


# ՏԱՄԱՄԵԱԿ

1929 - 1939

ԱՌԵՐԻ ԽՈԶ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑՑ ԵԿԵՂԵՑԻ

ՆԻԽ ԵՈՐՔ



# ՏԱՄԱՍԻԱԿ

1929 - 1939

ԱՌԵՐԻ ԽՈԶ ՀԱՅՈՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ

ՆԻԽ ԵՈՐՔ

"There are some who tell us that success in life requires heroic spectacular qualities. The long list sounds like an unabridged dictionary of all the virtues; and one can imagine the saints blushing with shame at the sudden realization of how short they are of this perfection. Let us all be thankful that we are just human and that with all our faults, foibles and failings we can have happiness if we determine to have it and pay the price in thought and effort."



## ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Ս. Խաչ Եկեղեցւոյս Տասնամեակի Տօնակատարութեան առքիւ այս ՅԻ-  
ՇԱՏԱԿԱՐԱՆ-ԳՐՔՈՅՑԿԱՅ հրատարակելով մեր նպատակն է տալ Եկեղեցւոյ  
տասնամեայ պատմութեան և անոր պաշտօնական Մարմիններուն գործունէ-  
ութեանց մէկ համառու ուրուագիծը , եւ ո՛չ թէ Եկեղեցւոյս պատմութիւնը ,  
որուն համար պէտք պիտի ըլլար հատոր մը հրատարակել :

Աշխատած ենք նաեւ տալ Հայաստանեայց Եկեղեցւոյ մեր ազգին մատու-  
ցած ծառայութեանց եւ ազգապահապահն դերին մասին մեր քարձրատիման ե-  
կեղեցական Հայրերու հոգեշահ գրութիւններէն հատընտիր էջեր , եւ քանի մը  
բանաստեղծներու Հայ Եկեղեցւոյ շուրջ գրած ներշնչող եօքնեակ մը Քեր-  
քըլածներ , ի շինութիւն ընթերցողներու :

Նաեւ այս կերպով փափաքեցանիք առիթ մը հայքայքել մեր այն անդամ-  
ներուն եւ համակիրներուն , որոնք այս յիշատակելի Տօնակատարութեան պա-  
տինութեամբ պիտի ուզէին իրենց սիրոյ եւ խնդակցութեան խօսքը ըսել Եկե-  
ղեցւոյս եւ անոր գործունէութեանց շուրջ , նոյն ատեն բերելով իրենց սրտա-  
րով նուկրները Եկեղեցւոյս պայծառութեան համար :

Եկեղեցւոյս եւ անոր պաշտօնական Մարմիններուն գործը առաւելապէս  
հոգեւոր է եւ քարոյական , եւ ո՛չ թէ շօշափիելի ու նիւթական , եւ այդ իսկ  
պատճառաւ կարելի չէ թիւերով եւ թուանշաններով չափել զայն : Ան՝ մարդոց  
սիրտերուն մէջ եւ կեսներուն վրայ դրոշմուած է , եւ կարելի չէ անոր նշզիտ  
պատկերացումը ընել : Սակայն , վայե՛լ է որ այդ ջանքերուն համար ըսուի  
գնահատութեան խօսք մը , զոր արձանագրել փափաքեցանիք այս Յիշատակա-  
րան-Գրքոյէկով :


Ուստի , այս ուրախալի առքիւ մեր ջերմ շնորհակալութիւնները կը յայտ-  
նենք մեր իին ու նոր Հոգիւներուն , Հոգաբարձութեանց , Խնամակալութեանց ,  
Տիկնանց Եկեղեցասէր Միութեան , Դպրուց Դասին , ինչպէս նաեւ Գնիւան ,  
Հանգանակիչ եւ Օժանդակ Յանձնախումբներուն , բոլոր նուիրատուններուն եւ  
Եկեղեցւոյս համայն ժողովուրդին :

Մեր սրտագին շնորհակալութիւնները կը յայտնենք Տասնամեակի Տօնա-  
կատարութիւնը կազմակերպող Յանձնախումբներուն , նաեւ Յիշատակարան -  
Գրքոյէկոս պատրաստութեան մէջ իրենց աշխատակցութիւնը քերող հետեւալ  
անձերուն , որոնք Եկեղեցւոյս համար իրենց սէրը այս կերպով փափաքեցանիք  
յայտնել : Մեր այդ անդամներն են .— Տկն . Զարուհի Գալէմֆեարեան , Տեարք  
Գրք . Հ . Գալուստեան , Մկրտիչ Թօփալեան եւ Արամ Ճօպուլեան :

Շնորհակալութիւններ նաեւ ամէն անոնց , որոնք նուիրատուութիւններով ,  
պատկերի կազմապարներ (ՊՀԹ) շինելով մասնակցեցան այս Գրքոյէկոս հրատա-  
րակութեան ծախքերուն : Նաեւ այն ամէնուն , որոնք փոքր կամ մեծ սրտաբուխ  
նուկրներով արդիւնաւորեցին Եկեղեցւոյս Տասնամեակի այս յաւէտ յիշատա-  
կելի Տօնակատարութիւնը : Ասուուած ամէնուն վարձահատոյց ըլլայ :

Սրտագինս կը մաղքենք որ Աստուած մեզ եւ մեր սերունդները արժանի  
ընէ մեր այս սիրելի Եկեղեցին Քանակի հիգամեակը , Յիսուսամեակը , Հարիւր-

## ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԳԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆՀՆ



ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՈՍ. ՅՈՎՍԵՓԵԱՆ

Նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցու Հովիւ Տէր Եղիշէ Վարդապետին,  
Պատուարժան Հոգաբարձութեան և Համայնքի Բոլոր Ժողովութին  
Հայրական ողջոյն և օրհնութիւն,

Այս տարի Հոկտեմբերի 28-ին լրանում է Զեր Եկեղեցու հաստատութեան տասն-  
ամեակը: Ուրախ ենք, որ Պատուարժան Հոգաբարձութիւնը իւր Հովուի հետ  
որոշել է տօնել այդ տարեգարձը: Յետ նայել, զնահատել անցեալը, լուսա-  
ւոր և պակասաւոր կողմերը տեսնել եւ քննութեան հնթարկել, կարդաւորեալ  
ամեն հիմնարկութեան ուզբել բնթացքն է: Գովում ենք Հոգաբարձութեանդ  
այդ ձեռնարկը, որի նպաստին է միայն անցեալի գասերից օգտուելով, առա-  
ւել եւս հունդով յառաջ տանել Եկեղեցւոյք պայծառութեան գործը, համայն-  
քի ամբողջութեան տառաջ դնելով եւ ներկայի հոգալիք պակասները:

Տաս տարիներից ի վեր Հոգաբարձութիւններ եւ Հովիւններ յաջորդել են  
իրար, իրենց լաւագոյնը բերել, բաւարարելու Համայնքի կրօնական եւ կըր-  
թական կարիքներին. ունիք այժմ զողորիկ Եկեղեցի, ներքնասրահով, աղդա-  
յին եւ կիրակնօրեայ գոլրացներ, երդչական խումբ: Յատկապէս արժանի է յի-  
շատակութեան Եկեղեցասէր Տիկնանց Միութիւնը իւր գովելի ջանքերով, նը-  
ւիրուած Եկեղեցու պայծառութեան և գալրոցի օժանդակութեան, ունենալով  
եւ առանձին յանձնաժողով «Լուսաւորչի Լուսայի» հաստատութեան համար:  
Քանիցս ասիթ ենք ունեցել ներկայ լինելու այլ եւ այլ բարեսիրական նպա-  
տակներով կազմուած հաւաքոյթներին եւ հանդէսներին, եւ միշտ հեռացել  
ենք գոհոնակութեան զգացմունքով:

Բայց միշտ լրաւից լրաւագոյնը կայ, եւ պէտք է ձգտել այդ բարձրագոյնին  
հասնելու համայնական կեանքի բոլոր երեւոյթների մէջ: Որքան եւ գոհացու-  
ցիչ Հոգաբարձութեան, Եկեղեցասէր Տիկնանց և Դպրաց Դասի զործունէու-  
թիւնը, Զեր Ազգային եւ կիրակնօրեայ գոլրացները, բայց գես վարդացման եւ  
բարեկարգման շատ պէտք ունին: Բաւական է յիշել, թէ Եկեղեցին ճնշուած է  
պարտքի տակ եւ համայնական աւելի զգալի զոհաբերութիւն է սպասւում ա-  
զատ սեպհականութիւն գարձնելու տեսակիտով:

Մեր հայրական փափազն է եւ յորդորի Ս. Խաչի ըրջակայքում եղած բո-  
լոր հաւատացեալներին, խմբուիլ Եկեղեցու շուրջը, աւելի սերտ աջակցութիւն  
բերել նորա կարիքների լրացման մէջ, կրկնապատկելով եւ հուպատկելով  
տրատու անդամների թիւր: Եկեղեցին ժողովուրդինն է, համայնքի ամբող-  
ջութեանը, ուստի եւ ամենքը պէտք է մասնակից լինին նորա պայծառութեան,  
նորա գոլրացների բարդաւաճման եւ համայնական կեանքի բոլոր խնդիրնե-  
րին: Ոչ մի հայ քրիստոնեայ, Հայաստաննեայց Եկեղեցու զաւակ, չպէտք է  
զուրս մնայ Եկեղեցու անզամների ցանկից: Թո՛վ տասնամեայ այս տօնախըմ-  
բութիւնը ասիթ լինի աւելի կենդանի կերպավ ձգտելու այսպիսի հասկացողու-  
թեան, որի իրականացուածից է կախուած մեր կրօնական-Եկեղեցական-մշակու-  
թային կեանքի յաջող բնթացքը:

Ա. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳՆՈՒՄԵՆ ԱՌԱՋ

Տնտեսական տառնապի ձնշումներէն առաջ, 1926-ի համեմատարար երանելի օրերուն էր, որ կէս գարու չափ 27-րդ փողոցի և Յ-րդ կվընիւի շրջանակին մէջ հասասաւած հոծ հայութիւնը սկսաւ, ընտանիք բնասանիքի ետեւէ տեղափոխուել Բիթմառն, Լոնկ Ալլիչն և Պրանքս, բայց տաւելապէս Բիթմառն էր նախընտրուած թաղամասը։ Եաւ չնացած, Աւաշինկթըն Հայթսի մէջ փողոց չէր մնացած ուր հայերէն խօսակցութիւն չի լոււէր։

Ահա այդ օրերուն էր որ քանի մը եկեղեցաէր պղպայիներ, մտերժական հանդիպումներով սկսանք խորհրդակցիլ ազօթատեղի մը ու անոր յարակից դպրոց մը ունենալու կարելիութիւններու մասին։ Եկեղեցի մը զնելու կառուցանելու ծրագիրը անշատ էր մնար հեռանկար մը, քանի որ տրամադրելի ոչ մէկ գրամագլուխ կար պատրաստ, բայց կը յուսայինք իբր սկզբնաւորութիւն, բարեհացակամ եկեղեցւոյ մը հետ համաձայնութեան գալ Կիրակի կէս օրէ ետք եկեղեցական պաշտամունք ունենալու համար, վճարելով լոկ պատրահական ծախքի ըլք։ Այդ . Տ . Յարութիւն կ. ՔՀՆ. Մարգիսեան արամագիր էր հոգեւորապէս մեզ հովուելու։ Այս ծրագրով, եկեղեցիով հետաքրքրուողներս կարեցինք առժամկայ Յանձնախումք մը ու սկսանք դիմել ըրջանի ըստ եկեղեցիներուն։

Շուապի մեր պրապտաքը արգիւնաւրսւեցաւ, երբ 178րդ վաղոցի և Վասպուօքթհ կվընիւի անկիւնը զանուազ Եռևիխլրսլիխը եկեղեցւոյն Հոգաբարձութիւնը յօժարեցաւ ծախելու կամ վարձու ապաւ եկեղեցին։ Մեզի կը արւածը կատարեալ իրաւունք մեր ուզած ձեւավ խորան մը կանդնելու։

Այս զործնական ու նպաստաւոր առաջարկին պատասխանելու համար, ինդլրեցինք որ օր մը եկեղեցին մեզի ժողովի տրամադրեն: Յայտարարութիւնը ցրուելէ ևսք, 1926 Մեգա. 24, Աւրաբթ իրիկուն ժամը 8-ին հոգ գումարուեցած անդրանիկ ժողովը, մօտասորագէս քառասուն աղջայիններու մասնակցութեամբ: Ասենապետելու հրաւիրուեցաւ Պ. Յովհանն Կարապետեան՝ որ պերճախօս ուզերձով մը շեշտեց եկեղեցւոյ մը անհրաժեշտութիւնը ու պարզեցներկաններուն այդ եկեղեցւոյ հետ մեր ունեցած բանակցութիւններուն արդիւնքը: Աւրիշ ծանօթ աղջայիններ ալ երկրորդեցին իր խօսքերը ու խանդամական սույրը:

Ներկանիբաւ միահամուռ բազմանքն էր օգտառիլ սովորեն ու անմիջապէս վերին իշխանութեան արտօնութիւնը ստանալ եկեղեցին սկսելու, նկատելով որ այս համայնքին համար որեւէ լուրջ գիտաբութիւն չէր ըլլար հաւաքել շաբաթը դէմ 15—20 առյամ :

Ժաղացը անմիջապէս լնարեց եօթը հոգիէ բազկացած տոժամեայ Յանձնախուռմբ մը, ընթացք տալու գործին: Որոշուեցաւ երկուտական տոլար անդամապին գանձել նախնական ծախքերու համար: Ներկաներուն փափաքին համեմատ, որոշուեցաւ եկեղեցին կոչել առաջին նախավկային անունով Ս. Առեքմաննա:

Շաբաթ մը ետք, նորընտիր Յանձնախուժը ունեցաւ իր առաջին ժողովը Պ. Յովհան Կարապետեանի բնակարանը ու իր գիւղնը կազմեց հետեւեալ

անյասպազ մեր պատասխանին կ'ովասէք, այս ժողովին որոշուեցաւ թէ աւելի գործնական պիտի ըլլար մեր Առաջնորդարանի դիմումը ընել յանձնարարականով մը լիազօրուած պատուիրակի մը միջոցով։ Մեր դիմումին վրայ Պ. Յ. Կարապետեան յահճն տուա հետեւեալ օրն իսկ Պութոն երթաւ ու Առաջնորդ Սրբազնին ներկայացնել մեր խնդրագիրը, որպէս զինք կը լիազօրէինք պաշտօնագրավ մը դիմելու Առաջնորդարան եւ ստանալու պաշտօնական արտօնութիւն։

Հետեւեալ տառաօտ սոկայն, երբ Պ. Կարապետեանն կը պատրաստուէր Փօսթոն մեկնելու, հոսածիսով կը կանչուի դնուելիք եկեղեցւոյն Հոգաբարձութեան Ատենապետին կողմէ ու կը տեղեկացուի թէ՝ նկատելով որ մինչեւ այդ օր մեզմէ որիւէ վերջնական պատասխան մը չէ ստացած, ոչ ալ կանխավճար մը, իբենց եկեղեցւոյն շահը նկատի առնելով, եկեղեցին վարձու տուած է ուրիշներու:

Յանձնախումբը սևնեցաւ երկրորդ ժողով մըն ալ Հոկտ. 19-ին, Պ. Ե. Մավեանի բնակարանը, երբ վերստին արծաթուեցաւ յարմար եկեղեցիի մը հետ պայմանաւորուելու հարցը, Կիրակի կէսօրէ եաքերուն պաշտամունք ընելու համար, ու ամէնուս պաշտօն արտեցաւ նորէն եկեղեցիները ընդիւու:

Մեր բոլոր գիմումները թէեւ ապարգիւն եղան երկար ժամանակ, բայց այս պրատումներու ընթացքին, զիմած էինք նաև այժմու Ս. Խաչ Եկեղեցւոյ տէր Լուտերական Եկեղեցին ալ: Համիւր, քաղաքավարօքէն մերժելէ ետք մեր խնդիրքը, տեղեկացուցած էր թէ Եկեղեցին այդ հօտին համար այլնեւս պրատիկ ըլլալով՝ կը ծրագրէին նոր մեծ Եկեղեցի մը կանոննել ուրիշ տեղ: Այդ պարագային, պատրաստ պիտի ըլլային Եկեղեցին ծախելու: Եւ իրապէս, ժամանակ մը ետք, տեղեկացուցին թէ պատրաստ են լանհակցելու եկեղեցիին համար:

Այսպէսով, եկեղեցին տրամադրելի եղաւ սակարկութիւններու ու միաժամանակ Տառն-Թառնի եկեղեցիին Հոգաբարձութենէն մաս մը Ժրաջան ու անհնուէր անդամներ ալ մէկի միացած ըլլալով, մեր առաջին ժողովէն երեք տար մէկանակու անկանոն միու սեփական առօթատեսին:

Ա. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳՆՈՒՄԸ

Այս երեք տարիներու ըրջանին (1925 — 1928) Արթառունի մէջ եկեղեցի մը ունենալու զօրաւոր վասիաք մ'ալ արթնցած է 30-րդ փողոցի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ Հոգաբարձութիւն և անդամներու մէջ։ Այս նպատակաւ տօնի օրեր մասնաւոր պնակ ըրջայելով, եւ ուրիշ միջոցներով, զբամատան մէջ անձեռնմխիլի զումար մը հոգաբելով երկու հազար տոլարի հիմնադրամ մը դոյցած է։ Նոյն ատեն 1926-ին ժողովուրդի եւ եկեղեցւոյ անդամներու կողմէ հանրագուռթիւններ պատրաստուած են եւ ներկայացուած Հոգաբարձութիւն Արթառունի կանոնական մասնակի մասներու եւ Հոն մոխառասուեւու համար։ Հանու-

լու համար Եկեղեցւոյ Հովիւ Տ. Յարութիւն Ա. Քչնյ. Սարգսեան և Հոգաբարձութիւնը Նիւ Եսրքի ազգայինսերէն Տեարք Յովհաննէս Տօնէլեանը և Ռականի Յարութիւննեանը Հրատիրած ևն իրիւ Եկեղեցւոյ Գնման Յանձնախումբ գործակցելու Եկեղեցւոյ Հոգաբարձութիւն:

1928-ի վերջերը կարդուած է Հանգանակից Յանձնախումբ մը, Տիար Կ. Հարենց՝ Ատենապետ, Տիկ. Զ. Գալէմքարիստն՝ Բ. Ատենապետ, Տիար Յ. Արութիւն՝ Ատենապպիր, Տիկ. Լ. Քէօլէսան՝ Բ. Ատենապպիր, Տիար Տիւան Քէնսեան՝ Գնմանպահ: Խորհրդականներ՝ Տիկնայք Զապէլ Երկանեան, Միշիինազ Թաշճեան, Կիւրմին Մարտիկեան, Վարսինիկ Յակորեանց, Օր. Մանիկ Նէվրուց, ևն Տին. Զմրուտա Քիւրճեան. Տիարք՝ Վարդան Արխանեան, Միրտիչ Թօվարեան, Միջրան Խոպէնչեան, Միտրանի Տէսթէսան, ևն Տոքթ. Կարապետ Եղիան: Սոյն Յանձնախումբին մասնակցած են նաև Տիար Տիկրան Զագմապեան, Տիկին Աղնիւ Քիւրտեան, Տին. Վարդանուշ Ալպանեան, Տին. Աղապի Տուրեան, Տիար Թապէս Մասուկեան, Օր. Աստղիկ Տարաւարեան ևն ուրիշներ: Յիշտակելի է այս Յանձնախումբին, Հոգաբարձութիւնն, ինչպէս նաև Տ. Յարութիւն Ա. Քչնյ. Սարգսեանի, ևն Գնման Յանձնախումբի թափած ջանքերը ևն անիսոնջ աշխատառութիւնը:

Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնն, Յունուար 1, 1929, արձանագրութեան մէջ կը կարգանք: — «1928 Յարւոյ Դեկտեմբեր ամսոյն մէջ Կեղբոնական Վարչութիւնը Հոգաբարձութիւնն էտո խասն ժապավ մը ունեցաւ ևն որսչեց որ նոր գնուած Եկեղեցին մէջ Ս. Ծննդեան տօնիր կատարուի, ևթէ Հոգաբարձութիւնն կրնայ պատրաստութիւն աեսնել ամէն կերպավ: Ժազովս ոսյն որոշման համեմատ հարի Եղած կարգավորութիւններու ըրաւ տնօթներու, յայտարարութիւններու ևն ուրիշ պէտքերու համար: Ժայռվի հաւանութեամբ որոշուեցաւ Եկեղեցւոյ անունը դնել Ս. Խաչ:»

Եկեղեցւոյ մէջ առաջին անգամ Հայ պաշտամունքը կատարելու համար Ժողովուրդին զրկուած պատկերազարդ թուուցիկ մը, որ կ'սկսի Հետեւեալ տողերով, «Հայ ժամանուրով, Յորդ Փողոցի Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը ևն Եկեղեցւոյ Գնման Յանձնաժողովը կուպայ ձեզ աւետելու թէ Եկեղեցին դրսուած է Ուաշինկթըն Հայթսի 187-րդ փողոցին մէջ, ուր Ս. Ծննդեան առթիւ անդրանիկ Ս. Պատարագ պիտի մատուցուի Յունուար 6, 1929-ին:» Կոչը սոսրադրած են: —

30րդ Փողոցի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հովիւ՝ Յարութիւն Ա. Քինյ. Սարգիսեան:

Ի դիմաց յիշեալ Եկեղեցւոյ Հոգաբարձութիւն՝ Ատենապետ՝ Գ. Գալէնտէրեան, Բ. Ատենապետ՝ Տոքթ. Ս. Ալմագեան, Ատենապիր՝ Ն. Մաղաքեան, Բ. Ատենապպիր՝ Դ. Աղամեան:

Ի դիմաց Եկեղեցւոյ Գնման Յանձնախումբին՝ Յ. Տօնէլեան, Ո. Յարութիւննեան:

\* \* \*


Արդէն նախ քան պաշտամունք կատարուիլը ևն Եկեղեցին իր յարակից Երիցատունով դնելու համար բանակցութեանց վերջնական հանգամանք ստանալը Եկեղեցւոյ աէրերուն արտօնութեամբ ևն Հաճութեամբ գումարուած է անդամական ժողով հարակերով թէ անդամներ ևն թէ ծանօթ պաշտամեան:

Տեարք Յովհաննէս Տօնէլեան ևւ Ոոկան Յարութիւննեան հազարական տոլար փոխառուութիւն մը րբած են Եկեղեցւոյ աէրերուն կանխավճար մը տալու համար:

Ս. Կուսաւորիչ Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը, թէեւ իր ամբողջ կազմովը համաձայն այս եղած զարծանութեանց, վերջին պահուն փոքրամասնութիւն մը հակառակած է Արթուր ընի մէջ Եկեղեցի ունենալու, ուսուի Եկեղեցւոյ զնման համար հանդասակաւած երկու հազար տոլարի իր նովաստակին յառկացնելու զժկամակած է: Բայց այդ ըշտանի Արդարական Կարգութեան Վարչութեան սուշումով պահեստի զարուած զամարին կէսը, հապաւ տուար, յանձնած է Գնման Յանձնաժողովին:

Եկեղեցւոյ անդրանիկ Հոգաբարձութեան կազմութիւնը շուրջ Ազգ: Կեղրոնական Վարչութեան 1929, Յունուար 18-ի ատենագրութիւն մէջ հետեւեալ աեղեկութիւնները կը գանհնք: — «Կարգացուեցան Ս. Կուսաւորիչ Եկեղեցւոյ եւ Արթուրը Ս. Խաչ: Եկեղեցւոյ Յունուար 15-ի նամակները, Հոգաբարձական կազմերու, ընորութիւնն եւ յարակից խնդիրներու մասին: Յետ խորհրդակցութեան որոշուեցաւ բնկանի կացութիւնը եւ հետեւիլ գործերու զարգացման ընթացքին: Ս. Խաչ Եկեղեցին ընդունիլ սրպէս առանձին թեմ եւ Հոգաբարձութիւնը ընդունիլ առուածեայ հանգամանքով եւ թելագրիլ, որ անդամագրութեան աշխատան եւ բնարաւթիւն կատարեն 1929-ի ընթացքին: Ս. Կուսաւորիչ Եկեղեցին եւս ընդունիլ առանձին թեմ:»

Դարձեալ Եկեղեցւոյ անդրանիկ Հոգաբարձութեան կազմութիւնը շուրջ Եկեղեցւոյ ատենագրութեանց մէջ, Յունուար 16, 1929, կը գանենք հետեւեալը: — «Նկատելով որ 30-րդ Փողոցի Եկեղեցւոյ համար Հոգաբարձական ընտրութիւն կատարուած է, ևն Հոգաբարձութեանս անդամներէն երկը անդամակցած են նորընտիր Հոգաբարձութեան եւ այս կերպով զարբած են Հոգաբարձութեանս անդամակցութիւնն, ևն նկատելով որ նար Եկեղեցւոյ համար շատ կարիքներ կան անյետամզելի, ժաղափու կ'սրոցէ երեք նոր անդամներ հարակել Հոգաբարձութեանս կազմը լրացնելու համար, Տեարք՝ Յովհաննէս Տօնէլեանը, Ուկան Յարութիւնն Արութեանը:» Դիւանը կը կազմուի այսպէս, Գ. Գալէնտէրեան՝ Ատենապետ, Տոքթ. Ս. Ալմագեան՝ Բ. Ատենապետ, Նշան Մաղաքեան՝ Ատենապպիր, Դաւթիթ Աղամեան՝ Բ. Ատենապպիր, Ուկան Յարութիւննեան՝ Գնմանպետ, Սարգս Տէմիրձեան, Յովհաննէս Տօնէլեան, Յարութիւն Արութեան եւ Յարութիւն Խանկաշեան՝ Խորհրդական:



Ս. Էջմիածնին

## Է Զ Մ Ի Ա Ծ Ի Ն Ն Ի Հ Ն Ր Է


(Ա. Շ Խ Ա Բ Հ Ա Բ )

Իջա՛ւ Միա՛ծինը Հօրմէն եւ հետն անոր փառաց լոյս.  
Չայթէ՛ր հընչեցին սանդարամնետք անդունդէն :

Տեսա՛ւ լոյսը մեծ Հայրապետը Սուրբ Գրիգոր,  
Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային :

Եկէֆ, մենք շինենիք այն սուրբ խորա՛նը լոյսին,  
Զի ասոր մէջ լոյս ծագեցաւ մեր Հայաստան աշխարհին :

Թարգմ. ԳՐ. Հ. ԳԱԼՈՒՑՑԵԱՆ



ԵՐՋԱՆԿԱՑԻՇԱԿ Տ. Տ. ԽՈՐԵԿ Ա.  
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՑ

## ՎԱԽՃԱՆԵԱԼ ԽՈՐԷՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈՆԴԱԿԻՆ

Ողջունեմք եւ օրհնեմք նաև դժմարանդի զաւակունս Մեր, նժդեհեալս  
յայլ եւ յայլ սահմանս եւ ի քաղաքս արտասահմանեան արդաց : Կենդանութիւն  
եւ պահպանութիւն հոգեւոր եւ թանկազին ժառանգութեանս, որ է Հայաս-  
տանեայց Եկեղեցի, կախեալ կայ ի հաւատոյ, ի սիրոյ եւ ի բարեպաշտական  
զգացմանց հաւատացելոցդ, զի չիք եկեղեցի առանց ժողովրդեան, զի նա կայ  
եւ մնայ յաւիտեան ի վերայ Վիմին կենդանւոյ, որ հաւատք քրիստոնէական ի  
սիրա հաւատացելոց : Արդ սիրեցէք զմայրն Ձեր հաւատոյ, զՍուրբ Եկեղեցի  
եւ եղերուք հաւատարիմ որդիք նորա՝ ուր եւ գտանիցէք : Կատարեցէք  
զպարտիս Ձեր ծննդական դաստիարակելով զզաւակունս ի հոգի քրիստոնէա-

յորոց միջի բնակեալ կայք, աշխատութեամբ, մաքուր եւ աղնիւ կենցազավարութեամբ, բարեպաշտութեամբ եւ կատարմամբ քաղաքացիական պարտաւորութեանցը : Մի անջատեսցեն զՁեզ տարածութիւնք հեռաւորք, ծովք եւ ովկանոսք ի սիրոյ բնիկ ժաղավրդեան, բնակելոյ ի պատմութիան հայրենիս եւ ի Մայր Աթոռոյ, որ սիրո կենդանութեան եղեալ է հոգեւոր կենաց համայն աղդի, վկայ եւ կոթող յաւիտենական պատմական անցից, ուրախութեան եւ վրշտի, յաջողութեան եւ տառապանաց ժողովրդեան Մերոյ դարուց ի դարս :



## ՏԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ ՎԵՀ. ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻՌՈՍԻ

«ԽՕՍՔ Ա.Ո. Գ.Ա.Ղ.ԹԱԿԱՆ ՀԱՅՍ ԿԻԼԻԿԻՈՅ» ԿՈՆԴԱԿԵՆ

Ողջո՞յն Հայոց Կիլիկիոյ զազթականութեամբ ցրուեալ ի սիրեաս աշխարհի, ողջո՞յն ասուապելոցդ ի ասուապակիր Հօսապեան ի Սահակայ Բ. Կարողիկոսէ, երեմն Մեծի եւ արժմ Ամերիկալ Տանն Կիլիկիոյ : . . . . .

Աներկմիս յոյսը կեանք է, իսկ երկմիս յոյսերն անիրական երազներ են : Մեր նախնեաց իրական յոյսը կործանեալ թազաւորութիւններ վերականզնեց . Հայկազանց, Սրբակունեաց, Բազրատունեաց եւ Թուրքինեանց հարատութիւնք իրարու յաջորդեցին . անկեալ հայրենանուէր զիւցազանց նոր կորիւններ փոխանորդեցին : Եթէ երեմն մուալլասեցաւ ալեւորն Մասիս, երխասարդական ժպիտներ փթթեցան Տաւրոսի այսերուն վրայ : Ալապէս, հայրերու յոյսն ու հաւատքը մեր կեանքն եղան . եթէ յուստքուինք ու ակարանանք ի հաւատս, ո՞չ թէ ապազայ սերունդին, այլ մեր զերեզմանափորը կ'ըլլանք : Դժբախտաբար՝ երազատես մարգարէներ, թափող ու թովիչներ չատ կան ներկայիս որոնք «Զանձինս առ խմասունս ունին եւ յաջս իւրեանց խորհրդականք : » Վա՞յ ինքնակոչ եւ ինքնավկայ իմաստնոց եւ խորհրդականաց, որ միամիտ ժողովուրդը մոլորեցներ նախնեաց խոհական խոհեմութենէն եւ հաւատքէն՝ բարձունքներու պաշտամունքին հրաւիրեցին : Աստուծոյ յոյսն աշխարհի իշխաններուն յոյսին փոխանակեցին, յորս «ոչ զոյ փրկութիւն : »

Մոոցանք հայրենի բարձունքները . ըսկել չեմ ուզեր թէ մոոցանք Մասիսն ու Տաւրոսը, մոոցանք Արագածն ու Վարազը՝ որոնց կատարները գեղազարդող փածանները ծիծադներն են անսահման բարձունքին ու Բարձրելոյն . այլ թէ մոոցանք հոգեւոր կեանքի Աշտարակը, Մայրենի Եկեղեցւոյ գութին ու զորովանքը . մոոցանք կամ զաղացանք ի հաւատս մեր հարց, Գրիգորի, Ներսիսի, Սահակայ, Վարդանանց եւ Վահանեանց Աստուծոյն՝ որ երեմն բուռ մը Հայութիւնը յաղթանակէ յաղթանակ կ'առաջնորդէր հզօր Պարսից, աշխարհասասան Մոնկուներու, Սելճուկներու եւ Թաթարաց աւերող եւ քանդող հեղեղներուն մէջ :

Դաւիթ ալ հալածական դիւահար Սաւուղի երեսէն, պահ մը մոոցաւ ճրշմարիտ բարձունքը, եւ Յուղայի յեռներէն սպասեց իրեն համեկիք օգնութիւ-



ՇՆՈՐՀԱՉԱՐԴ Տ. Տ. ՍԱՀԱԿ Բ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ

րուն վրայ եւ վարատոր ծառոց տակ Բահազնիրը կ'երկրպագուէին ու կը խընկաւէտէին, ուստի տեղի ապաստանի շեղան Դաւթի . ամենուրէք հասան Սաւուղի քինախնդիր սուրբն ու նիզակը : Դաւթիթ ձարահատ աշքերը Յուղայի բարձունքներէն չատ աւելի բարձրն ուղղեց, արեւներէն ու աստղերէն անհամեմատ բարձր, եւ աղաղակեց . «Օղնութիւն ի Տեառնէ եկեսցէ որ արար գերկինն եւ զերկիր : » Այնուհետեւ ապատամբ ու ասպատակող համարուած Դաւ-



ԱՐԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՄԵՍՐՈՎ ԱՐՔԵՊՈՒ. ՆՇԱՆԵԱՆ  
ՊԱՏՐԻԱՐք ԵՐՈՒՍԱԼՅՄԻ

## ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ԿՈՆԴԱԿԻՆ

## ՅԻՄՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ

Եւ աստուածապարզեւ օրհնութիւնս ու քրիստոսաւանդ սուրբ աղջոյնիս հետ  
կը յայտնենք Սիրելիներուգ, որ Մեր Հոգեցնորհ Որդին, Տէր Եղիշէ Վարդա-  
պետ Սիմոնեան, իր տարւոյս Օգոստոս Յ Թուակիր նամակով Մեր կը տեղե-  
կացնէր՝ թէ ներկայ տարւուան Հոկտեմբեր ամսոյ վերջերը պատրաստուած էք  
քաղաքիտ Սուրբ Խաչ եկեղեցւոյ հաստատութիւնն տասնամեայ տարեկարձը  
տօնելու, ու խնդրած էր՝ զրկել Մեր օրհնութիւնը Երուսաղէմ Սուրբ Քա-  
ղաքէն :

Սրբի գոհունակութեամբ կը փութանց կատարել այդ խնդրանքը, յիշեցնելով Սրբելիներուդ՝ թէ մեր աղքայինները հին ժամանակներէ ի վեր հաշունական առաջնահարուստ էնթակա էնթակա էնթակա էնթակա էնթակա

տեղաւորուած են, Մայրենի Եկեղեցին իրենց կազմը անխղելի պահելու ջանքով, փութացած են կանգնել առաջարներ և վաճար եւ անոնց կամարներուն ներքեւ ասաւածպաշտութեան կարգերը կատարել, քաջ գիտնալով՝ թէ մեր առաքելական եւ ուղղավասա Սուրբ Եկեղեցին, իբրեւ յօդակապ եւ կեդրոն միութեան եւ իբրեւ զայեակ ու զատափարակ իբ որդիներուն, իբ մայրենի ծոցին մէջ կը պատապարէ զանանք ու անոնց կը ջամբէ սուրբ կրօնիս մաքուր եւ անարատ կաթը ու կը կրթէ Սուրբ Աւետարանի առաքինական կեանքին մէջ:

Աւ իսկապէս յոյսի միակ լսուափայտը եւ փրկութեան խարիսխն է մեր Սուրբ Եկեղեցին, որ իբ վայրավատին զաւակներու զոյութիւնը կը պահէ հեռաւոր աշխարհներու օսար ու այլասեռ ազգերուն մէջ, ուր ոչ նուազ վրատանդներ եւ որովայթներ գէմ կ'ելլեն ու կը պատանան ժողոննել իրենց մայրենի լեզուն եւ ուժացնել իրենց Ազգին ու Հայրենիքն:


Այս իրավութեան զիսակցութեամբ է որ, ինչպէս մեր ազգայինները նոր Աշխարհի զանազան վայրերուն մէջ, Դուք եւս, Սիրելի Որդիք մեր ի Տէր, տասր տարի առաջ կանգնեցիք Զեր այդ Ազօթքի Տանը յանուն Կենաառու Սուրբ Եղաչին, որուն հասաւառութեան տասնամեակր հանգերձեալ էք տօնել քիչ ժամանակին:

Այս բարեկարանէ տուիթով՝ Մէնք եւս Սուրբ Քաղաքէս, Սրբանուէր Միարանութեան հետ միասին, կը չնորհաւորենք եւ ինդակից ու տօնակից կը լինիք Ձեզ, սրտապին տղօթքներ վիրապիցինք ու Աստուածն մեր Հայրերուն, որ տմուր եւ հասաւառուն պահէ եւ բարեկարպ պայծառացնէ Զեր Սուրբ Եկեղեցին ու նիւթականին հետ՝ ուղահէ նուև անոր բարոյական շնչքը, այսինքն՝ բարեկարանոն ու աստուածաէր ծխականներուց համախումբ միութիւնը, սուրբ սիրոյ եւ մեր քրիստոնէական կրօնին անխախտ հասաւաքին մէջ:

Հաւակ սովո՛ սիրովն Աստուածոյ եւ Ազգիս՝ կ'ողջաննենք Պատաւարժուն Հոգաբարձութեան եւ Սուրբ Եկեղեցւոյդ Տօնակաարութեան Գործադիք եւ Պատուակալ Մարմիններուն մէն մի անդամները ու անոնց Հոգեշնորհ Նախուգահը, նուիրելով ամէնուն մեր Տիրոջ Քրիստոսի Տնօրինուկան Սուրբ Տեղեաց կենդանարար շնորհն ու օրհնութիւնը եւ կը մայթենք որ տիեզեւաց Ամենախնամ Արարիչը խաղաղութիւն պարգևէ աշխարհի, բարօրութիւն՝ Հայ Ազգիս եւ քաջողջ ու անզորը կետնք՝ Մէր սիրեցեալ ու աստուածաէր սրդիներուդ, բարեկարաստիկ ու միսիթարեան օրերով, Ամէն:

## ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԸ

...«Հայ Եկեղեցին վասարանը եղած է այն ոգիին որ կը յատկանչէ Հայուն քաղաքակրթական ընդանակութիւնը, ան կը մարմնացնէ իր դարսուոր անհատականութիւնը եւ իր խաէլները: Կրօնական պարզ ժողովատեղի մը չէ մեզի համար, այլ ազգային ամենանուեկրական տաճար մը եւ հաստատութիւն մը, ուր կը խսանայ մեր զարտուոր կեանքը, իր բոլոր իրազարձութեանց օդակառումներով: Մեր գիւցազն նախահայրեսը իրենց պերճ լեզուով կը խօսին մեր սիրովն: մեր նահատակներու պատկեալ շարքը իրմով կը հմայէ մեզ: մեր գրական տապանդը եւ բանաստեղծական խոյանքը իրմով հրաշակերտուած ու վսիմացած են:



ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՄԵՍՐՈՊ  
ԱՐՔԵՊՈ. ՆՄՐՈՅԵԱՆ  
Պատրիարք Կ. Պոլսոյ


Հովանինի տակ երջանիկ ու հանդիսա դասած է ինքզինքը, իբրեւ հայրենի հողին վրայ: Այս պարագան կը բացատրէ հոգեբաններ քշուող հայը, որուն կը մատուցուի պանդխառութեան դասն բաժակը, հայակրօն-հայածէս Եկեղեցին հովանինի տակ առաջանական մէջ:

Այսպէս Հայ Եկեղեցին հիանալի ճկունութեամբ եւ հետանկատ իմաստութեամբ շատ փառաւոր եւ փրկարար գեր մը կատարած է ցարու մեր ազգային զոյութեան պահպանումին եւ զարգացման գործին մէջ: Հայը անով յայտնագործած է ինչ որ ունի աղնիւ իր էութեան խորը: Ան գեկալարած է ազգային նաւու զարերուու փրկարակուն վրայ:»

## ՂԵՒՈՆԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Եկեղեցւոյս պատմութեան միակ ուր թուականը կը կազմէ 1933 Դեկտ. 24-ի տիրապոյն օրը՝ երբ իր կամարներուն տակ անլուր վայրագութեան մը դոհուելով, մեղմէ առյաւէտ խլուեցաւ մեր սիրեցեալ Աստծուրզը, քաջարի հովելը ու անբասիր Եկեղեցականը:

Նահատակ Դուրեան Սրբազն ծնած էր Կ. Պոլիս, Խւակիւտար 1881-ին: Ինք թուն էր Լուսահողի Տ. Եղիշ Ս. Պատրիարք Դուրեանի հօրաքրոջ: Իր



ՂԵՒՈՆԴ ԱՐՔԵՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ

նախնական կրթութիւնը ստացած էր Խւակիւտարի թագային վարժարանին մէջ ու առաջնաւարտած Փէրպէքեան Վարժարանը:

1898-ին մտած է Արմաշի Դպրեվանքը ու ձեռնադրուած Սարկաւագ՝ 1899-ին, Կուսակրօն Սրեղայ՝ 1901-ին ու Վարդապետական գաւազան լնդունած միեւնոյն տարին, միշտ Գեր. Տ. Եղիշ Սրբազն Դուրեանէ: 1908-ին Մայրագունութիւն լնդունած Ամեն. Խղմիւրլեան Պատրիարքէն, Եպիսկոպոսութիւն՝ 1913-ին, Վեհ. Գէորգ Ե. Կաթողիկոսէ ու Արքութեան աստիճանը իրեն չնորհած է Վեհ. Խորէն Ա. Կաթողիկոս, 1933-ին:


զար: Ընտրուեցաւ անգամ Կրօնական ժողովի ու երկար տարիներ վարեց Գաւառգիւղի Ս. Թագաւոր Եկեղեցւոյն քարտզութիւնը: Պոլսոյ Պատրիարքական վտանգութիւնը վարեց չորս յաջորդական Պատրիարքներու ըշաններուն:

Ընտրուելով Առաջնորդ Աղքանուապարոյ, Պալքանեան պատերազմին այդ պաշարեալ քաղաքին մէջ անցուց ձկնութամային օրեր: Կ. Պոլիս վերապանալի ետք, բնդունեց Զմբւոնիոյ Առաջնորդութեան հրաւերը ու կրկին անգամ հրաշքով ապատելով այդ հրկիվեալ քաղաքին արհաւելքներէն, անցաւ Աթէնք: Հոնիէ՝ կոչուեցաւ Մանէչոթրի հոգուութեան, ուր աւթ տարիներ պաշտօնագործէ ետք, 1931 Մայիս 28-ին ժամանեց Ամերիկա, Առաջնորդ ընտրուած ըլլալով զաղութիւն Երեսվուխանական ժողովէն:

Դուրեան Սրբազնի Ամերիկահայոց Առաջնորդութեան կարձատեւ ըշանը եղաւ շատ արդիւնաւոր ու պատմական: Պերճախօս քարոզիչ ու անձնուրաց հովիւ, ան թեմէ թեմ վագեց իր հօափն մէջ արթնցներով Հայ Եկեղեցւոյն ու զպրոցին համար մեծ ոգեւորութիւն: Կազմեց Եկեղեցակը Տիկնանց և զպիրներու միութիւններ: Մեծ դարկ տուաւ կրթական զործին, ու իր հովանուրութեան տակ ամէն կոզմ բացուեցան բազմաթիւ զպրոցներ: Մշակեց զործնական ծրագիր-կանոնագիրներ այս բարոր կազմակերպութիւններուն համար ու սովորեց ամուռ կտակ ցանուցիր տարածուած զաղութիւն ու Առաջնորդաբանին միջեւ:

Առաջնորդաբանը մտաւ իր լուն գերին մէջ ու սաեկդուեցաւ դիւնական կազմութիւն: Հիմնուեցան Ռւսումնական ու Ցնտեսական Խորհուրդներ համայնքին աշխատու անհատներու մասնակցութիւնով:

Նահատակ Սրբազնի անբասիր կրօնաւորին մէջ կը մարմնաւորէր նաեւ չնորհալի զբաղէտը: Հայ մամուլին մէջ տարիներու ընթացքին իր ցանցնած բաղմաթիւ արժէքաւոր զբութիւններէն զատ, ան հրատարակած է առանձին հատորներով: «Մկրտութեան Խորհուրդ», «Զորս Աւետարաններու Ծաղումն» ու Վաւերականնութիւնը», «Պարզ Բարողներ»ու շարք մը Հինգ հատորներով, «Ա. Գրաց Բնապատմութիւնը», «Դպրեվանքիան Բարողներ», «Կրկնակ Նշանաբանը» եւ «Ազօթքը»: Անգլերէն լեզուով հրատարակած է «Հայ Եկեղեցւոյ Եօթը Խորհուրդները» ինչպէս նաեւ հայերէն բնագրով միասին, «Զեռաց Պատարագամատուց»ը:



## S. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԻԱԳ ՔՀՆՅ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Ս. Խաչ Եկեղեցւոյ հիմնադիր բագմավաստակ հավիւը ծնած է Մեւերէկէ: Բլլալով ուսումնատենէ պատանի մը, շատ փոքր հասակէն զրկուած է Եւրոպէմի ժառանգաւորաց Վարժարանը՝ որու շրջանը աւարտելէ ետք, ան ընդգրկած է ուսուցչական ասպարէզը, պաշտօնավարելով Տրապիզոն, Եղիսա-  
տոս և արիշ վայրեր:

1893-ին, Տ. Գրիգորիո Եոլս. Յովհաննէսեանէ քահանայ ձեսնազրուած է Զմիւնիոյ թեմին կօտէմիշ քաղաքին վրայ: Իզմիր փոխադրուելով, իր բագ-  
մարդիւն գործունէութիւնավ շահած է մէծ ժողովրդականութիւն, արժանա-  
նանալով Սւազութիւն աստիճանի, վարելով Աստջնորդական Փոխանորդի պա-  
տասխանաւու պաշտօնիր:


Զմիւնիոյ աղէախն, կրած է անլուր աստապանք իր հօախն հետ: Երկար  
ու ասժանակիր բանարկութիւնէ մը հրաչքով արտաելէ Ետք, եկած նիւ Եոլք  
իր զաւակներուն քով: Ամերիկայի մէջ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյն  
մէջ ժամանակ մը պաշտօնավարելէ ետք, աստար ու զիլաւոր ազգակ հանգի-  
ռացած է Ըփ-Թառն սեփական եկեղեցի մը ունենալու զագափարին: Անխանջ ու  
անդադար նեցուկ ըլլալով գնման Յանձնախումբին, ան յոջողած է զործնակա-  
նալէս արզիւնաւորելու ծրադիրը ու եղած Ս. Խաչի առաջին հովիւը, 1929  
Յունուարէն մինչեւ իր վախճանումը՝ 1932-ին:

Եկեղեցւոյն նախնական դժուարին ու նեղ օրերուն, Հոգաբարձութիւնները  
Երախտագիտորէն կը յիշեն թէ՝ Տէր Յարութիւն Հայր Ժողովներու երրեք չէր  
զար ձեռնոււնայն: Ան՝ կ'այցելէր ամէն ընակարան ու վաճառատուն ու նորա-  
հաստատ եկեղեցւոյն համար կը հանգանակէր անհնդհատ: Եկեղեցւոյն նիւ-  
թական պէտքիրէն գատ, բագմաթիւ կարիքներու ան կը հասնէր յոգնառանջ  
աշխատաւթիւնավ: Քաղցրաբարոյ ու համեստ իր բնաւորութիւնով Տէր Հայրը  
մէշտ կը զանէր ջերմ բնդուներութիւն ուր որ կը զիմէր: Ապաներ, անօթներ  
ու գոյքեր կը ճոխացնէին նոր ազօթատեղին: Բարի հովիւը իր գոհունակու-  
թեանը մէջ կը մոռնար իր անքուն գիշերներն ու յոգնութիւնները:

Տէր Յարութիւն Քահանայ վարած է նուռ Ամերիկահայոց Աստջնորդի տե-  
ղապահական պաշտօնիր ու օգտակարակէս ծառայած ամբողջ թեմին: Անողոք  
հիւանդութիւն մը՝ սակայն՝ տասնեւութիւ երկար ամիսներ անկազին քամեց  
դայն, մինչեւ իր վախճանումը:

1932 Փետր. 20-ին, իր իսկ հիմնած եկեղեցւոյն մէջ աեզի ունեցաւ իր օ-  
ծումն ու յուղարկաւորութիւնը, վշառակիր խուսն բազմութիւն մը ներկայու-  
թեան, Գեր. Տ. Տիրայր Արք.ի նախադահութիւնմբ ու մտանակցութիւնմբ Տ.  
Յովսէփ Եպս. Կարապետեանի ու շրջանիս ամբողջ կրօնական զատուն: Մար-  
մինը ամփոփուեցաւ Ռւալօն գերեզմանատունը:

Տէր Յարութիւն Հօր անունը կապուած է Ս. Խաչ Եկեղեցւոյ հետ ու իր  
օրհնեալ յիշատակը միշտ կենդանի պիտի մնայ ամէն անոնց հետ՝ որոնք իր  
բարեհամբոյր անձին ու հայրական ժպարին մէջ դառած էին Եկեղեցւոյ արժա-  
նաւոր ու արդիւնաւոր պաշտօնեան:



ՏԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՔՀՆՅ. ՍԱՐԳԻՍԵԱՆ  
ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎԱԿԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՎՈՅ

## Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

### Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Այս որբագան Հայ Տունն երթալով, հետզհետէ, աւելի եւս հոգեկան, կըրթական, բնկերական և Հայրենական Տուն մը կը զարնայ, քաղաքիս վերնամասերուն մէջ բնակալ Հայ ժողովարդին համար:

Հայ մայրն ու Հայրը, ամէն կիրակի, բատ Հայրենի և մեր նախնաց բարեկաց սովորութեան, իրենց զաւակներն առած, կուգան եկեղեցի, ուր կը լսնն հոգեցունչ քարոզ եւ ներդաշնակ երգեցողութիւն։ Շատեր հեռու տեղերէ իսկ կուգան այս եկեղեցին ուխտի։

Շարթուան որոշ օրերան, Հայ մանուկները կը փութան զալ զպրոց, Հայրէն սորվելու։ Հիմա Կիրակի օրերն ալ կլօնա-բարոյական գասեր կ'աւանդուին Հայ մանուկներու ու պատանիներու։

Իրիկունները, յաճախ, եկեղեցոյ ներքեւի որահը, այլեւս Ազգային Սրահ մը գարձուծ, կը լիցուի բարձութեամբ։ Այնուզ աղջային, Հասարակական մարմիններ ժողովներ կամ գեղարուեատական հանդէսներ կը կատարեն, թէյտուղաններ կը սարքեն, ճաշկերոյթներ կը կարմակերպեն։ Հայ բնաւանիքներ, իրենց հարսանեկան եւ այլ բախական հանդէսներն ու ընդունելութիւնները կը կատարեն սոյն սրահներ մէջ, որ հիւրասիրութեան ամէն յորմարութիւններ ու զիւրութիւններ ունի։ Շատ անգամ ցորեկներն ու իրիկուններն ալ ներկայացնումներու կամ երգեցողութիւններու եւ վոքիլիներու պարի վարձեր կ'ըլլան։ Վերջապէս «Տունը մարդ կայ», զրեթէ միշտ։

Այս բոլորը լաւ են, խրախուսիչ։ Եւ եկեղեցոյ Հովիւ, Հոգաբարձութիւն, Հանգանակիչ Յանձնախումբ, եւ եկեղեցական ու զպրոցական Խնամակալութիւններ ու Ենթայանձնախմբեր, անսնելով ժողովուրդին կողմէ զէպ այս նուիրական հասաւատութիւնը ցոյց արուած ջերմադին սէրը, կը քաջալերուին, եւ միշտ աւելի եռանդով մը կը զործեն։

Անձնուիրաբար աշխատով այս եկեղեցական բոլոր մարմինները սակայն գլխաւոր հոգ մը ունին, հոգ մը, որ կը պատականի նաև ժողովուրդին։ Այդ հոգը եկեղեցոյ պարտուց ծանր բեռն է։ Բայց նոյն աստեն, անոնք համագումար վասահութիւն ունին, թէ ժողովուրդը միահամուս կերպով, հաւաքական նըւիրեալ ջանքերով, պիտի թեթեւցնէ եկեղեցոյ պարտուց այդ բեռը, եւ իրենք ալ նոյն հոգէն զերծ գտնուելով, իրենց ավսունն եկեղեցին աւելի եւս պիտի չինցնեն ու պայծառացնեն, եւ ներքին մշակութական բոլոր ձեռնարկութիւնները հասցնեն բարձրագոյն մակարդակներու։

Ս. Մ. Ծ.

«Զուարքնոց», Մարտ, 1930

Անկարելի է այս սահմանաւորուած միջոցին մէջ առ մի թուել այն բարձագիսի ու յաճախի վհասեցուցիչ աշխատանքները՝ սրոնք տարիներու ընթացքին բաժին ինկած են եկեղեցւոյ բոլոր Հոգաբարձութիւններուն ու Խնամակալութիւններուն։ Սակայն, անոնց բոլոր պատմներն ալ անարտանչ, ճշմարիտ Քրիստոնէական ոգուի տարած են իրենց խոչերը, զոհելով թէ՛ իրենց նիւթականէն եւ թէ հանգիստէն։

Եթէ չինէին անսեսական տաղնական սայմանները, հաւանականութիւնները բոլոր վարիչ մարմիններու գործերն ալ համեմատաբար ըլլային եթէ ոչ աւելի թեթեւ, զէթ աւելի հեշտ ու զիւրաւար։ Բայց եկեղեցւոյն գնման ու պահպանման պէս ձանրազին պատասխանատութեան մը տապցումէն ետք, իսկ կուգան այս եկեղեցին ուխտի։



ԳԱՐԵԳԻՆ ԳԱԼԻՅԱՆՑԻ ԵԱԱՆ



ՅՈՎՃԱՆ ԿՈՐԱՊԵՏՅԱՆ

անմիջապէս վրայ եկած էր անօրինակ ընդհանուր անսեսական անկում մը՝ որ իր շարազգեցիկ արդիւնքը ցոյց կուտար մեր համեստ համայնքին մէջ ալ։

Ինչպէս յիշեցինք, ամէնախոր չնորհակալութեամբ ու գնահատութեամբ կ'արձանագրենք որ՝ մէկ կողմէ խնամակալութիւնները ու միւս կողմէ հոգաբարձութիւնները տարսէ, վերապարթնուած աշխուժով կարողացան ըստեղծուող բոլոր տափայններուն առաջքը առնել ու ոչ թէ միայն եկեղեցին փրկել սպասնացով վատանցներէ, այլ եւ ներքնապէս ալ զօրացներով ու չէնցնելով պահնել զայն իր արժանի բարձրութեան վրայ։

Եթէ եկեղեցիս ամբակուր արգիւնքն է համայնքիս զոհաբերութեան, ուրեմն Հոգաբարձութիւնները ու Խնամակալութիւնները պահպանները ու

տարած եկեղեցաշխն գործը ու կը տածէ չնորհակալութեան զգացում մը անոնց նկատմամբ :

\* \* \*

Ա. — Եկեղեցւոյ առաջին Հոգաբարձութիւնը իր առաջին ժողովը գումարած է Յունուար 11-ին, 1929, նախագահութեամբ՝ Տ. Յարութիւն Ա. Քհնյ. Սարգսեանի, — Գարեգին Գալէնոէրեան՝ Ատենապիտ, Տոքթ. Ա. Այվազեան՝ Բ. Ատենապիտ, Նշան Մաղաքեան՝ Ատենադպիր, Դաւիթ Աղամեան՝ Բ. Ատենադպիր, Ռոկան Յարութիւնեան՝ Գանձապիտ, Սարգիս Հ. Տէմիրճեան, Յարութիւն Արութեան, Յարութիւն Խանփաշեան, Յովհաննէս Տօնէլեան՝ Խորհրդականներ :

Գարեգին Գալէնոէրեան կը մեսնի Մարտ 15-ին, 1929, իր առաջ Ատենապիտ Կ'ընտրուի Տիար Յուղաննէս Տօնէլեան :

Բ. — 1930 Ապրիլ 3-ին, Եկեղեցւոյ մէջ գումարուած Անդամական ժողո-



ԿԱՐԱՊԵՏ ՊՈՅԱՃԵԱՆ



ԱՐՏԱՅԵԼ ՀԱՅՐԵԱՐ

մի մէջ կ'ընտրուի հետեւեալ Հոգաբարձութիւնը .— Յովհաննէս Տօնէլեան՝ Ատենապիտ, Յարութիւն Արութեան՝ Բ. Ատենապիտ, Նշան Մաղաքեան՝ Ատենադպիր, Թաղէսս Մասուկեան՝ Բ. Ատենադպիր, Ռոկան Յարութիւնեան՝ Գանձապիտ, Տոքթ. Կարապետ Եղիսակեան՝ Խորհրդական, Մեսրոպ Ապամեան՝ Խորհրդական, Յարութիւն Խանփաշեան՝ Խորհրդական, Միքայէլ Զաքեան՝ Խորհրդական :

Գ. — Հետեւեալ Հոգաբարձութիւնը կ'ընտրուի 1931, Յունուար 25, Կիրակի օր գումարուած Անդամական ժողովի կողմէ .— Յովհաննէս Կարապետեան՝ Ատենապիտ, Կարապետ Զաթմաճեան՝ Բ. Ատենապիտ, Մկրտիչ Թօփալեան՝ Ատենադպիր, Սարգիս Մ. Տէմիրճեան՝ Բ. Ատենադպիր, Նշան Մաղաքեան՝ Գանձապիտ, Յարութիւն Խանփաշեան, Սարգիս Տէմիրճեան, Տիգրան Զագ-

պետ Զաթմաճեան՝ Բ. Ատենապիտ, Վարդան Արխանեան՝ Ատենադպիր, Տիգրան Թիգինդեան՝ Բ. Ատենադպիր, Կամոյր Մարտիքեան՝ Գանձապիտ, Մկրտիչ Թօփալեան, Սարգիս Տէմիրճեան, Սարգիս Մ. Տէմիրճեան, Աստուածութեան՝ Խորհրդականներ :

Ե. — Եկեղեցւոյ Հենդիրորդ Հոգաբարձութիւնը ընտրուած է Յունուար 15, 9933, Կիրակի օրուան Անդամական ժողովի մէջ .— Արտաւազդ Գույշումճեան՝ Ատենապիտ, Արամ Մնաբեկեան՝ Բ. Ատենապիտ, Վարդան Արխանեան՝ Ատենադպիր, Տիգրան Թիգինդեան՝ Բ. Ատենադպիր, Վահրամ Տէմիրճեան՝ Գանձապիտ, Արամայիս Բագրատունի, Յարութիւն Խանփաշեան, Վահրամ Մանուկեան, Սարգիս Տէմիրճեան՝ Խորհրդականներ :

Զ. — 111 անդամներու ներկայութեամբ Հետեւեալ Հոգաբարձութիւնը կ'ընտրուի Փետրուար 25, 1934, Կիրակի օր .— Արտազէս Համբար՝ Ատենա-



ՏՈՒԹՅՈՒՆ ՀԵԲԵԱՆ



ԳԵՐԻԳ ԳԱՆԴԻԿԵԱՆ

պիտ, Վահրամ Մանուկեան՝ Բ. Ատենապիտ, Գր. Հ. Գալուստեան՝ Ատենադպիր, Անահիս Թիգինդեան՝ Բ. Ատենադպիր, Արամայիս Բագրատունի՝ Գանձապիտ, Յարութիւն Կոստանեան, Աննա Ապամեան, Գէորգ Դանիէլեան, Յարութիւն Յարութիւնեան՝ Խորհրդականներ :

Քանի մը անդամներու հրաժարման պատճառու Սմբատ Վարդապետեան հրաւիրուած է անդամակցիու Սեպակեմբեր 13-ին, 1934:

Է. — Մարտ 3, 1935-ին 193 անդամներուն ներկայութեամբ գումարուած Անդամական ժողովի մէջ կ'ընտրուի հետեւեալ Հոգաբարձութիւնը .— Տոքթ. Երուանդ Հերեան՝ Ատենապիտ, Գր. Հ. Գալուստեան՝ Բ. Ատենապիտ, Մմբատ Վարդապետեան՝ Ատենադպիր, Գէորգ Մակարեան՝ Բ. Ատենադպիր, Եղիկ Թիգինդեան՝ Գանձապիտ, Զաքէ Գարիկեան՝ Փոխ Գանձապիտ, Յարութիւն Կոստանեան, Սարգիս Տէմիրճեան, Ասթարի Տամատեան՝ Խորհր-

թ.— Փետրուար 23, 1936, Կիրակի, Անդամակն ժողովի մէջ կ'ընտրուի ութերորդ Հոգաբարձութիւնը հետեւեալներէ— Տոքթ. Երուանդ Հերեան՝ Աստենապետ, Ամբատ Վարդապետեան՝ Ատենապայիր, Եղնիկ Թիւֆէնգծեան՝ Գանձապետ, Գր. Հ. Գալուստեան, Գէորգ Մակարեան, Զարեհ Գարիկեան, Նշան Մազաքեան, Մկրտիչ Գալուստեան, Արթարի Տամատեան՝ Խորիրդականիներ:

թ.— Փետրուար 15, 1937, Կիրակի օրուան Անդամական ժողովի մէջ ընտրուած է հետեւեալ Հոգաբարձութիւնը— Յովհաննէս Տօնէլեան՝ Ատենապետ, Արթարի Տամատեան՝ Բ. Ատենապետ, Երուանդ Մալիկեան՝ Ատենապիր, Արմայլիս Բաղրամոսնի՛ Գանձապետ, Նշան Մազաքեան՝ Հաշուակիալ, Գէորգ Մակարեան, Ամբատ Վարդապետեան, Սուրէն Մէքինեան, Եղուարդ Ճոպույեան՝ Խորիրդականիներ:

Աղքային Առաջնորդարանէ Եկեղեցւոյ Հովիւին զրուած Փետրուար 8,



ԽՄԲԱՆԿԱՐ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ 1936 ՏԱՐԻՈՅ

ԶԱԽԵՆ ԱԶ.— Մկրտիչ Գալուստեան, Գէորգ Մակարեան, Եղիշիկ Թիւֆէնգծեան՝ Գանձապահ, Գր. Հ. Գալուստեան, Տ. Եղիշէ Վարդ. Միմոնեան, Տոքթ. Երուանդ Հերեան՝ Ատենապետ, Ամբատ Վարդապետեան՝ Առենապիր, Զարեհ Գարիկեան և Արթարի Տամատեան:

1938. Թաւակիր նամակէ մը կը քաղենք հետեւեալը—

«Այսու կուգանք յայտնելու Ձեզ, թէ եկեղեցւոյդ Պատ. Հոգաբարձութեան մէծամասնութիւնը ներկայացուցած է իր պատճառաբանեալ Հրաժարականը, եւ հակառակ որ ի պաշտօնէ մէրժած էինք, խնդրելով որ բարեհաջին շարունակել իրենց պաշտօնը մինչեւ Հոգաբարձուական նոր ընտրութիւնները, առկայն իրենց երկրորդ անգամ պնդումին վրայ. Հարկադրուած ներկայացուցինք զայն Աղդ. Կեկրոնական Վարչութեան վերջին նիստին:

«Աղքային կեզրոնական Վարչութիւնը անդեկանալով Հրաժարականի մանրամասնութեանց եւ նկատելով որ, Պատ. Հոգաբարձութեան Հրաժարականը ներկայացնող մէծամասնութիւնը կը պնդէ իր Հրաժարականին վրայ, ի ոչի համայնքի ներքին խաղաղութեան եւ Եկեղեցւոյ ընդհանուր շահերուն, ու առնոր ուսառաս եւ նեասան առն հենան ապահոնը, անհաջառութեամբ արձանա-

նշանակել Առժամանայ Հոգաբարձութիւն մը, Ժամանակաւորապէս վարելու եղիզեցւոյ Հոգաբարձութիւնն ու մասակարարութիւնը:»

Ժ.— Առժամ. Հոգաբարձութիւն— Գէորգ Դանիէլեան՝ Ատենապետ, Յարութիւն Թաղոսեան՝ Բ. Ատենապետ, Գրիգոր Յարութիւնեան՝ Ատենապիր, Լեռն Արագանեան՝ Գանձապետ, Սարգիս Տէօրմէնեան, Ճործ Ֆէհմէնեան՝ Խորիրդականիներ:

ԺՄ.— Դեկտեմբեր 19, 1938, Կիրակի, Անդամական ժողովի մէջ ընտրուեցած սոյն Հոգաբարձութիւնը— Գէորգ Դանիէլեան՝ Ատենապետ, Յարութիւն



ՆԵՐԿԱՅ ՇՐՋԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ ԽՄԲԱՆԿԱՐԸ

ԶԱԽԵՆ ԱԶ. (Նոսած) — Յովհաննէս Կարապետեան, Գէորգ Գանիէլեան՝ Առենապետ, Տ. Եղիշ Արարատիկան՝ Գանձապահ, Յարութիւն Թաղոսեան: (Բ. Կարգ, Կանդնած). — Արամ Ճոպուլեան, Մկրտիչ Գարիկեան. Գրիգոր Յարութիւնեան՝ Առենապիր, Վահրամ Քէպապեան, Հորին Ֆէկապեան: Վահրամ Քէպապեան՝ Վահրամ Քէպապեան:

Թաղոսեան՝ Բ. Ատենապետ, Գրիգոր Յարութիւնեան՝ Ատենապիր, Վահրամ Քէպապեան՝ Բ. Ատենապայիր, Լեռն Արագանեան՝ Գանձապետ, Յովհաննէս Սարգսիս Տէօրմէնեան՝ Բ. Գանձապետ, Արամ Ճոպուլեան, Ճործ Ֆէհմէնեան՝ Խորիրդականիներ:

1936-ի շրջանի Հոգաբարձութեան ներկայացուցած Տարեկան Տեղեկագրէն կը քաղենք հետեւեալ առողիք—

մազլցելու։ Մեզի համար ամենչն կարեւոր նիւթական շահը չէ, այլ բարոյական հաշուետառաթիւնը։

«Եկեղեցին հոգեկան ու բարոյական դործարանաւոր մարմին մքն է, որուն անդամները բոլորը միասին համազործակցարար եկեղեցոյ պահպանումին եւ ուժեղացման պարագին աստարել անխորիք։ Ահաւասիկ այն սկզբունքը որ մեր ուղեգիծը կազմած եւ մեղ ասածնորդոց բիւեռային ասազը եղած է։

«Մենք յաւակնութիւնը չունինք երբեք կատարեալ ու անթիրի զործ մը կատարած բլլարու։ Միայն Աստամած է մեծ ու կատարեալ։ Աչ ոք մեզմէ աւելի կը զգայ թէ չենք հասած երբեք այն խելալին որուն ձգտեցանք։ Կը ահենենք այն մեծ կարօտութիւններն ու պէտքերը զորս ունի մեր համայնքը։ Ոյժի զետ մը կը հոսի յումպէտո, չօգտագործութիր։ Այս ամէնը ժոմկանակի, զրամի, այլ մանաւանդ անձնուէր, կարող, ու անշահամինդիր մարզու կարօտ են ի մասնաւորի այս նիւթապաշա երկրին մէջ։ Ահաւասիկ ծառայութեան ընդարձակ զաշտ մը, — Մեր Տիեղեցին, որ մեզի համար պէտք է զգրոցի զերը կատարէ, ու հակազգէ այս բնչաքայց միջավայրի անհնապատ արգեցութեանց, նուածէ մեր փոքրտղի փառասիրութիւնները եւ անձնասիրութիւնները, եւ մեզ ընէ աւելի անձնուէր, անշահամինդիր, ներսպամիտ, աւելի բայնամիտ ու համդուրժող իրարու կարծեաց եւ տեսակէաններուն, եւ աւելի յարզալից իրարու հանդէպ, զի մարզիկ կ'ասպին ու կը մեծնան յարստնքով, ու կը կորչին ծաղրանքով։»

## ԵԿԵՂԵՑԻՈՅ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ

Ս. Խոչ Եկեղեցւոյ չէնքի եւ Երիցատան կարւածագիրը Նիւ Եսրը Նահանդի գորբորէյշընի օրէնքներով կազմուած խնամակալութեան մը յանձնուելու համար, Մարտ 19-ին, 1930, գումարուած է Անդամական Ժաղանքահանութեամբ Տ. Յարութիւն Ա. Քհնյ. Սարդիսեանի և տահնասիրութեամբ՝ Տիար Յովհաննէս Տօնէլիսանի, օրէնսդիտ Տիար Փետրոս Թէրզեան կարզացած է Նիւ Եսրք Նահանդի գորբորէյշընի օրէնքները։ Ժողովրդ լուծ է նաեւ ուրիշ լացատրութիւններ Խնամակալութեան մը կարեւորութիւնը շեշտով։ Որոշուած է ունենալ տասներկու հոգիներէ կազմուած Խնամակալութիւն մը, որոնցմէ երեքը ամէն տարի զաղբերով կատարել նորերու ընարաւթիւն։ Բնարաւած են Հետեւանիրը։

Յովհաննէս Տօնէլիսան՝ Ատենապետ, Յակոբ Անտոնիսան՝ Ատենադպիր, Զաքարիա Աւետիքսան՝ Գանձապետ, Տոքթ. Կարապետ Եղիանան, Ասկան Յարութիւննան, Յարութիւն Խանկաչեան, Յարութիւն Արութեան, Միւթայէլ Զաքարիան, Անդրանիկ Տէսթէկան, Տոքթ. Կարապետ Եղիանան, Արտամայէլ Բագրատունի, Արտաշէս Համբար, Խորիդականիներ։

1932, Մայիս 12-ի Անդամական Ժաղանքի մէջ մասնակի ընտրութիւն կատարուելով զաղբարեալ անդամներու տեղ կ'ընտրուին Թաղէսս Ծառուկիսան,

Փետրուար 25, 1934, Կիրակի, Հարիւր տասնեւմէկ անդամներու ներկայաթեամբ Անդամական Ժաղանքի մէջ կ'ընտրուին երեք նոր անդամներ՝ Հայէ Խօճասարեան, Վահան Սիմիսեան կալեօպեան։

Նոր Խնամակալութեան կազմը՝ Թաղէսս Ծառուկիսան՝ Ատենապետ, Հայէ Խօճասարեան՝ Փոխ Ատենապետ, Վահան Սիմիսեան՝ Ատենադպիր, Ասկան Յարութիւննան՝ Գանձապետ, Նշան Մազաքսան՝ Փոխ Գանձապետ, Յովհաննէս Տօնէլիսան, Անդրանիկ Տէսթէկան, Տոքթ. Կարապետ Եղիանան, Յարութիւն Պալեօփեան, Երաւանդ Մավեան, Սարգիս Տէսթէկան, Միւթայէլ Զաքարիան՝ Խորիդականիներ։

Խնամակալութեան այս շրջանի արձանագրութիւններն կը տեղեկանաք որ այս շրջանի հոգաբարձութեան հետ յաճախակի խառն ժողովներ զումարուած են՝ պլիսուրաբար Բ. Մորկէճը վճարելու համար։



ԹԱՐԵՇՈՍ ԾԱՌՈՒԿԻՆԵԱՆ



ՀԱՅԿ ԽՕՃԱՍԱՐԵԱՆ

1935, Մարտ 3-ի Անդամական Ժաղանքի մէջ կ'ընտրուին նորեր զաղբարեալ անդամներու տեղ եւ Խնամակալութիւնը կը կազմուի այսպէս։

Տիար Հայէ Խօճասարեան՝ Ատենապետ, Ասկան Յարութիւննան՝ Փոխ Ատենապետ, Երաւանդ Մավեան՝ Ատենադպիր, Երաւանդ Ալեանաք՝ Գանձապետ, Նշան Մազաքսան՝ Հայուսակալ, Վահան Սիմիսեան, Յովհաննէս Տօնէլիսան, Միւթայէլ Զաքարիան, Անդրանիկ Տէսթէկան, Տոքթ. Կարապետ Եղիանան, Արտամայէլ Բագրատունի, Արտաշէս Համբար, Խորիդականիներ։

Սայն Անդամական Ժաղանքին մէջ Հայէ Գավուգմեան կ'ընտրուի անդամ Խնամակալութեան, բայց միայն պարագան բարձման համար սկսուած հանգանակութեան Գանձապետութիւնը կ'ընդունի։

Հրաժարող անդամներու տեղ նորեր որոշել: Կ'ընարուին հետեւեալները — Հայկ Գալուցձեան՝ Ատենապետ, Եշան Մազաքեան՝ Ատենադպիր, Վահան Սիմոնեան՝ Գանձապետ, Յովհաննէս Տօնէլեան, Ասկան Յարութիւնեան, Արտայիս Բագրատունի և Տոքի, Կարապետ Եղիանեան՝ Խորիրդականներ:

## ՊԱՐՏՈՒՑ ԲԱՐՁՄԱՆ ՀԱՐՑԸ

Մեր եկեղեցին հասու չըջանի մը 1935-ին՝ ուր հովիւներուն, ինամտիառութեանց, հոգաբարձութեանց և բոլոր ժողովուրդին ջանքերուն հակառակ, պարտուց վճարումը ծայրայիկ դժուարութեանց համովիցցաւ:

Ամերիկան անահուական տաղնապր տակաւունի կը չարունակէր:

Վրդովուած էին սիրաերը, հոգեկան ներշնչումներու այս վառարանը, որտառուց իր կրօնական հանդիսութիւններով, իր աղդային նուիլականութեամբ ինկուած այս միջավայրը, կորուելու վառնովին ենթարկուած էր:

Ժողովուրդը զուրգուրանքով հետեւը էր ամէն Կիրակի եւ տօն օրերու հեշտոր մեղեդիներու սփափարար երգեցովութեան, խանկի քաղցրաբոյր զուլանիկավ օծուած ջնորհ եւ օրհնութիւն տարեր էր իր տուներէն ներս: Վիրաւոր էր հայ ժողովուրդին սիրու՝ որովհետեւ նուիրական յիշատակներով զեզուն էր անոր միտքը, մնայուն կամ օրուան անոցնազ գացուզ եկեղեցականներու, բարձրաշնորհ կրօնաւորներու Ա. պատարագի արարութեանց արարութիւններով: Նկուն էր անոնց հոգին աստուծաշունչ խօսքերուն հոգեցունց ասպաւութեան ներքեւ, բայց ինչ որ ամենէն էականն էր, եւ կը վոթորէր հոգիները, ոչ միայն Ա. Խաչի, այլ համայն ամերիկահանայութեան, սղրելուական ահաւոր սպանութիւնն էր իրենց սիրեցեալ Աստուծունիք:



ՀԱՅԿ ԳԱԼՈՒՑՁԵԱՆ

ապրումներով ծանրաբեռնած ու անմահացած Ա. Խաչ Հայտառանեաց այս եկեղեցին:

Անձկութեան այս վայրին աններուն մէջ, օրուան ինամտակարութիւնն ու Հոգաբարձութիւնն խելացի մտածումն ունեցան բանայու իրենց սիրու Տիգր Հայկ Գալուցձեանի:

Հայկական պանծալի անուններով, կրօնական, ուսուցչական ու գրական հեղինակութեամբ ծանօթ միջավայրին՝ Պարոյ Խաչ Քէօյի սրախ վրայ ծնած այլը, կրօնական ու աղդային խմորումներով պատուական բնտանիքի մը այս գաւակը՝ որուն մէջ աղմատ ձգած էին հայրենի աւանդութեանց զգացումները: օր մը՝ աղդային նպաստի մը համար իրեն եղած գիմումի մը առթիւ, յանկարծ բացուած զգաց իր սրախն մէջ հայկական ապրումներու զունագեղ բաւասահնը, եւ հետաքրքրուեցաւ աղդային յարենպատակ զործերով ևս սիրայօթար տուաւ աշխատակցութիւնը այլ մարգերուն մէջ, արդիւնաբեր գործունէութեամբ:

Ա. Խաչ եկեղեցւոյ հոգաբարձութեան գիմումն այ բնական է պիտի ընդունուէր իր կողմէ Համակրութեամբ, մանաւանդ որ սրապին ու եղբայրական կաղերով սիրած էր Նահատակեալ Սրբագան Առաջնորդը, եւ կը գգար՝ թէ Անոր նահատակութեան վայրին կորուստը ծանր սիրտի ոլլար ամերիկահայութեան համար:

Պ. Հայկ Գալուցձեան խոկապէս արդարացաւց Հոգաբարձութեան վըստահութիւնը: Անուրանալի է այն աշխատաւթիւնը որ տուաւ ինք եւ որուն մըզկեց իր հովանույն ներքեւ կազմակերպած եւ իրեն օժանդակով անդամները: Ան իր յարատեւ ու մեթուաիլ աշխատաւթեամբ ցոյց տուաւ ձշմարիս աղդապէրի օրինակելի տիպար մը, արդիւնաբեր եղան իր վաստակները, իր սղմիտիս ու շինիչ թելագրութիւններով, իր ուզիլ եւ մարտու նկարագրին շնորհիւ բնդէանուր համակրութեան շարժում մը սահեծեց, սիրուեցաւ ու յարգուեցաւ ամենէն: Ինչ որ էականն է, տաք զործունէութեան յծեց իր չըջապատը, սրոնք խանդականեցին ժաղովուրդը եւ անոնց աշխակցութեամբ վճարուեցաւ Երկրորդ Մորկէճը:

Իմաստութեամբ եւ անձնութիւնութեամբ կը չարունակէ տակաւունի ան իր գործը, միշտ վատ սրահերով հաւատաքը՝ զինքը չըջապատառ Հոգաբարձութեան, եկեղեցակը Տիգինանց, Գալուաց Դասուն եւ բորոր անոնց որ կը սիրեն եկեղեցին եւ կը զոհաբերուին անոր համար, եւ մանաւանդ ներչնչեց անոնց՝ թէ աշխատանքը եւ կամքի ուժը կարեւոր եւ միսկ աղդակներն են գործի մը յաջոպութեան:

Պ. Գալուցձեան, վասահ իր մատգրած ծրագիրներուն յաջողութեան ինչպէս եւ հայ աղդին կրօնական ու աւանդական զգացումներուն տակաւինած, ձեռնարկեց Գուրեան գամբարանի շինութեան եկեղեցւոյ կցի եւ պատկան պարտէպին վրայ:

Այսօր կեղեցիկ ու ներշնչով սրբավայրի մը վայելչութեամբ կը կանգնի Դուրեան գամբարանը, որուն արխւնու սոսւերին ներքեւ կ'երթան ազօթել ամէն Կիրակի նիւ նորքի եւ չըջակայքի ինչպէս եւ հետաւոր թեմերէ եկեղեցի այցելով ուխտաւորներ:

իր տիկնանց ու այլերու ժողովներով, իր Մատենագարանով ու իր երիտասարդական Ակումբներով:

Ամենուն ծանօթ է թէ տակաւին պարտքի ներքեւ են եկեղեցին ու գտմբարամբ. արզէն ամէն ոք զինուած է նոր ուժերով ու նոր կամքով թեթեցնելու համար Պ. Գալուղձեանի ուսերէն պարտքի ծանը պատասխանառութիւնը, ժողովուրդը սիրով կ'աջակցի ու կը հետեւի անոր թելագրութեանց, որպէսզի ստեղծուին ուրիշ նիւթական հնարաւորութիւններ, բոլորովին աէրը գտնայլու համար մեր եկեղեցւոյն, որ դարձած է Արթառնի հայութեան ազգային ու կրօնական ապրումներու վառ հնոց մը:

## Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՀԱՇՈՒԵԿՇԻՈԾ

1928 — 1934

ԵԿԵՂԵՑՈՅ ՀԵՆՔԸ Եւ ԵՐԻԳԱՍՏՈՒՆԸ ԳԻՆՈՒԱԾ ԵՆ 72,000 ՄՈՒԱՐԻ:

1935-ի ԱԼԲՈՐՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՅ ՆԱԽԱԼԻՆ ՄԵՐԵՐՈՒ ՀԵտ ԻՆՔՈՒԱԾ Է ԱՊԱՋԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ մը՝ որով ԵՐԿՐՈՎ ՄՈՐԿԵՃԻ 40,000 ՄՈՒԱՐԸ ԳԵՂՉՈՒԵԼՈՎ, ԵՐԿՐՈՎ ՀԱՄՈԱՋՆՈՒԹԵԱՄՔ, ՈՐՄՉՈՒԱԾ Է ՎՃԱՐԻ ԺԻՄՅԻ 12,500 ՄՈՒԱՐ ՆՈյն ՄՈՒԱՐՈՒՅ ՀՐՃԱՆԲԻՆ:

### Մ Ա Ի Տ Ք

Ընդհանուր Հանգանակութիւններէ	\$23,652.90
Զանազաններէ	3,735.59
Պանգայի Փոխառութեանէ	9,245.71
Անհատներու Փոխառութեանէ	5,885.00
	42,519.20

### Ե Լ Ք

Առաջին Մորնէկին	\$ 500.00
Ա. Մորկէնի Տոկոսին	2,035.00
Երկրորդ Մորկէնին	20,000.00
Երկրորդ Մորկէնի Տոկոսին	3,756.76
Պանգայի Փոխառութեան Տոկոս	722.17
Անհատներու Փոխառութեանց վճարուած	3,980.00
Պանգայի Փոխառութեան Վճարուած	8,620.71
Շէնքին Զուրի, Թէքս, Եւայլին	883.46
Ապահովութիւններ	796.10
Զանազան Վճարումներու	1,178.66 42472.86

## ՊԱՐՏՈՒՅ ԲԱՐՁՄԱՆ ԳԱՆՁԱՊԵՏ ՏԻԱՐ ՀԱՅԿ ԳԱՎՈՒԳՃԵԱՆԻ

ԴԵԿ. 5, 1938-Ի ԱՆԴԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ ՀԱՇՈՒԵԿՇԻՈԾ

1935 — 1938

### Մ Ա Ի Տ Ք

Առաջին Պարահանդէսի Մրցանակաւոր Տոմսերէ	\$4186.80
Երկրորդ Պարահանդէսի Մրցանակաւոր Տոմսերէ	2951.03
Երրորդ Պարահանդէսի Մրցանակաւոր Տոմսերէ	2488.50
Առաջին Պարահանդէսի Պիւֆէէն	406.30
Երկրորդ Պարահանդէսի Պիւֆէէն	215.97
Երրորդ Պարահանդէսի Պիւֆէէն	291.27
Գեղարաւսատական Երեկոյցքէ	609.75
Հանգանակութիւններէ	5941.65
Նուիրատուութիւններէ	197.50
Հայ Ամերիկեան Քաղաքացիներու Միութենէն	137.08
Ս. Խաչ Եկեղեցւոյ Հոգաբարձութենէն	3708.30
Ս. Խաչ Եկեղեցւոյ Օծումէն	835.36
Փոխան Մաղկեպսակի Նուիրատուութիւններէ	
Հայկ Խօնասարեան	482.20
Մարութ Մարութեան	66.50
Խասիկ Խուպիկեան	19.00
Նշան Թաշնեան	109.00
Ցակոր Նիկոլոսեան	41.00
Մէրի Գալուգմեան	200.00
Մկրտիչ Գալուստեան	84.75
Փոխառութիւն Տիար Հայկ Գավուգմեանէ	
Երկրորդ Մօրկէնը Վճարելու համար	1000.00
Փոխառութիւն Մէնքփէգըրը Դրամատունէ	
Դուրեան Սրբազնի Դամբարանի շինութեան համար 4500.00	
Հնդկ. Գումար՝	\$28471.96

Երկրորդ Մարզի նվազաւած	\$12,000.00
Առաջին Մարզի նվազաւած	1,550.00
Տոկոս	5,511.06
Ապահովագրութեան	257.16
Զուրի Տուրք	117.33
Շենքի Տուրք	600.90
Ճանապարհածախս, Եղիշէ Վարդապետի եւ Պր. Գազանինեանի Հայերէն Թղրակցութեանց համար Քարտուղարի	108.00
Տպագրութեանց, Նամակադրոշներ եւ Յայտարարութեանց Երկու Շենքերու Պատերու Մաքրութեան	520.25
Նոր Դուռ մը	91.78
Առաջին Պարահանդէսի Ծախս	70.00
Գեղարու և տական Երեկոյի Ծախս	15.00
Երկրորդ Պարահանդէսի Ծախս	556.41
Տրուած Մրցանակներ	402.00
Մահազդի Համար Քարտեր	217.67
Փոքրիկ Աղջկայ մը Նուէր Աստուածաշունչ մը Երրորդ Պարահանդէսի Ծախս	825.00
Ճանգանակիչի մը տրուած	1.78
Երրորդ Պարահանդէսի, Սրահի, Նուզախումբի	1.17
Երրորդ Պարահանդէսի Մրցանակներ	135.28
Փոխառութիւն Վերադարձաւած Տիար Յ. Տօմէլեանի	121.05
Գործ էֆչէնի ի հաշիւ Փոխառութեան	381.82
Դուրեան Դամբարանի Շենքեան	115.00
Դարտարապետի	575.00
Ռոպքը ձ. Եկրը, Ենիքինիքը	100.00
Դուրեան Ս. Ա. Անիներու Փոխադրութեան Արտօնագրի Աշխատութեան	2,950.00
Եկեղեցւոյ Պրանգէ Ցուցառախուակի	200.00
Կոչնակ Տպարան — Նուիրատութեանց Տետրակի	35.00
Մեռելաքաղի — Դուրեանի թալման	100.00
Եկեղեցւոյ Սրահի Տախտակամածը Մաքրելու	70.00
Ներկարարի — Սրահի համար	42.08
Տոկոս, Մէնիւթէգչըրը Թրըսքի	220.00
Հնդկանուր Գումար՝	32.50
Հնդկանուր Մուտք՝	100.00
Հնդկանուր Ելք՝	40.25
<hr/>	
Հնդկանուր Գումար՝	28,063.49
Հնդկանուր Մուտք՝	\$28,471.96
Հնդկանուր Ելք՝	\$28,063.49
<hr/>	
Դրամատան Մէջ Պատրաստ՝	\$408.47

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՐՏՔԸ

Առաջին Մարզի նվազաւած

\$16,950.00

## Տ. ՅՈՎԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Բարեհիշտակ Տէր Մարզինան Հօր սկսած եկեղեցակն զործը տւելի մէծ թափով շարունակած է անոր յաջորդը, Գեր. Տ. Յավակի Եպս. Կարապետեան՝ որ Տէր Հօր Երկարաւան հիւանդաթեան բնթացքին վարած էր առժամեաց հովուութիւնը:

Կարապետեան Մրցադաշտ, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը: Շրջանաւարտելի ետք Պոլսոյ Պետական Համալրաբանի գեղագործական ձիւղին, մասած է եկեղեցական ասպարէզը: Երաւաղէմ այցելութենէ մը վելչ, անցած է Մայր Աթու ու Միարանութեան մեծապէս օդակար հանգիստացած իր կրօնական զործունէն զատ վարելով նաև վանքին ու Վաղարշապատի ըրջանին գեղագործի պաշտօնն ալ:

Նշանակուելով հայիւ Եթովպահայ գաղութիւն, ան իր պաշտօնավարութեան բնթացքին յաջողած է Ասիս Աւազայի մէջ կանգնել առաջական եկեղեցի մը: Իր առողջութիւնը տեղային անօրինակ առքութենէն իսանդարուելով, ստիպուած է հուանալ իր հօտէն, բնգունելով Պրուքինի նորակազմ եկեղեցւոյ կողմէ եղած հրաւէրը ու հկած է նոր Աշխարհ:

1932-ին Տէր Մարզինան Հօր վախճանումէն յետոյ, Ս. Խաչ Եկեղեցւոյ հովիւ ընտրուելով, Եկեղեցին պայծառութեան տուած է մէծ զարկ, իր անձնականէն, ի յիշատակ իր հանդուցեալ Հօր, Տայկական ունով վերաշնել առավ Մեղանը, Խորանն ու կարմելով Գոգրաց Դասր: Ինք կր վայելէ ամենուրեկ մէծ ժողովրդականութիւն իրը Եկեղեցական երաժշտութեան քաջանձուտ շարականական մանաւանդ քաղցրակալուր Երզիչ մը:

Ի զնահասութիւն իր օգտագոած ծառայութեան, Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը ներկայացուցած է ինտրագէլը մը իր եպիսկոպոսացման համար 1932 Յուլիս 28-ին: Երբ բարեխան հովիւը կջմիածին կը զրկուէր իրը Ամերիկահայ թեմին Եկեղեցական պատվամաւոր Տ. Տ. Խորէն Ա. Մրցանակոյն Կաթողիկոսի ընտրութեան մասնակիցներու: Նորընտիր Հայրապետը իր անդրանիկ ձեռնադրութեամբ կուտար իրեն եպիսկոպոսական աստիճան 1933 Նոյմ. 27-ին:

Գեր. Յավակի Եպս. Կարապետեանի օրով է որ տեղի ունեցաւ Առաջնորդ Դուրեան Մրցանակի յաւէտ գատապարտելի ոճիրը: Այս պատահարէն խորա-



## Ա. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՕԾՈՒՄԸ

1937 Մայիս 17-ը, յիշատակելի թուական մը պիտի մնայ Եկեղեցւոյ տարեգրութիւններուն մէջ, որովհետեւ այդ օրն էր որ ազօթատեղին հանդիսաւոր բաղէս օծուեցաւ ու կոչուեցաւ ՍՊԻՐԻ ԽՍՋ, ձեռամբ Հայրապետական Լիազօր Նուիրակ Տ. Գարեգին Արքապ. Յովսէփեանի:



ԵԿԵՂԵՑԻՅ ԱԽԱԶ ԽՈՐԱՆԸ

Դաստիարակութեան սկզբան Նաւահատեան խոսհոռաւուն հանսէսս: Կիրակի

Սրբազնը «Ի յարկի սրբութեան» աղօթքէն առաջ սկսաւ օծումի արարողութեան, սրբալոյս միւսոնով օծելով նախ Աւագ Խորանը, Ս. Գրքի բնթերցումէն յիտոյ ալ, Աջակողմեան Ս. Ղեւոնդեանց նույիրուած խորանը ու աւելի ետք, եղեցւոյ չորս անկիւնները զետեղուած խաչերը՝ յանուն չորս Աւետարանիչներու:

Պօղոս, Փետրոս, Թագէոս ու Բարթովզիմէոս Առաքեալներով անուեններով օծուեցան պատերուն վրայի խաչերը: Աւագ գրան ու Զախարակոմեան դրան վըրայի խաչերուն օծումէն ետք, Նորին Սրբազնութիւնի հանդիսաւոր անդաստան կատարեց ու եկեղեցին մկրտեց «Սուբր Խաչ»:

Գարեգին Սրբազնն այդ պատմական օրը տուաւ իր պմենէն գեղեցիկ հոգեշտնչ քարոզներէն մին, պերձմասաօրէն պատկերացնելով Հայուն անցեալն ու ներկան: Յուղիչ գրուազներով ան նկարագրեց թէ ինչպէս գարերէ ի վեր գաղթական Հայր իր Հայրենի երկրէն միշտ ամեն ուրեք կը տանի բեկոր մը, յիշատակ մը ու զայն կը զետեղէ իր նոր գաղթավայրը կառաւցած եկեղեցին մէջ: Մաղթեց որ եկեղեցին այնեւ չի գասնայ աղէտի վայր մը, այլ հանդիսանայ համերաշխութեան ու եղբայրական սիրոյ վասարան մը: Այս յուղիչ ու շինարար քարոզին ետք, աւարտեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագը ու կտարուեցաւ յուղիչ հոգեհանդիս ի յիշատակ նահատակ Դուրեան Սրբազնի:

Եկեղեցական արարուզութիւններէն ետք, վարի սրահին մէջ տեղի ունեցաւ հացկերոյթ մը, որու բնթացքին արուեցաւ գեղարաւետական ճոխ յայտագիր մը, բնդմիջուած բաղմաթիւ ծանօթ ազգայիններու ուղերձներով:

## ՄԵՐ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԸ

Ս. Խաչի հաստատումէն ի վեր, երկար տարիներ, եկեղեցիս բախտաւութիւնը ունեցած է Աղդ. Երեսփոխաննական ժողովներու մէջ իր երեսփոխան ունենալու երկու մեծանուն հանրային գործիչներ, Տեարք՝ Վահան Քիւրքնեան և Հայկ Խօմասարեան, որոնք բացի համայնքիս ձայնը աղբուօրէն ներկայացնելէ, իրենց տարիներու փորձառութեամբը, արժանաւորապէս հանդիսացած են լիտըրներ աղբաշէն գործունէութիւններու մէջ ալ:

Հայկ Խօմասարեանի մահէն յիտոյ, եկեղեցւոյ Ընդհ. Անդամական ժողովը արդարացիօրէն գիտել տուաւ կեկը. Վարչութեան թէ՝ տարիներէ ի վեր իր ունեցած երկու երեսփոխաններուն թիւը խոտոր կը համեմատէր իրմէ պահանջուած տարեկան տուրքին ու իր անդամներուն յաւէա անեցող թիւին հետ, ու ստացաւ արտօնութիւն իր երեսփոխաններուն թիւը բարձրացնելու չորսի:

Նախրնթաց քանի մը տարիներէ ի վեր եկեղեցիս ըլլալով Աղդ. Երեսփ. Ժողովին նիստերուն ժողովաւեսի, սիրայօժար որած է իր կարելին իրեւ հիւ-

Այս պաշտելի թագուհին, որ է անշնչական Եկեղեցին, կեանք կուտայ եւ կ'իշխէ մահուան վրայ. ինչպէս Սպամի պատուղը՝ զինքը ճաշակողին. բանակներէն աւելի զերազանց՝ անշնչութեան մէջ ալ կը հրաշագործէ, կատարելութիւն եւ նորոգում բնձեսիլով, ու վերսափն նկարելով մեր մէջ փառաց լոյսին կերպարանքը: Գրուած է նաև թէ երկնային կամարը իր մէջ բնակող հոգեղին զօրութիւններէն առաջ շինուած է: Մարմինին նոր թուիչ մը կու տայ ան՝ հոգին թեթևցնելով մեղքերէն, ու այսպէս պատուականին հարստութեամբը անարդը կը յարպաւորէ: Կը պղծուի ո՛չ թէ ինքնակիր աղտերով, այլ երբ չար մարդիկ կամ անհատներ իր մէջ մանեն: Զարմանալի կնիք մըն է, մեր ըմբռնումէն զերիվեր. Բանաւորէն կատացուած այդ անբանաւորը կ'օժանդակէ անոր, իբրեւ յաւէտ նուաստի մը, ի՞նքն ըլլալով վեհազոյն: Մարդէն աւելի մէծ է, ինչպէս մէծ է յաղթող ցաւողը բնարեալ Մալուսէն: Աւելի է քան Բանաւորը, ինչպէս ծաղկած խորհրդաւոր գաւազանը աւելի էր քան Աճարոնը: Գերազանց է քան մատասրը, ինչպէս Եղիսային եւ Եղիսէն աւելի զերազանց էր սքանչելահրաշ արուեստով վայլով գետահերձ մաշկեալը: Օգնութիւն կը պարդեւէ սրբանեալ ձեռքերուն՝ աւելի մաքրելով քան թէ զինելով. քարէ եւ հոգէ շինուած այս նիւթական մարմինը՝ զդայականներուն եւ սուրբերուն գոյակից է եւ հարազատ: Կենդանի անմահ վէմին պէս, թէ՛ կը կանզնէ եւ թէ՛ կը կործանէ. բոլոր հոգիներուն դատաւորներուն պէս, հրաշալի ներգործութեամբ թէ՛ կ'անիծէ եւ թէ՛ կ'օրհնէ. իբրեւ տեսնալ աներեւոյթ բաներու, մէկը կը հրաշարակէ միւսը կը հովանաւորէ. անունալ իրեն կը կանչէ՝ իբրեւ էակներու հրամանաւոր Տէր: Իբրեւ յաւիտենական ին, անհատուածելի է ընդգիւմարաններէն: Կորսայ հոգեւորները, իբրեւ Աստուծոյ արուեստով կաղմուած ուսկան մը. անմէկութեամբ եւ առանց սխալելու, Քրիստոսի ընթացքին կը հետեւի. իբրեւ զավելի՝ բարձր հեղինակութեամբ եւ, առանց քաշուելու, համարձակօրէն վեր կը բարձրացնէ իր զւուիր:

ՆԱՐԵԿ ԲԱՆ ՀԵ. Փ.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻ

## ՍՈՒՐԲ ԷՇՄԻԱԾԻՆ

Դարեր Եկան, դարեր անցան, Էջմիածին,  
Քո հիմն անշարժ ու անսաստն. Էջմիածին,  
Զես ձեռակերտ դու մարդկեղին ու առօրեայ,  
Դու Շողակար լուսոյ խորան, Էջմիածին:

Խաւարի մէջ դու վառուեցար որպէս կանքեկ,  
Վառ պահեցիր մեր սրտերում կայծն երկնային,  
Անփառունակ ստրուկ երկիր դու լուսազեղ  
Անշէ՛ջ փարոս աղտութեան, Էջմիածին:

Ցրուած հօտի դու ժողովող անհայր փարախ,  
Հաստատ լինի բող մեզ վլրայ եւ հոլանին,

## ԵԿԵՂԵՑԻՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

«... Այդ ամէն եղելութիւնները բացարձակ կերպով կը հաստատեն, որ Հայոց ազգային եկեղեցին եղած է այն միակ յօդակապը, որ Հայկայ սերունդին ցրուած մնացորդները կրցած է իրարմէ անքակտելի պահել, եւ իրեւ մէկ ազգ պահպանել: Եկեղեցին եղած է, որ անվիճելի կերպով ներգած է անոր մէջ ներգին կենսունակութեան տարբերը, եւ պատրաստած է արտաքին

միջոցներ եւ գործնական եղանակներ եւ գործ ծառնական ձեռնարկներ՝ հայ ազգութեան գոյութիւնը ապահովելու: Եկեղեցւոյ չնորհիւ է, որ Հայութիւնը մնացած է իբր յատուկ եւ ինքնուրոյն մարմին մը, որ գարերու այլայլութեանց ներգիւ ալ, ինքն իր մէջ չարունակուելով միշտ նոյն մնացած է:

«Հայր, զարերէ ի վեր քաղաքական միջոցէն զրկուած, սերա փարած է եկեղեցական կեանքին, եւ զայն ճանչցած է իբր փըրկութեան խարիսխ մը իբր ալեկոծ կեանքին մէջ: Սնորհ չնորհիւն է, որ թէպէս վասնացւած ու տկարացած, բայց վերջնապէս կրցած է իբր գոյութիւնը պահել, եւ մահացու արկածներուն մէջ կեանքը ապահովել: Այդ մէծ զօրութիւնը, որ Հայուն անցեալին վրայ գործունեայ եւ արդիւնաւոր ապկեցութիւն ունեցաւ, չէ գաղրած առկաւին իր կենսական սպին ներչնչել, եւ պիտի շարու-

նակէ ալ ասպագային միեւնոյն փրկարար դերը պահել, քանի որ նոյն կը մնայ քաղաքական եւ կենցազական կացութեան պահանջը: Փորձառական ճշմարտութիւն է, որ ուր քաղաքական կապակցութեան կապը կը պակսի, եկեղեցական կապակցութեան կապն է որ զայն կը փոխանակէ, եւ միւթեան եւ գոյութեան պէտք եղած ոյժը կ'ընձեռէ: Այս կերպով Ազգային եկեղեցին կը լինի գաղաքակալ հայրենիքին հոգին ներկայացնող երեւելի նշանը, եւ սիրտի զերազանց ձկուումներուն սպեսորութիւն բաշխովը:»

ՄԱՂԱՔԻԱ. ԱՐՔ. ՕՐՄԱՆԵԱՆ

«Հայ Եկեղեցին»էն



ԽԱԶԸ

Թէ պաշտումի քափն ունենաս՝  
Տէրն զոյգ մը թէւ ֆեղի կուտայ,  
Որպէս զի իր Ոյժը անհաս  
Սաւառնեցնես երկրի վըրայ:



ԽՊԻՇԵ ԱՐՔԵՊՈՒ ԳՈՒՆԵՑՆ

Թէ տեսիլներ ունենաս դուն՝  
Յայտնութիւն մ'ալ ֆեղի կուտայ,  
Որպէս զի իր կամքը արքուն  
Հանդիսացնես երկրի վըրայ:

Թէ բարձունիք լ'խօսիս իր հետ՝  
Ինքը ֆեղի շնչու մը կուտայ,  
Որպէս զի իր խօսքը յաւէտ  
Արձագանգես երկրի վըրայ:

Երէ մըտնես իր ամպին մէջ՝  
Ինքը ֆեղի շանք մը կուտայ,  
Որպէս զի իր Վլէժը անշէջ  
Փայլատակես երկրի վըրայ:

Իսկ իր լոյսին թէ երբաս մօռ՝  
Ինքը ֆեղի ջահ մը կուտայ,  
Որպէս զի իր Փառքն անաղօս  
Վարդավանես երկրի վըրայ.

Երէ նետուիս իր զիրկն անուշ՝  
Ինքը ֆեղի երգ մը կուտայ.  
Որպէս զի իր Շնորհն երկնայուշ  
Թըրքուացընես երկրի վըրայ:

Թէ համբուրուիս հետ իր վէրքին՝  
Ինքը ֆեղի կեանք մը կուտայ,  
Որպէս զի իր Շունչը անզին  
Ոգեւորես երկրի վըրայ:

Իսկ թէ քաղուիս իր շուքին տակ՝  
Ինքը ֆեղի շող մը կուտայ,  
Ոչինչին դէմ Յոյսին անփակ  
Ճառագայթը երկրի վըրայ:

Ու այդ Ոյժը, այդ կամքն ու խօսք,  
Այդ կայծն ու Վրէժ, այդ Փառքը սոսկ,

...«Եկեղեցին չէ՞ր որ կազմեց մէր մէջ մէր աղբային գիտակցութիւնը,  
ան չէ՞ր որ մեղի առւաւ մէր գիրն ու գրականութիւնը, մէր պատմութիւնը,  
մէր կրթական եւ հասարակական կեանքին հիմքը, մէր օրէնքն ու կանոնները. իրմանվ չէ՞ր որ պահպանուեցան մէր աղբային արուեստն ու մշակոյթը, եւ  
այս ամէնը՝ ոչ միայն երբ յաճախ ունէինք մէր քաղաքական կեանքը, այլ եւ

երբ յաճախագոյնս կամ երկար առեն  
կորուսինք զաննիք, ու ո՛չ միայն  
մէր ընաշխարհ հայրենիքին՝ այլ  
նուեւ ու մանաւանդ ապրաշխարհիկ  
օսարաւթեան մէջ։ Հայոսանեացց  
Եկեղեցին՝ երկրաւոր սահմաններու  
մէջ ըլ պարփակուած զազավարա-  
կան հայրենիքն է աղբին, գեռ մին-  
չեւ այսօր. առանց իրեն, շատանց  
կորուած անյայտացած պիտի ըլլար  
ժողովրդային կեանքի ամէն ոյժ եւ  
թիւ, որմէնք զուրս երան կամ նկու-  
ստեցան հայրենիքին, անցեալին մէջ,  
զժուարին եւ զժխեմ պարպաններու  
Հարկագրանքին առկ. Հարկ չկայ  
դիմելու հսու պատմութեան ախուր  
վկայութիւններուն այս մասին։

Առաւել քան որեւէ ասեն այժմ՝  
անո՞ր պաղապարն է միայն որ պիտի  
կարենայ գարձեալ խմբել, գասա-

ւորել եւ կազմակերպել աղբին հոգեկան եւ Փիլիքական գոյութիւնը կենսաւո-  
րող քայլայուած մասերը անոր, այս իսկապէս ժողովրդական եւ լայնակունչ  
Հաստատութեան հովանին ներքեւ է որ պիտի կարելի ըլլար օտարութեան մէջ  
առաւելագոյն չափսի նորէն ողեւորել հայութեան կրթական եւ գրական  
կեանքը, մշակոյթն ու աւանդութիւնը, աղբին վերականգնութին այդ անհրա-  
ժեշտ առարկը։

Այս է բովանդակ աղբին հասարակաց զգացումը եւ հանրային համոզու-  
մը։ Հայ Եկեղեցւոյ այժմ եւ զեռ կատարելիք զերին մասին սմանց կողմէ  
ցուցուած թիւրահաւատութիւնը կամ վարանքը, անարդար եւ անձի՛չդ, հե-  
տեւանքն է կա՛մ օտար հովերէ քամուած աղբիցութեանց ակամայ հետեւողու-  
թեան, եւ կա՛մ անտարբերութենէ ծնած անհատկացողութեան. ա-  
նոնք որ այլպիսի վերաբերունք մը կը հրապարակեն անոր հան-  
դէս, լաւագոյն ծառայութիւնը պիտի մատուցանէին անոր եւ աղբին, եթէ,  
փոխանակ հարուածող քննադատութեան եւ եղերեզի, սիրով խմբուէին իր  
շուրջը եւ զգն մատգրութեամբ ըսէին եւ ցուցնէին միայն թէ իրերու ներ-  
կայ գրութեան մէջ ի՞նչ ընկել հարկաւոր է զայն աւելի պատշաճեցնելու աղբին  
կենսական կարիքներուն։»

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Կրօնական բովանդակ պատմութեան մէջ չկայ բան մը որ Հայաստանեաց Եկեղեցին չափ ուժգին ազգէ երեւակայութեանո, և խանդավառէ զիս համակ:

Պատճառը անոր հնութիւն չէ սոսկ: Հաստատութիւն մը կրնայ պատկառելի ըլլալ եւ սակայն ոչ չահեկան: Պատճառը անոր կազմութիւնն ալ չէ, թէ եւ ուշադրաւ ու հոյակապ է այդ: Պատճառը առ է մտնաւանդ որ այս Եկեղեցին ամէն ուրիշէ աւելի ազգի մը հոգիին մարմնացումը կը ներկայացնէ աշխարհի վրայ: Թանձր այն խաւին տակ զոր աղխութեան եւ նախապաշարման զարեր անոր չուրջ զոյացուցած են իր գեղեցկութիւնը եղծանելու եւ կենսաւետութեանը չքացնելու համար, անմահ կեանքի մը կենդանի հոգին կը բարսիսէ տակաւին:



ՀՅՐՊԼՌՈՒ. Մ. Ա.Է.Ն  
(Հայաստան ծնած միսիոնար)

Հայ աղգութեան այս հոգիին աղղեցութիւնը ոչ մէկ ժամանակ աւելի խորապէս զգացած եմ քան երբ կը կանգնէի հեռաւոր Հայաստանի լոին հովտի մը վաղեմի մէկ վանքին ջրջափակին մէջ: Ո՛չ, ի՞նչ պերճախօս լուսութիւն էր այն: Եւ յետոյ, իւրաքանչիւր գիւղի, աւանի եւ քաղաքի քարուկիր ամուր եկեղեցին, զօղանջող զանդակը, աղօթքի եւ պաշտօնի անվրէպ ժամերը, մըշտարաց գուրը — ամբողջ տասնըլից զար — ինչե՛ր, ինչե՛ր կը յայտնեն այն ողիին նկատմամբ, զոր ո՛չ հուրը, ո՛չ սուրը եւ ո՛չ ժամանակը կըցած են մարել: Երբ այսպիսի մտածումներու մէջ թաղուած կը կանգնիմ ես Հայկական տաճարի մը մէջ, փոյթ չէ որչափ ալ անփառունակ ըլլայ այն, եւ կ'ունկընդուն Աւետարանի ընթերցման, կամ պատմական շարականներու վեհ եղանակներուն, կամ հոգեշունչ աղօթքի մատուցման, խորապէս կը յուրուի սիրա: Հայ մը ի՞նչպէս կրնայ անտարբեր կենալ Ազգին այս մայր ողիին առջեւ, ի զուր ջանացած եմ հասկնալ:

Հայաստանեաց Եկեղեցին արժատական զաղափարն է իր թեւերուն միսիոնար ջերմութիւնը եւ հովանին տարածել ամէնուն վրայ որոնք հայ ծնած

չանգէսպ թոյլուութիւնն ալ մէկ որոշ յատկութիւնն է Հայաստանեաց Եկեղեցին:

Ահա թէ ինչո՞ւ Հայաստանեաց Եկեղեցին կ'աղջէ իմ երեւակայութեանու և թէ ինչո՞ւ կը ստիպուիմ լուի թէ բարերախտ են այն Հայերը որոնք իրենց չողեւոր ժառանգութեան թանկապին յարգը կը դգան:

ՀՅՐՊԼՌՈՒ. Մ. Ա.Է.Ն

## ՍՈՒՐԲ ԻԱԶ ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆ

1931-ի ըլջանին Հովարտորածութեան հրաւէրով, Տիկնայք Զ. Երկանեան, Մ. Թաշճեան, Ա. Տուրեան, Ա. Քիւրտեան եւ լ. Քէօլէեան նախաձեռնութիւնը ստանձնած են Հրաւէրիլու թաղամասին Եկեղեցասէր Հայուճիները ու հմանելու Ս. Խաչ Եկեղեցասէր Տիկնանց Միութիւնը: Այդ տարուան Մայիսին մէջ աեղի ունեցած է ասածին ժողովը ու ընտրած իր անդրանիկ Վարչութիւնը, Հետեւեալ կարգով — Տիկ. Զ. Երկանեան՝ Աւենապետ, Տիկ. Լ. Քէօլէեան՝ Փոխ-Աւենապետ, Տիկ. Է. Գամպուրեան՝ Արձանագրող՝ Աւենապետ, Տիկ. Ա. Գույումձեան՝ Թղթակից Քարտուղար, Տիկ. Ա. Բաղրամունի՝ Գանձապահ, Տիկնայք՝ Պ. Համբար, Օ. Ֆարութիւնեան, Ս. Եռվանեան, Մ. Սըլալի, Ա. Տուրեան եւ Ե. Տօնէրեան՝ Խորհրդականներ:

Առաջին ըլջանին իսկ, մէծ խանդակառութեամբ նոր կազմակերպութեան անդամակցած են ընկերունիներ՝ որոնք եկեղեցւոյ զնումէն տառջ արզէն հայ լեզուի պահպանման նախանձախնդրութիւնով խմբուած էին հայ գպրոցի մը շուրջ:

Արդիւնաւոր ասածին ըլջանին յաջորդող տարին ունեցած է աւելի լայն գործունէութիւն մը, հետեւեալ վարչութիւն տակ: — Տիկ. Լ. Քէօլէեան՝ Աւենապետ, Տիկ. Զ. Երկանեան՝ Փոխ-Աւենապետ, Տիկ. Պ. Համբար՝ Արձանագրող Աւենապետ, Տիկ. Է. Պոտոսեան՝ Թղթակից Քարտուղար, Տիկ. Ա. Բագրամունի՝ Գանձապահ, Տիկնայք՝ Է. Գամպուրեան, Ա. Գույումձեան, Ս. Եռվանեան, Օ. Ֆարութիւնեան, Կ. Մարտիկ, Մ. Սըլալի, Ա. Տուրեան եւ Ե. Տօնէրեան՝ Խորհրդականներ:

1934-5-ին պաշտօնավարած են: — Տիկ. Ա. Գույումձեան՝ Աւենապետ, Տիկ. Է. Գամպուրեան՝ Փոխ Աւենապետ, Տիկ. Պ. Համբար՝ Արձանագրող Աւենապետ, Տիկ. Ե. Պոտոսեան՝ Թղթակից Աւենապետ, Տիկ. Ա. Բալբառատունի՝ Գանձապահ, Տիկնայք՝ Ա. Ասատուրեան, Ս. Իղնատիսեան, Վ. Յարութիւնեան, Ա. Թաղոսեան, Մ. Թաշճեան, Զ. Տէօքմէնեան եւ Վ. Պոյանան՝ Խորհրդականներ: Տիկնայք Զ. Երկանեան՝ Պատուակալ:

1936-7-ի կրկնակ ըլջաններու զործադիլ կազմն էր: — Տիկ. Ա. Գույումձեան՝ Աւենապետ, Տիկ. Ա. Երանեան՝ Պատուակալ կազմն էր: — Տիկ. Ա. Գույումձեան՝ Աւենապետ, Տիկ. Ա. Երանեան՝ Պատուականներ: Տիկնայք Զ. Երկանեան եւ Լ. Քէօլէեան՝ Պատուակալ Եորհրդականներ:

ըութիւննեան, Մ. Թաշճեան, Զ. Ռոզուրլեան, Ա. Սրապեան եւ Ս. Մինստեան՝ Խորհրդականներ:

1937-էն մինչեւ ներկայիս պաշտօնավարագներն են.— Տիկ. Ա. Իղնատիսեան՝ Ատենապետ, Տիկ. Վ. Յարութիւննեան՝ Փոխ Ատենապետ, Տիկ. Ա. Թաղոսիսեան՝ Արձանադրութ Ատենապետիք, առաջին շրջանին Թղթակից Քարտուղար՝ Օր. է. Թէոննեան, Երկրորդ շրջանին՝ Տիկ. Ս. Եռվաննեան, Տիկ. Ա. Ազատիսեան՝ Գանձապահ, Տիկնայք՝ Ա. Բաղրատունի, Վ. Ասլամեան, Ս. Մինստեան, Զ. Ռոզուրլեան, Ա. Սրապեան եւ Ա. Ֆէհմեան՝ Խորհրդականներ: Տիկնայք Ա. Գույումճեան եւ է. Գամպուրեան՝ Պատուակոն Խորհրդականներ:

Իր գոյութեան ինը տարիներու բազմատեսակ գործունէութիւններու ընթացքին, Եկեղեցակը վայելած է լայն ժողովրդականութիւն իր բոլոր ձեռ-



ՏԿՆ. ԶԱՊԵԼ ՆՐԿԱՆԵԱՆ



ՏԿՆ. ԼՈՒՄԻ ՔՅՈՒԼԵԵԱՆ

նարկերուն մէջ: Իր անդամներուն միջին թիւը եղած է 150: Եկեղեցասէրի առաջնորդներուն անխախտ սկզբունքը եղած է համագործակցաբար զօրավիգ հանդիսանալ Եկեղեցւոյն Հովիտին, վերին Մարմիններուն, դպրոցին ու ամէն հանրութուած շարժումի՝ որ շրջանիս հայութեան կրօնական բարոյական կամ մտային զարգացման զարկ կրնայ տալ: Հոգաբարձութիւններու բոլոր գործունէութիւններուն, պալարներուն, հանդէսներուն, տօնակատարութիւններուն, դաշտահանդէսներուն Եկեղեցակը անդամները անվերապահօրէն չեն զւացած իրենց մասնակցութիւնը:

Միութեան կանոնաւոր ձաշ-ժողովները առիթ ստեղծած են համայնքին հայ տիկինները իրարու մօտեցնելու, գործունէութեան նոր ասպարէզներ բանալու եւ իրարհասկացողութիւնով գոյացնելու մզիչ ոյժ մը ի նողաստ Եկեղեցին ու զպրոցին բարեղարակութեան: Միութեան դասախոսական ու գեղարուես-

չակիրճօրէն ներկայացները պիտի պահանջէիր սահմանուածէն աւելի միջոց: Սակայն չէ կարելի չմիշտակել նահատակ Դուքեան Սրբագանի Դամբանին վրայ զետեղուած ջահը, որովէս խորհրդագանիչը Հայ կնոջ սիրոյն ու նույրութին հանդէպ իր Մայր Եկեղեցիին ու անոր արժանաւոր Եկեղեցականներուն:

Երեսփոխանական ժողովներու, Տարեկան տօնակատարութիւններու, Առաջնորդ Սրբագանի բնարութիւնն եւ արիշ շատ մը պաշտօնական տոիթներուն, Եկեղեցասէրի ժրանձան անդամները բոլորանուէր զոհոզութեամբ պատրաստած են համազամ ձաշեր, բանախ իրենք հոգալով բոլոր ծափքերն ալ: Եկեղեցւոյն բոհնանոցը, իր նոր կազմածներով, իր արգի վիճակը կը պարտի Միութեան:

Գովեստի արժանի ուրիշ զործունէութիւն մը կը ներկայացնէ Միութեան Այցելութեան Յանձնախումբը՝ որ վշտակիր ու հիւմող անդամներու ցաւակ-



ՏԿՆ. ԱՐՇԱԿՈՅ ԳՈՒՅՈՒՄՆԵԱՆ



ՏԿՆ. ԱՍՏՎԻԿ ԻԳՆԱՑԻՈՍԵԱՆ

յական ու միխթարական այցելութիւններով կը շեշտէ Միութեան անդամներուն մէջ տիրող սրտակցութիւնը:

Տիկնանց Միութեանը մինչեւ այսօր Ս. Խաչ Եկեղեցւոյ Հոգաբարձութեանց եւ ինամակալութեանց յանձնած է 2500 տոլար:

Բարեինամ Առաջնորդ Գարեգին Սրբագանի վարիաքին համաձայն, Եկեղեցասէրի հովանաւորութեամբ 1937-ին կազմուած էջմիածնայ Յանձնախումբը ունեցած է արդինաւոր զործունէութիւն մը, յօդուտ Մայր Աթոռի: Այս կազմակերպութեան վարչութիւնը կը բաղկանայ հետեւեալներէ: Տիկ. Աղնիւ Քիւրտեան՝ Ատենապետ, Տիկ. Աղանի Նիկողոսեան՝ Ատենապետիք, Տիկ. Զարուհի Ռոզուրլեան՝ Գանձապահ, Տիկնայք՝ Մարի Սրվաղլի, Նուրիճա Թօփալեան, Էմմա Թութուեան եւ Աննա Գաղպանձեան՝ Խորհրդականներ:



ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ  
ԵԽ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԱՆԴԱԾՆԵՐ

ԶԱՅԵԼԻՆ ԱԶ (Ա. Կարգ).— Տիկինայք՝ Զարուհի Ռւզարյեան, Ազին Քիւրտեան, Աստղիկ Իգիաստիսեան՝ Առենապետ, Ելիզ Գամպուրեան, Վարդանոյշ Ապաթեան: (Բ. Կարգ).— Ազաւեի Թագուհին՝ Առենապետ, Սայա Մինասեան, Մարիամ Ազատեան՝ Գանձապահ, Արշալոյս Ֆէհմեան: (Գ. Կարգ).— Սիրանուշ Հովհաննեան, Վարդուհի Յարուբիննեան, Արշալոյս Գուլյաննեան, Անգիբի Բագրատունի, Արտեմիս Սրապեան:

### ԱՐԺ. Տ. ՄԱՏԹԷՈՍ Ա. ՔԸՆՑ. ՀԷՔԻՄԵԱՆ

Դուրեան Սրբագանի սպանութենէն ետքը երբ եկեղեցւոյ հոգիւ Տ. Յովհանի Եպս. Կարապետեան բալորովին ընկածուած՝ օգափոխութեան համար մեկնեցաւ Պուլկարիա իր եղրոր մօտ, առժամեայ հովանութեան հրաւիրուեցաւ Արժ. Տ. Մատթէոս Ա. ՔԸՆՑ. Հէքիմեան, որ քանի մը ամիսներ ձեռն-հասօրէն վարեց իր պաշտօնիք և արժանացաւ ժողովրդի ու Հոգաբարձուութեան զնահատութեան և երախտագիտութեան: Տասնամեակի այս գրքոյկի մէջ արձանադրելով այդ պարագան՝ կրկն կր յայտնենք մեր չնորհակալութիւնը Տէր Հօր այդ եւ ուրիշ առիթներով իր մատուցած ծառայութեան համար:

### ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

Ս. Խաչ Եկեղեցւոյ հասասաման առաջին օրերէն իոկ, անոր պայծառութեան ու ժողովրդականացման կարեւորագոյն ազգակներէն մին եղած է Երգչախումբը: Զոհարերազ այս խումբը մը ազնիւ երիտասարդուհիներու, եւ երիտասարդգներու քաղցրալուր ու հոգեկարար երգեցուութեան արզարացի չամբաւը ոչ թէ միայն քաղաքին, այլ բոլոր դեմին մէջ արժանիօրէն կը զնահատուի: Զորս բարեպաշտ Տիկիններ ու Օրիորդներ.— Օր. Ազաւեի Եկեղեան, Տիկ. Պայծառ Արութեան, Օր. Անահիտ Տաղաւարիան (այժմ Տիկ. Տ. Թիվֆէնքճեան): Եւ Օր. Երան Հարենց (այժմ Տիկ. Ե. Քըրք), առաջին անգամ ստանձնած են ներկայանալի երգչախումբ մը կազմակերպելու ու զգեստաւորելու գժուարին գործը: Անոնց անխոնջ աշխատանքներուն արդիւնաւորումը, վլստահ ենք որ, իրենց առած է սրաի անհուն գոհունակութիւն ու հոգեկան վարձատրութիւն:



Տումբին առաջին զեկավարը եղած է, կարձատեւ ժամանակի մը համար, Պ. Մանուկ Էրսէրճեան, որուն յաջորդած է Պ. Տիգրան Թիվֆէնքճեանի քանի մը տարիներու վայլուն ըլջանը: Կարճ ժամանակի մը մէջ, Պ. Տիգրան Թիվֆէնքճեանի կարող առաջնորդութեան տակ Երգչախումբը ոչ թիւյն մեծցած ու լաւ մարզուած է, այլ հասած զեկարուեստական բարձր մակարդակի, առաջ յիշատակելի երգահանդէս մը 1930 Դեկտ. 7-ին, Մէթրոքովիթըն Օարթօրիումի մէջ, իբրև զիմաւոր մեներպիչ առնենալով Տիկ. Թօզ Զուլալեանի պէս անուանի արուեստագիտառէի մը:

Պ. Թիվֆէնքճեանէ ետքը, յաջորդաբար, կարձատեւ ըլջաններով, զեկավարած են, Օր. Ֆլորանս Տէր Մատթէոսեան, վերստին Պ. Թիվֆէնքճեան, Օր. Աննա Ապաձեան եւ Պ. Յարութիւն Շալեան՝ որ վերջին քանի մը տարիներ պաշտօնը վարած է ձեռնհասորէն:

Երգչախումբի վարչութեան Առենապետներ Եղած են.— Օր. Ազաւեի Եկեղեան, Օր. Նուարդ Մարգիսեան (գուտարը Տ. Յարութիւն Աւագ Քահանայի), Օր. Երան Հարենց (այժմ Տիկ. Ե. Քըրք), Օր. Աստղիկ Տաղաւարեան, Օր. Արաքսի Ջուպուլեան, Օր. Հովհանիմէ Մաղագեան եւ Օր. Նուարդ Մաղրեան:

Խումբի սկզբնական օրերէն մինչեւ այսօր իրենց սրտագիտիւնը ու մասնակցութիւնը մեծ զնուզութիւններով հաւատարմօրէն շարունակած են Տիկ. Սիրան Եռավանեան, Օրք. Երջանիկ Իոկինստէրեան, Աննա Ապաձեան, Ալիս Սիւնի, Մշլինէ Մանկիլեան, Ճողովւկեան Քոյրեր, Տէսթէեան Քոյրեր, Հուիսիսիմէ Մաղաքեան, Թօզ Գագանձեան, Աստղիկ Տաղաւարեան, Վերդին

եան, Վահրամ Մանուկեան, Գառնիկ Կարապետեան, Տոքթ. Արա Աւագեան, Ժիրայր Մինասեան եւայլն:

Սակայն, Երգչախումբի համբաւին ու յաջողութեան մէջ մեծ բաժինը կը պատկանի իր մեներգիչներուն ու երգեհոնահարներուն: Անոնք են որ միշտ փայլ մը կաւելցնեն քաղցրավուր երգեցողութիւններուն:

Եկեղեցւոյ երգեհոնահարները եղած են— Օր. Սիրանուշ Ռուբինեան (այժմ Տիկի. Հէրինկթըն), Օր. Վէրա Պէնլեան եւ Արտմ Կրէյսըն: Օր. Վ. Պէնլեան այժմ կը շարունակէ վարել իր պաշտօնը: Իսկ իսումբին մեներգիչներն եղած են սիրուած ու ժողովրդական երգիչներ՝ որոնք իրենց համար եկեղեցին դուրս, հայ եւ օտար բնմերու վրայ ալ շնորհ են նախանձելի անուններ: Տիկ. Մարի Արագեան, Օր. Ռընէ Կէվրէկեան, Պ. Պ. Ազեքանդր Շիշմանեան, Մարտիրոս Քէօշէկեան, Երուանդ Խոկնակրեան եւ Արգար Տիլսիզեան:

Դպրախումբը երգած է նահատակ Դուրեան Մրգավանի սրտամմլիկ յուղարկաւորութեան, Սէյնթ Ջան Տէր Տիվայն Մայր Եկեղեցւոյ մէջ, ինչպէս նուեւ ուրիշ հանդիսաւոր ասիթներով Սէյնթ Մէրի Տէր Վըրձլն հոյակատ եկեղեցիի դասէն: 1938-ին ալ Փօմիւնիքի Զըրչի մէջ, Ամերիկեան հասարակութեան մը ներկայացուցած է Հայկական Ս. պատարագէն մասեր ու նմոյշներ մէկ սրբազն երաժշտութիւնէն:

Երգչախումբը իր կաղմակերպութեան օրէն իսկ եղած է հաւատարիմ նեցուկ Հոգաբարձութիւններու կազմակերպած բոլոր ձեռնարկներուն ու անխոտիր իր աշխատանքի բաժինը սիրայօժար կատարած: Յուսատու եւ ուրախալի իրողութիւն մ'է որ վերջին քանի մը տարիներս, Կրտսերները սկսած են մեծ եռանդով միանալ խումբին ու ներկայիտ անոնք կը կաղմէն անդամներու մեծամասնութիւնը:

Խումբին այժմու զեկալարն է Պ. Արամ Զարգեան ու Վարչութեան կազմն ալ բաղկացած է հետեւեալներէ: — Օր. Նուարդ Սաղըրեան՝ Ատենապետ, Օր. Արագիս Աւագեան՝ Գանձապահ, Օր. Մէլինէ Մանկիլեան՝ Օգնական Գանձապահ, Պ. Միհրան Տէօքմէճեան՝ Ատենադպիր, Օր. Աստղիկ Տաղաւարեան, Օր. Ռընէ Կէվրէկեան եւ Օր. Հովսիսիմէ Մաղաքեան՝ Խորհրդականներ:



ՅԱՐՈՒԹԻՒՆ Գ. ՇԱԼԵԱՆ

## Ս. ԽԱՉ ՀԱՅ ՎԱՐԺԱՐԱԿ

Ս. Խաչ Եկեղեցւոյ հիմնարկութեանէն աւելի հին է իր գպրոցին պատմութիւնը: 1927 Օգոստոս 11-ին խումբ մը ուսումնասէր Տիկիններ, հաւաքուելով հիմքը գրին Ռւաշինկթին Հայքու Հայկական Դպրոցին: Ուսումնատեղին այս առաջին Խնամակարութիւնը ունէր Հետեւեալ կազմը: — Տիկինայք Զ. Երկանեան՝ Ատենապետ, Ա. Գույումճեան՝ Ատենադպիր, Լ. Քէոլէեան՝ Գանձապահ, Ա. Խոկեան, Զ. Արամ, Հ. Վարդանեան, Վ. Նահիկեան, Մ. Մարտիր եւ Օր. Թ. Եկինեան՝ Խորիղականներ:

Ասացին հասաւանդութիւնները կարճ միջոցի մը համար եկեղեցւոյ



Ս. ԽԱՉ ՎԱՐԺԱՐԱԿՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԶԱԽՆԵՆ Ա. (Ա. Կարդ). — Տիկինայք՝ Մարիամ Ազատեան՝ Առենապիր, Ազաւեի Նիկոլոսիան, Էլիզ Գամպուրեան՝ Առենապետ, Պարուիի Ռւպուրեան, Վարդանյան՝ Աւսուցչէ: (Բ. Կարդ). — Տիկինայք՝ Միքանոյշ Դաւթիրեան, Աղամի Մահակեան՝ Գանձապահ, Վարդուի Յարուբիսիան, Սաքենիկ Ճիկերեան, Բրաբին Նազիկեան, Խուարդ Աշենեան:

մը սրահին մէջ տրուելէ ետքը, գպրոցը վոխագրուեցաւ թիւ 189 Ամերիկեան Հանրային գպրոցը՝ որու մէջ դասարան մը տրամադրուած էր ամսական 16 տոլարի փոխարէն: Վարժարանի անդրանիկ ուսուցչէն եղած է Օր. Թագուհի Պօյածեան, որ Կ. Պոլոյ մէջ, որպէս ուսուցչէ ունեցած փորձառութեամբը մեծապէս օգտակար եղած է սկիզբը հիմքը գպրոցին, պաշտօնավագած է մինչեւ 1928 Մելպուշտ. 20: Իրեն յաջորդած է Տիկ. Ա. Խաչմանեան:

«Զկայ աւելի անբարոյական մտածում քան այն սկզբանքը որ կը դաւանի թէ միջոցը կարդարացնէ նպատակը: Ո՞չ, ո՞րքան վեհ է նպատակը, նոյնքան աղնիւ պէտք է լրջաւ նաեւ միջոցը: աղմուտ խողովակը կը պղտորէ մաքուր

ձութեան եւ ապա՝ Եկեղեցաէրի գուրզուրսո հովանաւորաթեան առկի:  
նով, մեր սեփական շնոքը փոխադրած է գործոցը ու պայմ զբած Հոգաբար-  
ելյա երկու ասրուան միջոցին, Խնամակալութեան անդամուհներին երե-  
քը Հեռացած ըլլարով, անոնց տեղ բնաբուած են Տիկնայք՝ ի. Գոմպուրեան,  
վ. Քբաէրձեան եւ Փ. Գարակօպեան: Յաջորգ երկու ասրեցք ջաներուն, աշա-  
կերսութեան թիւը մեծապէս աւելինարով, մէկի փոխան երկու գաստիարակու-  
հներու պէտքը զգալի եղած է: Պաշտօնի կոչուած են Տիկնայք՝ ի. Մանոկ-  
եան եւ Փ. Գարանեան:

1932 Մելքոն, 15-ին Խնամմակարսութիւնը կրած է ամբողջական փափոխութիւն ու հորրնախր Մարգմինը իր զիւանը կազմած է հետեւեալ կերպով — Տիկ. Ա. Քիւրեան՝ Աստեապիտ, Օր. Ա. Տէօքմէձեան՝ Աստեապիք, Տիկ. Ա. Մաշակեան՝ Գանձապահ, Տիկնայք՝ Զ. Աւգուրեան, Ն. Աշճեան և՛ Մ. Ազատեան՝ Խոսկոտակամբեն: Թւառակի սահմանած է Պր. Գ. Գէորգեան:

Վրայ հասու լուսահողի Դուրեհան Սրբագանի խժդաժ սպաննութիւնը, սրբու հետեւանքափ զպրացը ինկաւ անկանոն վիճակի մը մէջ, վակաւելով երեք ամիսի չափ:

1934 նոյմ. 12-ին վերակազմուեցաւ Խնամակալութիւնը, հետեւեալ կազմով — Տիկնայք՝ Զ. Երկանեան՝ Առենապետ, Մ. Աղասեան՝ Ատենադպիր, Վ. Յարութիւնեան՝ Գանձապահ, Զ. Ռեզուլբեան, Ա. Սահակեան, Ն. Աջեան և Ս. Ճիկչընեան՝ Խորհրդականներ։ Աւագչչութեան հրաւիրուեցաւ Տիկին Ա. Հեկոսունեան։

Այս վաստակաւոր մանկավարժուհին խնամքին տակ դպրոցը ստացաւ մեծ փայլ. աշակերտութեան թիւը բազմացաւ ու 1935 Յունիո 26-ի ամավերջին, տուաւ իս անոռանիկ չքնանաւարտը :

Խնամակալութեան Ատենապետ Տիկ. Զ. Երկանեան այսքան տարիներու անձնուէր զործունէւթենէն ետքը, իր ակարութեան պատճառով ստիպուեցաւ հրաժարիլ ու անոր աեղ բնադրուեցաւ Տիկ. Է. Գամպուրեան։ Կարծ ժամանակի մո համար Վասնաթեան անուամակեցեցաւ Տիկ. Է. Յակոբեան

1937 Մեպա. 17-ին ուսուցչութեան կոչուեցաւ Տիկ. Վարդանոյշ Փապուճեան՝ որ մինչեւ այսօր արժանաւորապէս կը վարէ իր պաշտօնը ու կը վայելէ մեծ ժաղաքականութիւն։ 1938-ին, Տիկինայք՝ Ս. Դաւիթիեան եւ Բ. Նազեկեան միացան Խնամակալութեան, զօրացնելով վերնարուած մարմինը։ Դառնուած առ անձնեն անհօգա և անձնաւարտնեն, իսկ 1939-ին՝ ուկ մէկ հատ։

Հայ զպրոցի արդի Խնամակալութեան կազմն է — Տիկնայք՝ կ. Գամ-պուրեան՝ Ատենապետ, Մ. Ագառեան՝ Ատենալպիր, Ա. Նիկողոսեան՝ Թրդ-քակից Ատենալպիր, Ա. Սահակեան՝ Դանապահ, Զ. Աւգուրեան, Վ. Յա-սութեանեան, Կ. Ա. Ճեսեան, Ա. Ճիկիչընեան, Մ. Դափիկիեան՝

բենց հասոյիթի սպրիերները կղած են, թոշակներ, տարեկան ներկայացում-ձաշ, Կիբակնօրեալ սպաշտամմանքներու ժամանակ գտնիթին մէջ զիտեղուած պնտկի հասոյիթի, տարուան երկու մէծ տապաւարներուն, եկեղեցին մէջ չըր-ջակայտած պնտկին արդիւնքը և ուսումնասէր ազգայիններու սպատաճական նույնառաւթիւնները:

Գոլբոցի աշակերտութեան միջին թիւը կամ է 50—55 ու ամսական թիւ-



Ա.Ա.ԱԶԳՈՒԹՎԱՐԱԿԵՐՆ Ա.Ա.ԲԻԳՈՎԱՀԱՅ Վ.Վ.ԺԱՐՈՎԵՐԱՅՐՈՒ ԵՐԱՄԱՆԱԲԱՏԵՐԱՅՐ

շակը՝ մէկ տոլար տմէն աշակերտի համար։ Միեւնոյն տունէն մէկէ տւելի պղտիկներու համար մասնաւոր զեզչ մը կ'ըլլայ։ Իսկ վճարելու անկարգութեան համար, վարժարանը ձրիօրէն միշտ բաց կը պահէ իր գուները։ Ներկացին, կան այսպիսի ռւսանողներ։ Դասաւանդութիւնները կ'ըլլան երկուշարթի, Չորեքշարթի եւ Հինգշարթի օրերու։ Հանրաւիճն սատուն միաւ։ Ժամը 3-ին 6:

## ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑԸ

Ս. Խաչ Եկեղեցւոյ ու Վարժարանի հաստատումէն յետոյ, անակղիտալի սրբածնջի մը գոհացում տարու համար Հոգտրարձութեան յաջորդ քայլին էր Կիրակնօրեայ գոլոցի մը հաստատումը:

Կիրակնօրեայ Դպրոցի մը գոյութիւնը անհրաժեշտ էր հաւասարապէս կարեւոր երկու սրածառներով: Նախ, հարկ էր որ չըջանիս հայ մանուկները ստանային նախնական կրթութիւն կրօնքի, բարոյականի ու Եկեղեցակրութիւնն մէջ: Երկրորդ, պէտք էր որ անոնք ոչ միայն չե վարդպէին եկեղեցւոյ



ՄԵՐ ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԵՆ ԽՄԲԱՆԿԱՐ ՄՅ  
մէջ, խանդարելով արարողութիւն ու քարոզ, այլ եւ աղաս թողէին իրենց ծնողքները՝ որ մասսեւեսումով ու հանդսարէն կատարէին իրենց բարեպաշտական ալօթքներն ու պարտականութիւնները:

Հոգտրարձութիւնը շատ յարմար ընարութիւն մը բրած էր 1930 Յունուարին, հրաւիրելով Օր. Սաթենիկ Տէօքմէնեանը, կազմակերպելու գոլոցը: Օր. Տէօքմէնեանի ղեկավարութեան տակ դպրոցը առաջին կիրակին իսկ եղաւ պատիկներու համար սիրելի հուաքատեղի մը: Քիչ չեն այն ծնողները՝ որոնք իրենց պատիկներուն կանոնաւոր գոլոց յաճախերու վափաքին պատճառով, կիրակի կիրակի կ'սափառուին եկեղեցի գալու:

Յաջորդ սարեցրանին, ուսուցչութիւնը ստանձնեց Տիկին Մարիամ Աւագան, որ Օր. Յիշատակ Գամպուրեանի օպնութեամբ, չինդ տարիներ մեծ

Այս առթիւ պէտք է յիշատակել Տիկին Մարիամ Վարդապետեանի անխոնջ աշխատանքը, տարիներով Կիրակնօրեայ գոլոցի յաջորդութեան մէջ: Պատկերազարդ քարտեր կը տրուէին ուսանողներուն ու օգտակար գրութիւններ հայերէնի կը թարգմանուէին անոնց օգտին համար:

Երեք տարիներէ ի վեր, նորանոր ջանքեր կը կիրարկուին Կիրակնօրեայ գոլոցը աւելի կանոնաւորելու: Տօնական օրեր սովորաբար 150-է աւելի վորքը րիմներ, մեծ մասով հնուառը վայրերէ, կը հաւաքուին զոլոց ու պատմութիւններով, երգերով, գծապատճեններով եւն. կ'անցնեն հաճելի, զուարթ ու մանաւանդ կրթիչ տառօտ մը:

Այս ըջանի կիրակնօրեայ գոլոցի վեց ուսուցչունեներն են.— Օրիորդ—  
Տեղին է որ վերատին յիշեցնենք ըջանիս բոլոր ծնողներուն որ եթէ տակուին չեն օգտակար Կիրակնօրեայ Դպրոցի տառած բարոյական ու հոգեկան թանկադին գաստիարակութիւնն, մեծ զրկանքի մրն է որ կ'ենթարկեն իրենց զուակներու: Հայ Վարժարան ու Կիրակնօրեայ Դպրոց համընթացարար կը ծաղկեցնեն մանկան միավոր ու մին լրացուցիչ մէկ բաժանումն է միւսին: Մեր Եկեղեցին ապագան հիմնուած է նոր սերանդին բարեկազտութեանը վրայ, ուսուի այս օտարութիւն երկին մէջ մանաւանդ, որքա՞ն անհրաժեշտ է որ մեր բոլոր պատիկներն ալ իրենց մանկութիւնն ընդունին կենսաւակ սերմերը կրօնքի ու բարոյականի ու սարբիներու բնթացքին մշակեն զանոնք, ու զիտակից անոնց վսեմ սկզբունքներուն, տաղագային քալեն ճշմարտութեան ձանապարհէն իրեւ ուղիղ ու անկեղծ քրիստոնեաներ, հայեր ու քաղաքացիներ:

---

«Ի՞նչ կ'արժէ բաժակ մը ջուրը. եւ սակայն ի՞նչ բերկանք կը ծնի անիկա ընդունողին սրտին մէջ, երբ կը մասուցուի սիրով. Աւետարանը երկնքի արքայութեան՝ այսինքն հոգեկան երանութեան ամբողջ վարձքը կը կընէ անոր համար:

Ի՞նչ կ'արժէ սիրալիր արցունք մ'ինքնին, որ ոչ իսկ խօսքի ձիզը կը պատճառէ քեզի. եւ սակայն ի՞նչ երկար կազզուրազ քաղցրութիւնը մը կը հոսեցնէ անիկա տարակոյսի եւ արտամութեան ներքեւ ընկճուած սրտին խորը, երբ կըրնաս հոգիիդ ժողիւր գնել անոր մէջ:

Յաճախ կարեւորութիւն չենք տար անվերապահ վարմունքի մը պարզութեան. բայց գիմացինիդ վստահութիւնը ամբաղնդելու համար անիկա սոէպ աւելի նսպատակայարմար կ'ըլլայ քան ամբողջ պերճախօսութիւն մը:

Սիրուերուն տիրելու արուեստը աւելի անարուեստ պարզութեան մէջ է քան հասրիմաց ձեւականութեանց:

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական՝ հայրենի տունն է հոգոյս,  
Խնչպէս քարայր մընդարձակ, պարզ ու խորունկ, մուր եւ լոյս —  
Իր գաւիր ով հիւրենկալ, իր լայն բեմով, ու հեռուն  
Լանցնած իր լուս Խորանով՝ որ կարծես նաև մ'է ծըփուն...:

Ենիդեցին Հայկական՝ ևս աչքըս գոյ կը տեսնիմ,  
ևս կը շնչեմ, կը լրսեմ իր Յիսուսին մանկադեմ  
Ոտքերուն տակ մըլխացով բուլայ-բուլայ խորհիւրով,  
Եւ իր պատմերը զնողոյ աղօր քննչյով այենով . . . :

Եկեղեցին հայկական՝ բարձր բերդն է հաւատին  
Խմ պապերուս, որ հոգէն զայն ժար առ ժար հանեցին,  
Եւ երկինքն լշուցին զայն ցող առ ցող, ամպ առ ամպ,  
Ու բաղուեցա՞ն անոր մէջ հանի արտօւր եամբ, ժանցրուր եամբ . . . :

Եկեղեցին Հայկական՝ մեծ վարագոյք մ'է բանուած,  
Որուն ետեւ ըսկիհին մէջ կ'իջնէ ինքը Աստուած,  
Որուն առջեւ զլխահակ կուզայ իմ ազգըս ամբողջ  
Հառորդուի անցեալին հազ ու գինուով կենաւողք....:

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ՝  
Նաւահանգիստ մ'է խաղաղ : Ցուրտ գիշերին՝ հուր եւ բոց,  
Ու տօքակէզ ցորեկլին՝ անտառ մըն է ըստուերոտ,  
Ու ուշաբնին և՛ ծառեկին Շարակամի գետին մօս :

Եկեղեցին Հայկական՝ մէն մի քարին տակ զետնի,  
Դէա ի երկինք ընթացող գաղտնի համբայ մը ունի . . . ,  
Եկեղեցին Հայկական՝ հայ հոգիին եւ մարմնոյն  
Զըրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն,  
Եւ զանգակներն են բումբիւն, եւ երզն է մի՛շտ Յաղութիւն . . . :

ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԿԱՆ

- ۹۰ ۱۰ ۱۱ ۱۲ ۱۳ ۱۴ ۱۵ ۱۶ ۱۷ ۱۸ -

Եկեղեցի Հայկական, կասկածը զիս կը տանջէ՝  
Թէ մի՛ գուցէ պարպուած ըլլաս հիւրէն, որ ա՛յնքան  
Ատեն սրնուց, մեծցուց քեզ եւ կամաբիներ մէջմէջէ  
Տրւաւ կապէլ ոստերուդ, իբր հովանի մ'անսահինան  
Արիւն-Քրտինք միշտ մրտած հոգիին վրայ Հայուր եան ...

ԶԵ՞ս դուն անտառ մը , իրօք , որ բարացած է վաղուց  
Քայց ուր կուգան հաւաքուիլ բազմութիւններ տակաւին ,  
Ոչ քէ յոյսով այլ յուշով մը զոր անցեալը քոքուց՝  
Կար իլ զինի , փշշուր հաց , խորը իրենց հոգիին ,  
Զոր կ'որոնան յամբարաք անոնիք կրկին ու կրկին . . .

Եկեղեցի՝ Հայկական, կը բըզրկտի սիրտըս, տե՛ս  
Փոխան գովիքի մրմունջին տրտունջն այս քեզ ուղելով :  
Լա՞ւ է լրել՝ թէ նորէն շատ սիրելուս համար քեզ  
Զարնել սեմիդ քարերուն գաւազանով, ճոկանով,  
Առբացնել ոգիսերն ալուսեղ նիրիոս քոյլէ քոյլ :

...Օ՞հ, ինչքան լոյս զահերու ֆու մըրերքէդ դեռ կրնաւ  
Մեր խաւարին մէջ կաթիլ, մտֆի, սրտի խաւարին,  
Ինչքան կրնաս բարձրացում բարժրութենէդ ֆու անհաս  
Մեր երազին գետնասող ռաջարկել վերստին.  
Ցոյց տալ ի՞նչքան խորութիւն մակերեսին մեն նիցին . . .

Եկեղեցի՝ Հայկական, ո՞չ, արմատներդ են գեղուն  
կենսաւէտ հին հիւրով միշտ . . . : Եկեղեցի՝ Հայկական  
Ո՞չ, չորցած չես, կ'ապրիս դուն . . . : Սակայն երմէկ օքերուն  
Երբ նոր ու խոր, սուրբ Ճայներ պիտի գետնէդ ամբառնան  
Եւ պիտի տան անսնք ֆեզ, դուն ազգիդ՝ ցունցը յարութեան . . . :

## ԼՈՒՍԱԽՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ

Կէս գիշերին կանքեղը վառ  
Կախ է ընկած երկինքից,  
Լուսաւորչի կանքեղն անմար՝  
Հայոց մքնած երկնքից:

Կախ է ընկած առանց պարան  
Արագածի կատարին,  
Ու սեղանից հսկայական  
Լոյս է տալիս աշխարհին:

Լոյս է տալիս երկար դարեր,  
Ու վառւում են միշտ անշէջ՝  
Սուրբի մաքուր արցունիները  
Խւդի տեղակ նորա մէջ:


Ո՛չ մայլկային ձեռ կը հասնի  
Են ահաւոր բարձունիքին,  
Եւ ո՛չ քամին կը հանգըլի՝  
Վիշապ – քամին ահագին:

Երբ պատում է մութ խաւարը  
Զընաշխարիկ մեր երկրին,  
Երբ տիրում է ահն ու վախը  
Թռյլ, կասկածոտ սրտերին,

Ո՛վ անմեղ է, լիքը սիրով  
Ու հաւատով անսասան,  
Ով նայում է վառ յոյսերով  
Դէպ ի Հայոց ապագան,—

Նա՛ կը տեսնի են մշտավառ  
Զահը կախուած երկնքից,  
Ասես Աստծոյ աչքը պայծառ

: ճգլիկ քոմ ։ յասկո՞



*J. V. Stalin*

## ՏԱՃԱՐՆ ՀԱՅԱԿԱՆ

Քերքուած քարեղին, մեղեղի մարմար,  
Հըրաշք հանիարի, հաւատի կատար,  
Տահարը հայուն հոգի է աննառ :

Որմ, խորան իւ սիւն, կամար ու գմբէք  
— Թըսիչք դաշնաւոր, խորունկ հըրաժեշտ —  
Տահարը հայուն աղօք է յաւէս :

Շարժման, ձեւերու հրաւագին բարբառ,  
Համերգ հաստատուն, տառուածայրչիու պար,  
Տահարը հայուն պաշտամունի է յար :

Երկինք խոյացող քռչուն քեւաբայ,  
Գարեր միշտ քեւող, դարներուն դիմաց,  
Տահարը հայուն՝ սիրոյ զիրկ միշտ բաց :

Բաժակ քերկրութեան, լուսեղէն մատեան,  
Սեղան զրհաբարձ, հաշտութեան նըշան,  
Տահարը հայուն՝ իր լոյսն յարութեսն :

Ուլստի տապահակ, տաղաւար բուրեան,  
Խննոյք խորհուրդի, հանդէս մտածման,  
Աստուծոյ տունն է Տահարն Հայկական :

«ՍԻՐՆ»ԷԱ

1939

Ն ԿԱՏԱՐ

## ՆԱՀԱՏԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԱՃԻՒՆԵՐՈՒՆ ԹԱՂՈՒՄԸ

### ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ

(ՆԻԽ ԽՈՐՔԻ Ս. ԽԱՀ ԵԿԵՂԵՑԻՆՑ ՕՆՄԱՆ Ի ՑԻՇԱՏԱԿ)

Հայաստանեայց Եկեղեցին հճադարեան՝  
Հայ ազգային սրբութեանց մե՛ծ քանաքան,  
Կործանարար ոյժերու դէմ ահաւոր  
Փահած է Ցեղն արծէլներովն իր բոլոր :

Հայաստանեայց Եկեղեցին սրբարար,  
Լուսաւորչի կամքեղն Հայուն՝ մշտավառ,  
Մուր դարերու խաւարին մէջ հայ Ցեղին  
Ցոյց է տրւեր Ճրշմարտութեան լոյս ուղին :

Հայաստանեայց Եկեղեցին հայ հոգւոյն  
Ներշնչարանն է սրբանուէր, հնագոյն,  
Որմէ հին է նոր սերունդներ կը ստանան  
Տոկալու տենչ, հոգեկան հուր սրբազան :

Հայաստանեայց Եկեղեցին վեհավայր՝  
Անպատմելի գուրգուրանքով միքրեւ մայր,  
Կը բանայ սիրտն որդիներուն համար իր,  
Որոնք, աւա՞ղ, չորս հովերուն՝ ցա՞նուցիր :

Հայաստանեայց Եկեղեցին քար առ քար,  
— Հաւատք, Յոյս, Սէր, սրբազործող, կենարար —  
Կորոգուած է հայ հոգւոյն մէջ՝ սրբաշէն,  
Կարելի չէ որ մուր ոյժեր քայն մաշն :

Հայաստանեայց Եկեղեցին պահէ՛, Տէ՛ր,  
Ամենազօր քեւերուդ տակ շա՞տ դարեր,  
Որ Հայ Ցեղին սերունդները միշտ եւ յար  
Կեանքի, սիրոյ լոյսը փընտոեն անխաւար :

\* \* \*

Հայաստանեայց Եկեղեցի, ե՛ս ալ քու  
Խոնարի որդինդ, անման փառքիդ օրիներգու,  
Լոյս սեղանիդ, շընորիաց շո՞ղ երկնառաք,  
Սիրտս կը բերեմ իր Արելի պատարագ :

Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ կատարուած անլուր ոճիրէն ետքը, Ազգային կեղեցիական Վարչութիւնը Նահատակակ Սրբազնին ածիւններուն վերջնական հանդպասալայրը որոշելու համար, Մայր Աթոսի հրահանգը ուղած րվալով, 1934 Յունիս 1-ին, Էջմիածինէն ստացաւ հետեւեալ հեռագիրը —

«Մեր կամքն է եւ լաւագոյն՝ յաւերգացնելու Տէր Ղեւոնդ Արքեպիսկոպոսի յիշատակը, ամփոփելով այն Եկեղեցու հովանու տակ, ուր զոհ եղաւ իր սիրելի ժողովրդի մէջ, սահմանելով իւրաքանչիւր տարի հոգեհանգստեան կարգ կատարել զերեզմանի վրայ :»

ԽՈՐԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՅՆ ՀԱՅՈՅ

Քաղաքիս թաղապետութենէն հարկ եղած թաղման մասնաւոր արտօնութիւնը ստանալէ ետքն իսկ, երբ լարելիշատակ Սուաջնորդին գաղաղը երեքուկիս տարիներէ ի վեր կը մնար տակաւին իր աստմանակեայ մուսոլէօնին մէջ, Ս. Խաչ Եկեղեցւոյ անդամական ժողովը իր 1937 Փետր. 14-ի տարեկան նիստին մէջ անցուց որոշում մը Վեհապատ Կաթողիկոսի հրահանգին դորձագրութիւնը փութացնել տալու համար : Այդ ժողովի Ամենապրութենէն մէջը ենք :

«Ժողովը որոշեց լսնդրել Ազգ Կեդրոնական Վարչութենէն, որ ժամանակ, վերջնականական որոշէ նահատակեալ Գուրենան Սրբազնի քաղման հարցը: Ժողովին փափառ է որ՝ Եթէ կարելի է, քաղումը ըլլայ այս Եկեղեցւոյ մէջ, ուր իւր անմեղ արիւնը քափուեցաւ :»


Երկու ամիս ետք, (Մայիս 1, 1937), նոյն իսկ Եկեղեցւոյ մէջ դումարուած Ամերիկահայոց Ազգ Երեխոխանական ժողովը, իր օրակարգին վրայ ունենալով այս հարցը, տուաւ հետեւեալ որոշումը —

«Նկատելով որ Երջանկայիշատակ Գուրենան Սրբազնի մարմնոյ ամփոփումը անհարկօրէն ուշացած է, եւ նկատելով որ նահատակութիւնը տեղի ունեցած է նիւ Ենրքի Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ, Ժողովը կ'որոշէ Գուրենան Սրբազնի մարմնը ամփոփել նոյն Եկեղեցւոյ շրջափակին մէջ եւ առ այս կը հրահանդէ նորընտիր Կեդրոնական Վարչութիւնը պատշաճ տնօրինութիւնը ընել անյապաղ Ս. Խաչ Եկեղեցւոյ Հոգաբարձութեան հետ խորհրդակցարար :»

Կեզր Վարչութիւն եւ Ս. Խաչ Եկեղեց Հոգաբարձութիւն, Համախորչութիւն, Տիեզր Հայկ Գովութքնեանի աստմնորդութիւնմը կատացանել տուեն Եկեղեցւոյ կեց, գեղեցիկ մատուռ-դամբարանը, ի յաւերժական յիշատակ մարտիրոսացեալ Սուաջնորդին, ու հոն ամփոփուեցաւ իր մարմնը: Այս սրբածմթիկ արարութիւնը մէծ հանդիսաւորութեամբ կատարուեցաւ 1938 Նոյմ. 6-ի Կիբակի օրը, խուռն բազմութեան մը ներկայութեան: Եպիսկոպոսական պատարագը մատոյց Առաջն. Տեղապահ Տ. Մամրէ Եպս. Գալֆաւեան: Ս. Սեղանին Կ'ասաւառուէն Տ. Բնձաւ Ա. Քչն. Գառաննէեան Եկեղ

ջոյն»ի սրտայոյլ երգեցողութենէն յետոյ, Հայրապետական Նուիրակ Դերչ-Գալեղին Արքեպոս. Յովսէփեան խօսեցաւ խորիմաստ քարոզ մը, վախճանեա-լի նահատակութեան շուրջ. «Մարմնոյ խորհուրդը մահ է, եւ հոգիի խոր-հուրդը՝ յաւիտենական կեանք» բնաբանով:

Ա. Պատարագէն ետքը, կազմուեցաւ թաղմանական ափուր թափօրը, ա-ռաջնորդութեամբ պատարազիչ Սրբազնին ու դափաղը, որու ագակիր կը հե-տեւէին նուիրակ Սրբազնը, Տ. Տիրայր Արքեպիսկոպոս, Տ. Յովսէփ Եպիս-



ԳԱՄԲԱՐՈՒԹ ՄԱՏՈՒՌԻՆ ԳՈՒՅԱԱՌՐ ԱՊԱԿԵՓԵԳԱՌ,

ՄԵՇ ՊԱՏՈՒՀԱՆԸ

կոպոս, Տ. Դերենիկ եւ Տ. Եղիչէ Վարդապետները, ինչպէս նաեւ Հէքլմեան, Զարիսուկեան, Գալուքեան եւ Մամիկոնեան Քահանայ Հայրերը ու բաղմա-թիւ դպիրներ. փողոցն անգամ լիցնող աւելի քան երկու հազար վշտակիր-ներու մէջնէն երգեցողութեամբ, ուսամբերձ հանուեցաւ եկեղեցին ու փո-ներու մէջնէն երգեցողութեամբ, ուսամբերձ հանուեցաւ եկեղեցին ու փո-ներու մէջնէն երգեցողութեամբ, Մատուռ-Դամբարանը՝ ուր կատարուեցաւ

Մատուռ-Դամբարանը, որու զեզարուեստական զունաւոր մէծ պատուհանը Տիար Հայի Գավուգճեանի նուէրն է, ի յիշտառակ իր աղնիւ կողակցին, Եկնէ-սի, կը կրէ սոկեզօծ վերտառութիւն մը, ձեռակերտ Տիար Գրիգոր Հ. Կարս-պետականցի՝ ի յիշտառակ իր ծնողքներուն ու կողակցին, Մասիթ:

Ա. Կաչ Եկեղեցակը Տիկիններու եւ ուրիշ Միութիւններու մասնակցու-թեամբ կախուած է զեզակերտ ջանը, իսկ մօտ օրէն ալ պիտի զետեղու-մարմարեայ գերեզմանաքարը, նուիրատուութիւն Վեւոնդ Դուրեան Յիշտառ-կաց Միութիւն:

Այս ժողովի, ըստյ պատմական վամբարանը արդէն իսկ եղած է ուխտա-տեղի մը, ո՛չ միայն քաղաքիս, այլ եւ գտփութիւն հայտնիեան համար ու ան-թիւ ազգայիններ, հետաւոր վայրերէ իսկ, կուզան հոն իրենց սրտազին ազօթ-քը բնելու նահատակեալ Աստվածութիւն հոգւոյն յաւիտենական հանգիստին համար:

## ԳՐԱԴԱՐԱՆԸ

Ա. Կաչ Եկեղեցւոյ Գրադարանը այժմ ո՞նի 25(0)-է տւելի հատընտիր զիրքիք: Հանրօգուատ այս հաստատութեան հիմնարկութեան նախաձեռնարկը եղաւ Պ. Մարգիս Մ. Ծոցիկինն, ի յիշտառակ իր հանդուցեալ կարակիցին, հան-րութեան նուիրելով իր արժէքաւոր անձնական դրակարանը՝ որուն 1000-է առ-ւելի հատորները ինք խնամով կազմել առւած ու մէծ զահողութիւններով հա-ւաքած էք երկար տարիներ: Այս գիրքերու մէջ կան ազգազրական, բանսաի-րական, պատմական, վիտական, գրական եւ շատ մը հազուագիւա կամ բոլո-րազին սպասած հատորներ՝ որոնք կրկնացէս հ'արժէքաւորին նուիրատու-թիւնը:

Այս սաւացին նուէրին գրայ եկան աւելինալու վեր. Խ. Պէնէկեանի «Կոչ-նոկ»ի Պատուաբժնան կիմբազմութեան կողմէ նուիրաւոծ մօտաւորապէս 1000 զրքիք ու զրքոյիններ: Հարիւրաւոր հատորներ, նուիրաւոծ զրտաէր ազգային-ներէ, աստիճանաբար բնդարձակեցին ու ծագեցուցին մէր Գրադարանը: Մե-ծարանակ զրքիք նուիրազներու մէջ յիշենք հանգուցեալ ՓրոՓ. Յ. Նիկոլաս-կան, Տիկին Վ. Անդրէասեան (ի յիշտառակ իր վազամեսիկ սրդւոյն՝ Աշոտի), Տէր եւ Տիկին Ե. Ալեհանաք (Պ. Գաֆթանեանի զիրքերը), Մկրտիչ Թօվալեան, Մարգիս Տէմիրձեան, Ֆրէնք Հարոնեան եւ ուրիշներ:

Գրադարանին զիրքերը ցուցակագրելու, թուագրելու, գասաւորելու եւ Ա-մերկեան արգի գրտագրաբաններու ընդգրկած սիսթէմին վերածելու համար նախական ծանր աշխատաւթիւնները սիրով ասրած են Մկրտիչ Թօվալեան, Անահիտ եւ Տիգրան Թիւֆինքճեան, օժանդակութեամբը ուրիշ զրտուէրներու:

Գրադարանը բաց է հանրութեան համար ու ամէն հայ սիրով կը հրա-ւիրուի օգտաւելու զրքերու այս ճափ պաշարէն: Գրադարանի ներկայ վարչու-թեան անդամներն են.— Տիկ. Զապէլ Թօվալեան, Օր. Ալիս Սիւնի եւ Օր. Եղի-սարէթ իսկ Փետան:

## «ՃՈՒԱՐԹՆՈՑ»

Եկեղեցւոյն հիմնարկութեան հետ զբաթէ համընթացօքին կը հրատարակ-  
ուի մեր պաշտօնաթերթը՝ «Զուարթնոց»։ Թէեւ փոքրածաւալ, բայց իր օգտա-  
արութեամբը կարեւոր այս թերթիկը, ոկսած է լոյս տեսնել 1929 Մայու ։ Ա-  
նոն, միմիստին չուրս էջերով։

Իրեն յուշաբար կապ համայնքին ու եկեղեցին միջև, «Զուտաբթնոց» առջև հայ տառն ներս բերած է եկեղեցւոյ պատգամը, ու բացի իր կրօնական՝



1934-էն ի վեր, անգլերէն բաժին մը եւս տեղյուած է թերթիկին, նորահաս սերունդը լաւատակեցակ պահելու համար եկեղեցոյս անցուղարձերուն։ Այսպէս, պարբերաբար անգլերէն տեղեկագրութիւններ կ'երեւին Դպրաց Դա-

ՍԱՐԳԻՒ Մ. ԾՈՑԻԿԵԱՆ

Բազմավայրական հեղինակ ու խմբագիր Պ. Մարգիս Մ. Ծոցիկեան, որ տարիներով վարած է Եկեղեցւոյս քարտուղարութեան ու «Զուարթնոց»ի խմբագրութեան պաշտօնը, ծնած է Ակն :

կովկաս, Եգիպտոս եւ այլուր զբական զբաղումներով ու խմբագրութեամբ պարապելէ ետք, ան եկած է Ամերիկա ու Աստրանտեանէն մինչեւ Խաղաղական, զանազան քաղաքներու մէջ, շարունակած է իր հանրօգուտ գրիչը շարժել: Իր տասնեւմէկ հասոր հրատարակուած դնահատելի հեղինակութիւններէն գտա, ան առնի շարք մը թանկարժէք աշխատութիւններ ալ՝ որոնք պատրաստ են լոյս տեսնելու: Եգիպտոսսի մէջ «Լուսաբեր»ը խմբագրելէ ետք, տարիներով եղած է անդամ «Կոչնակ»ի խմբագրական կազմին: Սան Ֆրանչիսկոյի մէջ սկսած է խմբագրել «Ծիծածն» պարբերաթերթը զոր ապա փոխադրած է Տիթրոյթ: Այս վերջին քաղաքին մէջ խմբագրած է նաև «Մասիս»ը եւ «Մեծն» Տիթրոյթը:

Պ. Ս. Ծոցիկեանի խմբագրութեամբ, եկեղեցւոյս պաշտօնաթերթը, «Զուարթնոց», եղած է մեծ ազդակ եկեղեցասիրութեան, յուշաբար մը ազդային աւանդութիւններու ու վնասուած տեղեկաբեր մը ամէն տունէ ներս։ Ազգային ու կրօնական տաք շնունչով մը թափաւուն իր բոլոր գրութիւններն ալ, «Զուարթնոց»ի մէջ, թէ բաղմաթիւ ուրիշ տեղեր ապուած, Պ. Ծոցիկեանի համար ապահոված են հայ գրչի վաստակաւորի մը գամփնեպսակիր։

Պ. Ծոցիկեանի զբական արդիւնաւոր գործունէութեան քսանը հինգամէակը ապօվին տօնուած է Թրէպնոյի մէջ, իսկ տասը տարի եաք ալ 35-ամեակը՝ Տիթրութի մէջ:

## THE HOLY CROSS CHOIR

Under the capable leadership of Miss Aghavnie Yeghenian and with the assistance of Mrs. Dicran Tufenkjian, Mrs. Baizar Arootian and Mrs. Eran Kirk, the choir was organized soon after the opening of the church. From the very start the choir has maintained a partially self supporting status. Its first task was to raise funds to supply vestments for its members. Thereafter, dinners and entertainments were held each year in order to maintain its soloists and organist.

Our friends and reporters have been legion. Many young men and women from the community have joined the choir and singing group.

We would be amiss if we did not mention some of our outstanding members. Our first choirmaster was Manoog Exerjian, who did the early spade work. Under Dicran Tufenkjian and Harry Shalian, the choir expanded, increased its knowledge of Armenian music and soon became an example for other choirs to emulate. Miss Vera Benlian has been our organist for years. Amongst our soloists we can proudly claim Mrs. Marie Arakian, Rene Gevrekian, Mardiros Keoshaian, Alexander



THE HOLY CROSS CHOIR

Shishmanian and Yervant Iskenderian, and finally our faithful acolyte, John Yorghanian.

The present executive board is bending its energy towards drawing in the juniors and youngsters into the choir. The older group have worked long and faithfully and feel convinced that more new blood will be to the advantage of the choir. Rehearsals are held once a week under the leadership of our new choirmaster, Aram Charkjian, to whom we extend our good wishes. Another of our aims is to raise enough funds for a new Hammond organ sometime in the near future.



THE HOLY CROSS JUNIORS

*Seated Left to Right*—Pauline Sahagian, Alice Tegnezian, Virginia Halopikian, Alice Tatosian, Shakee Barsamian, Eleanor Kadian, Anna Piloian, Diana Nersesian, Louise Tegnezian, Virginia Simitian.

*Middle Row*—Frieda Migassian, Edward Logelian, Zaven Daderian, Harry Kelekian, Charles Mekjian, George Davidian, Harry Kazarian, Harry Jigarian.

*Last Row*—Robert Sarafian, Larry Chukorian, Samuel Melkon, Mihran Dukmejian, Jack Mekjian, John Tashjian, Arthur Menezian, George Yerganian.

*The Absent Members*—Gladys Artinian, Vrage Boyajian, Lucille Dakesian, Arnold Garabedian, Vivian Garabedian, Alice Gounulian, Elma Kaboolian, Gladys Kademian, Anna Kandidian, Mary Kardashian, George Melikian, Jack Mozian, Bella Nourian, Haig Serabian, Alice Takooshian, George Takooshian, Elizabeth Tatosian, Seta Turchin.

THE HOLY CROSS JUNIORS

The group of smiling faces you see above are but one-half of the membership of the Holy Cross Juniors. The picture was not so encouraging back in 1936 when the organization started. At that time our Rev. Simonian, feeling the need for a junior organization, approached both the parents and the small group of youngsters who sat at that first meeting and started what has since been proved to be the largest and most active of our various groups in the Church.

they all look forward to with anticipation. Their activities include the usual business meeting, well conducted debates, socials, dramatics and the big event "Open House".

Last year they presented in Armenian the hilarious comedy, "Paregantane Angoudinaire. It was such a success that a repeat performance was given. The first annual dance last Spring was both an artistic and financial success.

The social program for the Fall and Winter season is now being prepared. The highlights being the second annual dance and two dramatic efforts, one in English and the other in our mother tongue. We shall certainly watch for these dates and encourage their efforts.

The Holy Cross Juniors, in their words, "Is a great organization and is headed for bigger and better things." They extend a cordial welcome to all Armenian boys and girls 16 years of age and over to join with them.

It takes courage and perseverance to start a new movement and make it succeed. We therefore salute the following eight charter members. May they succeed as well in later life.

VIRGINIA ASHJIAN  
ALICE GOUNULIAN  
SAMUEL MELKON  
ARAX MUGURDITCHIAN

PAULINE SAHAGIAN  
ALICE TAKOOSHIAN  
GEORGE TAKOOSHIAN  
GRACE VARJABEDIAN



### THE HOLY CROSS SENIORS

It has always been recognized that one of the greatest problems of the Armenian community has been the lack of interest by the Armenian youth, either in Armenian affairs or Armenian fellowship. In October, 1937, Reverend Simonian, realizing the necessity of an organization in order to bring together the young Armenians, organized a club which was called the Holy Cross Seniors. The membership of the club consists of those over eighteen years of age.

The activities of the club consist of weekly meetings devoted to business discussions and many socials. On the occasions when it was possible to hold outings, an enthusiastic group attended.

The first committee of the club to be formed consisted of: May Nercessian, Pres., Mabel Atamian, Sec., and Ed. Kehyayan, Tres. The

### S. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԻՄՈՆԵԱՆ

Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱՋԲԵՐ, որ Կաբառպետեան Մըբաղանի բացակայութեան վարած էր առժամեայ ՀԱՋԲԵՐ պաշտօնը, 1934 Մարտ Յ-ին կ'ըմարտութեայուն ՀԱՋԲԵՐ ու խանդով կը ջանայ զարկ տալ ազօթավայրին լուսապայծառութեան:

Տ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ Ճնած է Զմիւնիսի մօտեկայ Քառակա քազաքը: Շրջանաւարտ եղած է Իդմիրի Ամերիկան Գոլէճէն, ինչպէս նաև Երևաղիմի Ժամանակաւրաց Վարժարանէն: Անցնելով Ամերիկա, յանախած է ՀարթՓրբար Աստուածարանական Ճեմարանը ու Բարձրէնսի Պրառլն Համալսարանը՝ ուրիշ սահցած Մագիստրոս Արուեստից (Մ. A.) ախտղոսը: Հայուանինեայց Եղիշեցւոյ իր ծառայութիւնը սկսած է Սարկաւագ Ճեմագրուելով Գալիֆորնիոյ նախկին Առաջնորդ Տ. Գարեգին Սրբ. Խաչատրւեանէ ու 1932 Ապրիլին ալ Սրեղայ՝ լուսահոգի նահատակ Ղեւնդ Սրբ. Դուրեսմնէ, ըստանալով մասնաւոր Վարդապետութեան չորս սատիճանները Ս. Խաչ Եղիշեցւոյ մէջ 1933 Յունուար 22-ին:

Հայր Սիմոնեանի օրով է որ Եղիշեցիս յաջողած է իր վրայէն թօթափել ծանրակշիռ պարագին կարեւորագոյն մասը: Ան կը ջանայ այս մէծ համայնքը օրէ աւելի ջերմ սիրով կապել մասնաւորագէս անգլիակօս սերունդը,

իր Եղիշեցին: Երիտասարդութիւնը, իր առաջնորդութեամբ, համախմբութ է Ս. Խաչի շուրջ ու հրապուրութեան գարսաւոր Եղիշեցւոյն տանդական վսիմ սկզբունքներով՝ կ'ստանայ Հոգեկան վերապարթնում:

Հայր Սիմոնեան համեմատաբար տակաւին երխասարդ, ունի լայն առպարէզ իր ծառայութիւնները տալու իր ազգին ու Եղիշեցւոյն: Ներկայ Տասնամիակի Տօնակատարութիւնը արժանաւորագէս տօնելու համար իր թափած ջանքերը ապացոյց են իր նուիրեալ գործունէութեան ու իր հօտին օդտակար ըլլուու իր ջերմ բաղանքին:



## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Եկեղեցիս երախտագիտական անփոխարինելի պարուք մը ունի բոլոր ունաց՝ որոնք ատրիներու ընթացքին ոչ միայն նիւթապէս, այլ և սրատին նըւրումով մը իրենց ժամանակն ու աշխատութիւնը գոհարերած են Տաճարիս պայծառութիւնը մշտառեւ պահպանելու համար :

Ուրեմն, խորին զգացումով մըն է որ քանի մը Հակիրճ տողերու մէջ կողեկանք մէր այն սիրելի զործօն անդամները՝ որոնք ժամանակցած են Եկեղեցոյ վարչական մարմիններուն :

Գարեգին Գալէնտէրէան .— Ս. Խաչ Եկեղեցւոյ անդրանիկ Հոգաբարձութեան բարեյիշատակ Ատենապէտը, որ նախապէս Ատենապէտն էր 30-րդ փողոցի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հոգաբարձութեան, Հաղիւ շնչիս գնումին համար իր թափած ջանքերուն արդիւնքը վայելած, յաւիտեան բաժնուեցաւ մեզմէ, 1930 Մարտ 12-ին։ Նորահաստատ Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ իր յուղարկաւորութիւնը, մէծ բազմութեան մը ներկայութեան ու համարական մարմիններուն, մէծ բազմութեան մը ներկայութեան։

Թաղէոս Ծառուկիտան .— Բարեկաչառ ու ժրաջան Ատենապէտը Եկեղեցւոյ Հոգաբարձութեան, որ Հակառակ իր բազմազբաղ վիճակին, միշտ ժամանակ կը զանէր Համերական Եկեղեցւոյ բազմապիսի պէտքերուն. բնիկ Կիւրինցի էր ու պզտիկ Հասակէն Ամերիկա գալով, ինքնաշխատութիւնով հաստատած էր զորդի վաճառատուն մը: Իր մահը, որտի կաթուածով, եղաւ յանկարծական, 1934 Հոկտեմբեր 23-ին:

Հայկ Խօնապետան .— Եկեղեցւոյ արդիւնաշատ երեխախանը, Հանրածանօթ Հասարակական գործիչն ու բազմավաստակ դաստիարակը, երկարատեւ, անողոք հիւանդութեան մը ետք, Հաստ իր բեկմնաւոր կեանքի վախճանին, սպառորելով ամբողջ Համայնքը:

Պոլսոյ Ազգ. Երեսոփ. Ժաղավիլ Երեխանի Ատենապէտը, կորովի ատենախօսի մը ու աննկուն գործիչի մը նախանձելի համբաւով հաստ Նոր Աշխարհ, ու իր Համեմատաբար կարճատեւ հանրային գործունէութեան ըրջանին, հոս ալ իր օգտաշատ ծառայութիւններով զբաւեց ամենուն յարգանքն ու բարեկամութիւնը:

Բացի Եկեղեցւոյ երեխախանութիւնն, եղած է նաև Ատենապէտը Ս. Խաչի Խնամակարութեան ու վարիչը անոր պարառոց բարձման նախատիով սկսուած Հանդանակութեան գործին: Իր յուղարկաւորութիւնը կատարուեցաւ մէծ չուքալ Եկեղեցւոյ մէջ, Նոյմ. 14, 1936-ին, նախագահութեամբ Գեր. Գաղեցին Արք. Յովսէփիանի, ի ներկայութեան բարեկամներու ու պակիրներու խուռան բազմութեան մը:

Եղիշէլ Թիւթէնինան .— Բարեհամբոյր ու խոհամիտ Գանձապահը կրկնուի Հոգաբարձական շրջաններու, անվերապահօրէն ծառայեց իր սիրած Եկեղեցւոյն, մինչեւ իր տարաժամ մահը, Փետր. 17, 1937-ին:

Բնիկ Խարբերդցի, ողբացեալ Թիւֆէնքճեան կատարած է զործօն ու վենաբար գեր իր ծննդավայրի համաքաղաքացիական Միութեան մէջ ալ: Բնիկ Խարբերդցի, ողբացեալ Թիւֆէնքճեան կատարած է զորդին մէկնեցաւ մեղմէ:

Նուէր աշխատեցաւ եկեղեցւոյ գնումին համար: Ինք եղաւ Ա. Ատենապէտը չանգանակիչ Յանձնափումբին ու իր գործնական խորհուրդներն ու թելագրութիւնները մէծապէս սատարեցին եկեղեցւոյ գնումին նախնական զժուարութիւնները հարթելու: Երկար հիւանդութիւնէ մը ետք մեռաւ Սեպտեմբեր 14-ին, 1937:

Մկրտիչ Գալուստեան .— Բարեկրօն ու աղգային աւանդութիւններու զէմ պաշապան այս վեթերանը կարձատեւ հիւանդութիւնէ մը ետք, մեռաւ Մայիս 2, 1938-ին: Եղած էր անդամ Եկեղեցւոյ հոգաբարձութեան:

Շէնչող ու ընկերային, ան միշտ սիրայօժար պատրաստ էր իր անխոնջ ծառայութիւնները արամագրելու ոչ թէ միայն Եկեղեցւոյն, այլ անխտիք, որեւէ ազգային կադմակերապութեան գործունէութիւններուն ու ձեռնարկներուն:

Ասատուր Երկանեան .— Հոկտ. 23, 1938-ին խորին ցաւով հողին յանձնեցինք զաղութիս սիրուած անդամներէն Ասատուր Երկանեանը: Իր հեղահամարութիւններուն ու եւ ընկերական անկեղծ զուարթախօսութիւններով սէրն ու համակրանքը կը վայելէր զինք ճանչցողներուն:

Զերմ Եկեղեցաէր մը, ան Ս. Խաչ Եկեղեցւոյ նախնական օրերուն ոչ միայն անդամ եղած էր անոր Հոգաբարձութեան, այլև անձնութիւնն շատ աշխատանք թափած էր մասնաւորաբար Եկեղեցւոյ ելեքտրական կարգուարքին և ջերմոցին կանոնաւորութեան:

Սարգիս Տէօֆմէնէան .— Եկեղեցւոյ Հոգաբարձութիւններուն ասրիներավ մասնակցող այս հաւատաբիմ անդամը, երկարատեւ հիւանդութիւնէ մը ետք, կորսնցուցինք տակաւին վերջիրո, Օգոստոս 15, 1939-ին:

Ողբացեալ Տէօֆմէնէան, ժառաշուրջ թիւն ու յաւէտ յօժարակամ, յաճախ իր իսկ ձեռքավր կը զործէր Եկեղեցւոյ մէջ, նորութիւններ ընելու կամ ուրիշ կարիքներու հասնելու համար: Ըստանիքի պատուական հայր ու ընկերային մահրիմ անհատ, իր կորուսոր խոր սուզի մատնեց բոլոր զինք ճանչցողները անխտիք:



## ՄԿՐՏՈՒԹԻՒՆ, ՊՍԱԿ ԵՒ ԹԱՂՈՒՄ

Ս. Խաչ Եկեղեցւոյ հաստատութիւնն ի վեր տեղի ունեցած են 349 Մկրտութիւնները: Առաջին մկրտութիւնը Եղած է կակը, պատկը Տոքթ. եւ Տկն. Մովսէ Յովսէփիանի:

Եկեղեցւոյ մէջ առաջին պատկուողը եղած է Տիար Գրիգոր Գրիգորուական ընդ Օր. Աղապի Յովսէփիանի, Փետրուար 6, 1929-ին, կնքահայրութիւնն ի Տիար Գէորգ Դանիէլիսի: Պատկուողներու լնդհանուր թիւն է 176:

Առաջին անդամ թաղման արարողութիւն կատարուած է Եկեղեցւոյ անդամիկ Հոգաբարձութեան Ատենապէտ Գալէնտէրէանի համար, ձեռամբ Տ. Ջանիկիս Առաքելուար թիւն է 1930:

## Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՏՐԱՏՈՒ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ

ՆՈՅԵՄԲԵՐ, 1939

Տկն. Մարիամ Ազատեան  
Տկն. Վարդանուշ Ապահեան  
Տիար Մեսրոպ Ապահեան  
Օր. Աննա Ապահեան  
Տիար Օննիկ Անելեան  
Տկն. Սաք Ենիկ Անդրէասեան  
Տիար Միհրան Ապրոյեան  
Օր. Անահիտ Ապրոյեան  
Տիար Լեւոն Արալանեան  
Տկն. Միհի Արալանեան  
Տիար Յակոբ Աւագեան  
Տիար Գառնիկ Անէմեան  
Տկն. Ազնիւ Անէմեան  
Օր. Գ. Հ. Արաքսի  
Տիար Դաւիթ Աղամեան  
Տիկ. Այրին Աղամեան  
Տկն. Նուարդ Աշնեան  
Տիար Վահե Ալենի  
Տիար Մարտիրոս Առաքելեան  
Տկն. Կ. Այվազեան  
Տիար Երուանդ Ալեանաք  
Տկն. Ալիս Ալեանաք  
Տիար Զաքարիա Աւետիքեան  
Տկն. Վերն Աւետիքեան  
Տիար Ճան Այլանեան  
Տկն. Ֆերդին Այլանեան  
Տիար Վահարին Այլանեան  
Տկն. Աղնիւ Ասատուրեան  
Տկն. Էօժէնի Այնեան  
Տիկին Աննա Ապահեան  
Տիար Երուանդ Արալանեան  
Տիար Արա Աւագեան  
Օր. Արաքսի Աւագեան  
Տկն. Վ. Ակորեանց  
Տիար Լեւոն Ալեքսանեան  
Տոնք. Ճորբ Արէն  
Տիար Կարապետ Աշնեան  
Տկն. Մաքրուի Աշնեան  
Տիար Արամայիս Բագրատունի  
Տեղ. Անտիկ Բատուռունի

Տիար Երուանդ Բողուգեան  
Տկն. Վարդանուշ Բողուգեան  
Տկն. Անժէլ Բարսեղեան  
Տիար Բենիամին Բարսեղեան  
Տիար Յարութիւն Գամպէր  
Տկն. Վերգին Գալուստեան  
Օր. Մատուլէն Գաշեան  
Տկն. Էպրուեի Գալիոնեան  
Տիար Մկրտիչ Գարիկեան  
Տկն. Սառա Գաբիկեան  
Տիար Զարեհ Գարիկեան  
Տկն. Պայծառ Գարիկեան  
Տիար Հայկ Գավուգնեան  
Տկն. Աղաւեն Գալայինեան  
Տիար Արտաւազդ Գույումնեան  
Տկն. Սրջալոյս Գույումնեան  
Տկն. Զարուհի Գալէմքեան  
Տկն. Մաքրուի Գազագեան  
Օր. Բերասրէ Գազագեան  
Տկն. Սրբուի Գէսէհեան  
Տկն. Մէրի Գալաֆեան  
Օր. Ռոօ Գազաննեան  
Տիար Գ. Գութնուեան  
Տիար Գր. Հ. Գալուստեան  
Տիար Աշոտ Գասպարեան  
Տկն. Մէրի Գասպարեան  
Տիար Եղուարդ Գաւիթեան  
Տկն. Սիրանուշ Գաւիթեան  
Տիար Գէորգ Գանիկելեան  
Տիար Միհրան Եազընեան  
Տկն. Սիրանուշ Ենովանեան  
Տիար Երուանդ Ենովանեան  
Տկն. Հերմինէ Ենովանեան  
Տիար Յովհաննէս Ենրդաննեան  
Տիար Գարեգին Երկանեան  
Տոնք. Կարապետ Եղիանեան  
Տկն. Հ. Ենովանեան  
Տիար Գրիգոր Եարտուր

Տիար Հայկ Զաքեան  
Տկն. Մրտեսիս Զաքեան

Տիար Արենաս էիրամբեան  
Տիար Միհայէլ էմինեան  
Տկն. Թ. էմինեան  
Տկն. Զ. էմանէքեան

Տիար Մկրտիչ Թօփալեան  
Տկն. էլմաս Թուրուեան  
Տիար Արքըր Թուրուեան  
Տկն. Անէր Թուրուեան  
Տկն. Մարիամ Թաշնեան  
Տիար Եղուարդ Թուրուգեան  
Տկն. Ե. Թուրուգեան  
Տկն. Մաքրուի Թարահեան

Տիար Ճան Թաշնեան  
Տիար Զարեհ Թէրգեան  
Տիար Ռուկան Թաշնեան  
Տկն. Միհչկինազ Թաշնեան  
Տիար Յակութ Թէնուեան  
Տկն. Փայլինէ Թէնուեան  
Տիար Սարգիս Թէնուեան  
Օր. Էլիզ Թէնուեան  
Տկն. Վիզքորիս Թիւֆէնցինեան  
Տկն. Մէրի Թիւֆէնցինեան  
Տիար Յարութիւն Թաղոսեան  
Տկն. Աղաւեն Թաղոսեան  
Տիար Ասատուր Թօփալեան  
Տկն. Զապէլ Թօփալեան  
Տկն. Անահիտ Թաշնեան  
Օր. Մէր Թօփուգեան

Տիար Կարապետ Թագուշեան  
Տկն. Վարդանուշ Թագուշեան  
Տիար Յարութիւն Թագուշեան  
Տիար Յարութիւն Թագուշեան  
Տկն. Սարա Թագուշեան  
Տիար Հէրի Թագուշեան  
Տկն. Ռոզ Թագուշեան  
Տիար Հանի Թագուշեան  
Տկն. Մէրի Թագուշեան  
Տիար Արա Թորոսեան

Տիար Յակութիւն Հազարեան  
Տիար Կարապետ Հազարեան  
Տիար Արտաշէս Համբար  
Տկն. Թիբունի Համբար  
Տոնք. Երուանդ Հերեան  
Տոնք. Փ. Կուտեան-Հերեան  
Տիար Միհամ Հալունեան  
Տկն. Հոփիսիմէ Հանկանեան  
Տիար Յակոր Ղուկասեան  
Տիար Ստեփան Ղազարեան  
Տկն. Յ. Ղուկասեան

Տոնք. Արամ Խոյեան  
Տկն. Ալիս Խոյեան  
Տկն. Աստղիկ Խզնատիռսեան

Տիար Մելիքն Լոնիկեան  
Տկն. Մրբուհի Լոնիկեան

Տիար Յակոր Խաննեան  
Տկն. Բերուզ Խաննեան  
Տիար Յարութիւն Խանփաշեան  
Տկն. Մաներիկ Խօնասարեան  
Տկն. Գայանէ Խըիկեան  
Տիար Պողոս Խըիկեան  
Տիար Զարլզ Խըիկեան  
Տիար Մարքրի Խնառուեան

Տկն. Սաք Ենիկ Կարապետեան  
Տիար Յովհաննէս Կարապետեան  
Տիար Հէրի Կոստաննեան  
Տկն. Տորոքի Կոստաննեան  
Տիար Օննիկ Կոստաննեան  
Տկն. Բէկի Կոստաննեան  
Տիար Պետրոս Կարապետեան  
Տկն. Մանիկ Կարապետեան  
Տիար Գառնիկ Կարապետեան  
Տկն. Մարիամ Կուտեան  
Տիար Գրիգոր Կարապետեանց  
Օր. Ռենէ Կէվուկեան  
Տոնք. Կ. Պ. Կիւլէզեան  
Տկն. Կ. Պ. Կիւլէզեան

Տիար Յարութիւն Հազարեան  
Տիար Կարապետ Հազարեան  
Տիար Արտաշէս Համբար  
Տկն. Թիբունի Համբար  
Տոնք. Երուանդ Հերեան  
Տոնք. Փ. Կուտեան-Հերեան  
Տիար Միհամ Հալունեան  
Տկն. Հոփիսիմէ Հանկանեան  
Տիար Յակոր Ղուկասեան  
Տիար Ստեփան Ղազարեան  
Տկն. Յ. Ղուկասեան

Տիկն. Թամելա ձոպուլեան  
Տիկն. Քարփ ձոպուլեան  
Օր. Արաքսի ձոպուլեան  
Օր. Թող ձոպուլեան  
Տիար Խտուարդ ձոպուլեան  
Տիկն. Թագուհի Ճեղահիբնեան  
Օր. Թող Ճեղահիբնեան

Տկն. Թ. Մարութ եան  
Տիար Գեղրգ Մարութ եան  
Տկն. Անահիտ Մարութ եան  
Տիար Զաւէն Մարութ եան  
Տիար Վահրամ Մանուկեան  
Տիար Յակոբ Մնանիկեան  
Տկն. Ռոզ Մնանիկեան  
Տկն. Աննիկ Մալյեան  
Տիար Երուանդ Մալյեան  
Տիար Հրանդ Մալյեան  
Տկն. Զուարք Մալյեան  
Տկն. Մաքրուհի Մաղաքեան  
Տիար Նշան Մաղաքեան  
Օր. Հովհաննիմէ Մաղաքեան  
Օր. Զապէլ Մաղաքեան  
Տիար Արմենակ Մաղաքեան  
Տիար Սուրեն Մէլքնեան  
Տկն. Հ. Մարկոսիան  
Տիար Միհրան Մելքոնեան  
Տկն. Սրբուհի Մելքոնեան  
Տիար Ճորի Մակարեան  
Տկն. Վարսենիկ Մակարեան  
Տկն. Ալիս Մելքոն  
Տիար Մելքոն Մորլեան  
Տիար Միսաք Մյոնեան  
Տկն. Մէրի Մյոնեան  
Տիար Վահան Մալլասեան  
Տիար Մեսրոպ Մեսրոպեան  
Տկն. Մարինոս Մէրկէրեան  
Օր. Մելինէ Մանկէրեան  
Տիար Նշան Միհնասեան  
Տկն. Խսկուհի Միսիրեան  
Օր. Անահիտ Յակոբեան  
Տկն. Եսիդ Յակոբեան

Յիար Գրիգոր Յարութիւնեան  
Տկի. Արաքսի Յարութիւնեան  
Յիար Աւազն Յարութիւնեան  
Տկի. Եւմա Յարութիւնեան  
Տկի. Կիւլիաներմ Յարութիւնեան  
Տկի. Միքանուշ Յովսէփիւնեան  
Տկի. Սայրենիկ Յակոբիւնեան

Տիար Նուպար Նուրեան  
Տկն. Հելէն Նուրեան  
Տկն. Աղաւելի Նիկողոսեան  
Տիար Բիթը Նորսիկեան  
Տիար Կարապետ Նազարեան  
Տիար Վահան Նահապէտեան  
Տիար Խղմադրդ Նար ուրեան  
  
Տիար Նշան Շիմշիրեան  
Տիար Գեորգ Շահրիկեան  
Տկն. Երանիկ Շահրիկեան  
Տիար Յարուբ իւն Շալեան  
Տիար Պ. Շահպէտուքեան  
Տկն. Մարք-ա Շահտանեան  
Տիար Միհրան Շամանեան  
Տիար Հերի Շամլեան  
Տկն. Արշալոյս Շամլեան  
Տիար Ա. Շիմանեան

Տկն. Զարուհի Ուղուբեան  
Տկն. Ֆլորա Զալգանեան  
Տիար Հերի Զալգանեան  
Տիար Բոլ Զաքութեան  
Տկն. Լիլիան Զարութեան  
Օր. Վերգին Զիւրիւզտիշեան  
Տիար Ճան Զալգեան  
Տիեսեն Գորսոն Զաւահեան

Տկն . Ա . Պուշագինեան  
Տկն . Ա . Պիտիկեան  
Տկն . Ա . Պէրպէրեան  
Տիար Լեւոն Պէրպէրեան  
Տիար Ղազարոս Պօյանեան  
Տկն . Դ . Պօյանեան  
Տիար Աբգար Պօյանեան  
Տին . Վ եսահին Պօյանեան

Տիկն Սրբուհի Պօյախեան  
 Տիար Օնենիկ Պօտոսեան  
 Տիկն Եսր Եր Պօտոսեան  
 Տիար Գառնիկ Պապաեան  
 Օր Ռող Պէրպէրեան  
 Օր Վէրա Պէնիեան  
 Տիկն Խոկուհի Պէնիեան  
 Տիար Տիգրան Պօյախեան  
 Տիկն Վազգանազ Պօյախեան  
 Տիկն Գոհարիկ Պալագեան  
 Տիար Ճորին Պաշեան  
 Տիկն Ալիս Պաշեան  
 Տիար Ճօքէդի Պապաեան  
 Տիար Նշան Ռուբէնիեան  
 Տիկն Քիարին Ռուրէնիեան

Տիար Յակոբ Սեւունի  
Տիար Յակոբ Սարափ  
Տկն. Զարուհի Սահակիան  
Տիար Խաչիկ Սիմոնեան  
Տկն. Տորխս Սիմոնեան  
Տիար Վահան Սիմիտեան  
Տկն. Մաննիկ Սիմիտեան  
Տկն. Ազգիւ Սիւնի  
Օր. Նուարդ Սալրեան  
Օր. Լուիզ Սալրեան  
Տիար Միհրան Սալրեան  
Տկն. Մէրի Սալրեան  
Օր. Եսրէր Սրապեան  
Տիար Զարեհ Սահակիան  
Տկն. Աղաւնի Սահակիան  
Տկն. Նուարդ Սրապեան  
Տին. Առաջին Առաջինեան

Տիար Նազարէք Վարդերեան  
Տկն. Նարկիզ Վարդերեան  
Տիար Միքատ Վարդապետեան  
Տկն. Կատար Վահեսգեան  
Տիար Մարքին Վագասեան  
Տես. Հովհանն Ամասյան

Օր. Աստղիկ Տաղաւարեան  
Տկն. Արուսեակ Տարագեան  
Տիար Արքաֆի Տալմատեան  
Տիսու Արթեն Տարարեն

Տիար Սարգիս Մ. Տէմիրիկեան  
Տէմիրիկ Տէրութեան  
Տիար Անդրանիկ Տէպէեան  
Տէմիրիկ Տէպէեան  
Տէմիրիկ Տէպէեան  
Տէմիրիկ Տէպէեան  
Տէմիրիկ Տէպէեան  
Տէմիրիկ Տէպէեան  
Օր. Սար Ենիկ Տէօֆմէնեան  
Տիար Յակոբ Տիլսիզեան  
Տէմ. Արաքսի Տիլսիզեան  
Տիար Յովհաննիկ Տօնիկեան  
Տէմ. Եղիսարէք Տօնիկեան  
Տէկ. Թ. Տօնիկեան  
Տիար Արամ Տօնյեան  
Տիար Ճորի Տօնիկեան  
Տիար Սողոմոն Փաշալեան

Տովք . Աւետիս Քէյ  
Տիար Յովսէփ Քիւչիւքնան  
Տիար Մարտիրոս Քէօշէնան  
Տիար Գ . Քիւհաննեան  
Տկի . Վարդուիի Քէպապնեան  
Տիար Մուշեղ Քէպապնեան  
Տկն . Հքաչուիի Քէպապնեան  
Տիար Վահրամ Քէպապնեան  
Տկն . Լուիզ Քէպապնեան  
Տկն . Լուսի Քէօլէնան  
Տիար Տիրան Քէօլէնան  
Տիար Տիրան Քէհենան  
Տկն . Հայկուիի Քէհենան  
Տիար Վահան Քիւրքնեան  
Տկն . Բերբոն Քէլէշեան  
Տիար Սողոմոն Օհաննեան  
Ա . Օսկաննեան  
Տիար Ճորժ Գէհիմնան

### *In Acknowledgement*



On the following pages appear the names of those thoughtful church members and friends who generously contributed, so that this book may see the light of day.

The quotations were gathered and assigned to each contributor by the committee and may not necessarily express the sentiments of the donator.

We humbly ask for your forbearance, if in the preparation of this tremendous task errors or omissions have crept in.

We thank you.

Կրօնքը գերազանցօրէն խորհուրդ է եւ կեանի հաւասարապէս, խորհուրդ՝ իբրեւ արտայայտութիւնը անըմբռելի բայց մեր էութեան մէջ մշտապէս գործօն այն օրէնքին, որ մեր սիրոն ու միտքը դէպի անսահմանը կը մղէ շարունակ. եւ կեանի՝ իբրեւ ներդաշնակուած համադրութիւնը հոգւով եւ գիտակցօրէն ապրուած փորձառութիւններու, որոնց մէջ աստուածայինին զգացողութիւնն է որ միշտ գերակշիռ կը հանդիսանայ ժմահանոյքի խաղերուն եւ կիրքի բռնկումներուն մէջ:

ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ԳՈՒՇԱԿԵԱՆ

Շատեր, անկարող՝ հանդուրժելու իրենց շուրջն ու  
մէջը պատահած յեղաշբջումներուն, կը կորսնցնեն ի-  
րենց ներքին հաւասարակշռութիւնը, երբեմն ի վնաս  
նոյն խսկ իրենց կեանքին։ Ու կը տոկան, այսինքն ա-  
րիարար կ'ապրին անոնք միայն, որոնք իրենց մէջն ու  
շուրջը գոռացող ամենի մրրիկներու միջոցին, անայլ-  
այլ եւ անվրդով կը պահեն իրենց հոգւոյն խորը  
միշտ սա խորհուրդը թէ կեանքը՝ համբերութեամբ եւ  
բազութեամբ կրուած վիշտը, կամ Աւետարանի բա-  
ցատրութեամբ, իԱԶՆ է ինքնին։

ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ԳՈՒՇԱԽԵԱՆ

Փոքրիկ տղեկ մը, զոր փուշն էր խայրեր,  
իր ցաւն արցունքով հօրը կը պատմէր.  
«ինչո՞ւ գեղեցիկ արտին մէջ մեր տան  
բուսեր է արդեօֆ այս քուփն անպիտան։»  
— «Որպէս զի փորձով սորվիս դուն, տըղաս,  
թէ պէտք է չարէն միշտ հեռու կենաս։»

Զ. Հ. ԱՍԱՏՅԱՆ

### ՃՈՊՈՒԼԵԱՆ

ՌՈԶ	ԱՐԱՔՍ
ՌԱՄԵԼԱ	ՓԱՐԻԶ
ԱՐԱՄ	ԵԴՈՒԱՐԴ

Թէ կարն են կեանք՝ չի գանգատիս, ո՛ բարեկամ  
Անըզգային համար ունայն՝ մինչ հազար ամ,  
Այր ըզգայուն տարբեր ապրի ի մի վայրկեան,  
Եւ օր մ'ալ լոկ իմաստունին է բարեկամ  
Որ ըստանայ անմահ կենաց պսակն անթառամ:

Ու. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Կրթութիւնը քանի տարածուի, այնքան կ'աւելիայ  
ընթերցասիրութեան սէրը։ Դատ քաղաքակիրք ժողովուրդներու մէջ, ամէն աստիճանի մարդիկ եւ կիներ  
իրենց կացութեան, վիճակին, հասակին եւ իմացական կարողութեան յարմար ընթերցանութեան նիւթեր կը գտնեն։ Անը իւ են ընթերցանութեան օգուտները ոչ  
միայն գրասէր եւ գրագէտ անձերու, այլ եւ անգրագէտ, թերակիրք մարդոց համար։

Լաւ գիրքերու ընթերցանութիւնը կեանքի ամենէն մեծ սփոփանեֆն ու կրահանգն է. միտքը կը լուսաւորէ, օգտաւէտ խօսակցութեան նիւթ կը հայրայթէ. մենաւորութեան եւ տաղակալի ժամերու դէմ դարման մըն է. վշտահար սիրտերու միխթարանք եւ մտային ու բարոյական գանձեր կը բերէ։

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆ

Բաւական չէ միայն ցանկալ երջանկութեան, ու  
խորհիլ թէ բաժին մըն է ան, որ օր մը, պիտի տրուի  
մեզի դիպուածաւ, կամ իբր ի գին կարծուած կամ յու-  
սացուած արժանաւորութիւններու:

Ոչ մէկ բարիք կրնայ ստացուիլ անաշխարս:

Ու լաւագոյն առաւելուրթիւններն են անոնք, զորս  
ո'չ թէ կ'ընդութինք, այլ որոնց կը տիրանանի յամրօ-  
րէն, երկար՝ լուրջ խորհրդածուած եւ տաժանելի  
ժիգելու փոխարէն:

Պէտք է զիտնանի օգտակարապէս կիրարկել ժա-  
մանակը, մեր կեանքը, շահագործելով մեր մտաւոր եւ  
բարոյական կարողութիւնները:

ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆ

Գրութեան որ եւ է արարք պէտք չէ նկատուի  
պատճառ ինքնապարծութեան. զի գործը, պարտակա-  
նութիւն մը ըլլալէ աւելի, պարտք մըն է յանախ, բա-  
ռին նիւթական առումնովը. որ առ նուազն, կը փոխա-  
րինէ գործուած անիրաւութիւններ: Եւ երջանկութիւ-  
նը աւելի տուողին է ժան ստացողին. վասն զի բարե-  
րարը ինքն է որ կը բարերարուի, երբ բարերարեալը  
կ'ընդունի իրեն եղած բարերարութիւնը:

Զգայուն սիրող պարտք հասուցած եւ պարտա-  
կանութիւն կատարած ըլլալու գոհունակութենէն ա-  
ւելի գերազանց վարձք մը չկրնար բաղաւ ուրեմն:

ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆ

Կեանքը առաքելութիւն մըն է, եւ պարտականութիւնը անոր մեծագոյն օրէնքը։ Ոչ պայծառ արեւը եւ ոչ ալ կապարագոյն մեռելատիպ մշուշը կարող են փոխել մեր պարտականութիւնները։

ՄԱԶՁԻՆԻ

«Իր համոզումին անկեղծութիւնը ունեցող մարդք պէտք չէ քաջուի իրապարակաւ պարզելէ իր գաղափարները եւ անոնց իրականացումին համար ըրած աշխատանքը։ ուրիշ խօսքով պէտք չէ խրտչի քննադատութենէ, որմէ անպատճառ լոյս միայն կրնայ ծագիլ իր անցեալ եւ ապագայ զործունէութեան համար հաւասարապէս։»

- Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԱՍՀՐ ՏԻԿԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆ  
Ս. ԽԱՉ ՎԱՐԺԱՐԱՆ  
Ս. ԽԱՉ ԷՇՄԻԱԾՆԱՅ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

- ՏԿՆ. ՍԻՐՎԱՐԴ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ  
ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ՄՈՒՇԵԼ ՔԷՊԱՊՃԵԱՆ  
ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ՎԱՆՐԱՄ ՔԷՊԱՊՃԵԱՆ  
ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ԳՐԻԳՈՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ  
ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ՄԱՅՔԼ ԷՄԻՆԵԱՆ

s u u n u u t u u q h s o u u q u u s u r u h p h h h

s u u n u u t u u q h s o u u q u u s u r u h p h h h

Life should be full of earnest work,  
Our hearts undashed by fortune's frown;  
Let perseverance conquer fate,  
And merit seize the victor's crown;  
The battle is not to the strong,  
The race not always to the fleet,  
And he who seeks to pluck the stars  
Will lose the jewels at his feet.

PHOEBE CARY

HAIK KAVOOKJIAN

Loyalty to God is alone fundamental. Feelings, words, deeds, must be beads strung on the string of duty. Let the world tell you in a hundred ways what your life is for. Say you ever and only, "Lo, I come to do Thy will, O my God". Out of that dutiful root grows the beautiful life, the life radically and radiantly true to God -- the only life that can be lived in both worlds.

MALTBIE BABCOCK

H. MICHAELYAN

S U U T U U R T U A H P S O T U A H U S U R U H P H H V

S U U T U U R T U A H P S O T U A H U S U R U H P H H V

Congregations must justify their existance. If they only bring people together to be "very much pleased", why, the lecture bureaus will contract for all that. "Did you worship? Were you edified? Did the Lord speak to you? Did you speak to him? Do you mean more seriously to be pure, honest, upright, generous, manly, holy, from what you did and heard today?" These are the questions which the best part of mankind feel to be proper, and to which we must have affirmative replies.

JOHN HALL

Whatever I have tried to do in life, I have tried with all my heart to do well; whatever I have devoted myself to, I have devoted myself to completely; in great and in small, I have always been thoroughly in earnest.

DICKENS

Տ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Տ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Առաքինի գործը ա'յն է միայն որ գործողին զգալի գրկանի մը կը պատճառէ, նիւթական, ֆիզիքական կամ բարոյական :

ԷՄԲՐՈՅԴՆ

## ԱԹԵՆԱՍ ԷՀՐԱՄՃԵԱՆ ԱՐԱՄ ՏՕՆՈՅԵԱՆ

The industrious bee does not stop to complain that there are so many poisonous flowers and thorny branches in his road, but buzzes on, selecting the honey where he can find it, and passing quietly by the places where it is not. There is enough in this world to complain about and find fault with if men have the disposition. We often travel on a hard and uneven road; but with a cheerful spirit, and a heart to praise God for His mercies, we may walk therein with comfort, and come to the end of our journey in peace.

DEWEY

Բոլորս կը զանգատինիք թէ ժամանակը կարն է, եւ սակայն աւելի ժամանակ ունինիք քան զոր խսկապէս կարող ենի գործածել : Մեր կեաները կ'անցնին կամ քնար բան մը չընելով, կամ ոչինչ ընելով այն բաներէն զոր մեր պարտքն է ընել : Միշտ կը զանգատինիք թէ մեր օրերը ժիշ են եւ սակայն այնպէս կը շարժինիք որպէս թէ անվերջ են անոնիք :

Հ. Տ. ԹՈՐՈ

## ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՄԱՐՏԻՔ ՊԱԼԵՅԶԵԱՆ

Բան մը միայն լաւ գիտնալ ու կիրարկել բարձրագոյն արժանիք մըն է, քան հարիւր բան գիտնալ կիսկատար :

ԲԻՒԶԱՆԴ ՔԵԶԾԱՆ

A FRIEND

Բոնի ուժով կառավարել ուզողներին իշխանութիւնը առտուան մը տեւողութիւնը կ'ունենայ:

Ս. ՌՍԿԱՆԵԼԱՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԿԱՐԱՊԵՏ ԶԱԹՄԱՃԵԱՆ

Մեծութիւնը ո'չ քէ դիրք մըն է, այլ գործ մը՝ պաշտօն մը, որ պարտաւորութեանց ծանր բեռն ունի իրեն հետ:

Թ. Ե. Գ.

Ճշմարիտ հայրենասիրութիւնն չէ ասուալ կամ փայլակ մը յանկարծ երեւող, ոչ հուր մոլի եւ քափառիկ եւ ոչ կայծակն անկուշտ այրող, լավող, այլ հանդարտ ջերմութիւն մը, յստակ լուսով եւ խղճով:

Հ. Դ. Ա.ԻՇԱՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԱՐԱՄԱՅԻՍ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Երբէք դաստիարակի եւ բռնակալի դիրք մի՛ առներ հանրութեան հանդէպ. դուն ուրիշին հետ խօսակից ես միայն, կրնայ ըլլալ որ յաջողիս իրական ազդեցութիւն մը ունենալ անոր վրայ, սակայն զգուշացիր միշտ այդ ազդեցութեան զիտակցութիւնը զգացնելէ:

ԷՄԲՐՍԸՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԼԵՒՈՆ ԱՐՄԵՆԱՆԵԱՆ

Ինքինքին հետ մարտնչիլ ամենէն դժուարին կոխին է. ինքինքը յաղքահարել ամենագեղեցիկ յաղքանակն է:

ԳՐԻԳՈՐ ԱՐԺՐՈՒՆԻ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԱՐՄԵՆԱԿ ՄԱՂԱՔԵԱՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԳԷՈՐԳ Մ. ԴԱՆԻԿԵԱՆ

Մեր գոյութիւնը պահելու միջոցը տկար գօրութեանց միաւորութեան հարկաւորութիւնն է:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔ. ՕՐՄԱՆԵԱՆ

### ՏԿՆ. ՖԼՈՐԱ ԶԱԼԳԱՃԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

Լեզուական լեզուական առաջնային գործադրությունը կազմության մեջ առաջնային է:

ԽԱՉԱՏՐՈՎ ԱՐՈՎԵՑՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԳՀՈՐԴ ՄԱՐՈՒԹԵԱՆ

Ցաւը կեանիքին էական մէկ տարրն է, որովհետեւ ան մտրակն է յառաջդիմութեան, զսպանակը հնարագիտութեան, յեսանաքարը խորհողութեան, ուսուցիչը խոնարհութեան, շատիզն առաքինութեան, դաստիարակը գուքի, մայրը գիտակցութեան, կողմնացոյցը երկնից եւ դպրոցը կատարելութեան:

ԱՊԻԿԴՅԱ

Կեանիքի եւ երջանկութեան մեծագոյն գաղտնիքներէն մին ալ ցաւի հետ վարուելու արուեստն է:

ՌԵԹԵՌ ՊԵՐՊԵՐԵՑՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՏԻՐԱՆ ՔԷՆԵԱԵԱՆ

Պարկեշտ մարդ մը իր յաղբանակներուն վրայ չի խօսիր, բայց չուզեր որ գինքը անկարող կարծեն յաղբանակելու:

ՄՐՅՈՒՀԻ ՏԻՒՍԱՐ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՎԱՀԱՆ ՍԻՄԻՏԵԱՆ

Մեր տառապանքը աւելի կը ծանրացնենք մեր երեւակայութեանը մէջ հանոյք եւ վիշտ իրարմէ զանագանելով. մինչդեռ կեանիքը այդ երկու անանցատ տարբերուն մէկ հիւսքն է պարզապէս:

ԷՄԲՐՈՅԵ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԳԱՌՆԻԿ ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ

Որպէսզի կարենանք մեր շուրջիններու վրայ ազդել, պէտք է ունենանք որոշ եւ զօրաւոր համոզումներ ու դաւանանք կեանիքի եւ բարոյականի մասին:

ՂԵՒՋԵԴ. ԱՐՔ. ԴՐԻՒՅԵԱՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՃՈՐՃ ՖԷՆՄԵԱՆ

Ընկերական կեանքի շնորհիւն էոր մեր մէջ զբա-  
նըւած կարելիութիւնները պիտի բողբոշին եւ առաքի-  
նութիւնները ծաղկին:

Հ. Ռ. ՊԻՉՅՐ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՅԱԿՈԲ ՄՆՏԻԿԵԱՆ

Որքան կննիոներ, որքան դժուարութիւնն, վէճի  
եւ անիբաւութիւնն անհետ կ'ըլլային, եքէ կարելի ըլ-  
լար որ եւ է բանի մէջ վստահիլ իւրաքանչիւրի խղճ-  
մտանքին:

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Խմաստութիւն է նախալսնամութեան բարիքները  
վայելելը. բայց ուրիշներուն վայելել տալն ալ առա-  
ֆինութիւն:

ՍՈԿՐԱՏ

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՄԿՐՏԻՉ ԳԱԲԻԿԵԱՆ

TENTH ANNIVERSARY CELEBRATION

Մարդուս առաջին պարտականութիւնն է՝ նաև նաև  
իր ստեղծագործութեան մեծութիւնը, իր անձին վսե-  
մութիւնն եւ ընտրել արժանի նպատակ մը իր կեանքին:

ԼԱՄԱՐԹԻՆ

### ՕՐ. ՄԻՐԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՍ ԱՆՁԵԼՈՍ, ԳԱԼԻՖՈՐՆԻԱ

«Սովորաբար մարդիկ աւելի լաւ կը համոզուին այն  
պատճառներով, զոր իրենք գոած են, քան այն պատ-  
ճառներով, որոնք ուրիշներէ կը ցուցուին:»

ԷՏԻ ՆԱԹՈՒՐԵԱՆ  
ՃԱՆ Ճ. ՔԷՅԻՇԵԱՆ  
ՏԿՆ. ԶԱՊԷԼ ԹՕՓԱԼԵԱՆ  
ՏԿՆ. ԶԱՐԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ  
ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՍԱՐԳԻՍ ՃԻԿԵՐՃԵԱՆ  
ՏԿՆ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ՊԱՐՈՆԵԱՆ  
ՏԿՆ. ԷԼԻԶ ՅԱԿՈԲԵԱՆ  
Յ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ  
ՈՄՆ

«Յանախ մեր երջանկութիւնը կը փնտռենք, ինչ-  
պէս կը փնտռենք մեր ակնոցը... որ մեր ժիքին վրայ  
կը գտնուի:»

### ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. Շ. ՔԻԼԱՐՃԵԱՆ

TENTH ANNIVERSARY CELEBRATION

The one thing worse than a quitter is the man who  
is afraid to begin.

JAMES M. CHANKALIAN

We are not sent into this world to do anything  
into which we cannot put our hearts. We have  
certain work to do for our bread, and that is  
to be done strenuously; other work to do for our  
delight, and that is to be done heartily--neither is  
to be done by halves or shifts, but with a will,  
and what is not worth this effort is not to be done  
at all.

RUSKIN

The men who move the world are men the world  
cannot move.

DR. & MRS. C. KALPAKIAN

Nature and books belong to the eyes that  
see them. It depends on the mood of the man,  
whether he shall see the sunset or the fine poem.  
There are always sunsets, and there is always  
genius; but only a few hours so serene that we  
can relish nature or criticism. The more or less  
depends on structure or temperament. Temper-  
ament is the iron wire on which the beads are  
strung. Of what use is the fortune or the talent  
to a cold and defective nature?

EMERSON

HOLY CROSS CHURCH CHOIR

If you think the world is all wrong, remember that  
it contains people like you.

CENTURY PHOTO-ENGRAVING

T E N T H A N N I V E R S A R Y C E L E B R A T I O N

YERVANT HAGOPIAN

Common sense is about the most uncommon thing  
there is.

MR. & MRS. HAGOP DAMADIAN

T E N T H A N N I V E R S A R Y C E L E B R A T I O N

S U U U U U U U H S O U U U U S U P U H P H H

To lose a friend is the greatest of all losses.

SYRUS

PAN-SEPADIA CONSTRUCTION UNION  
JUNIOR LEAGUE

---

To be of no church is dangerous. Religion, of which the rewards are distant, and which is animated only by Faith and Hope, will glide by degrees out of the mind, unless it be invigorated and reimpressed by external ordinances, by stated calls to worship, and the salutary influence of example.

JOHNSON

MRS. A. KELEKIAN

---

There is more chance for a cripple on the right road than for an athlete on the wrong road.

DR. & MRS. H. MOWSESIAN  
MR. & MRS. A. FUNDUK  
A. D. ISBETCHERIAN

T E N T H A N N I V E R S A R Y C E L E B R A T I O N

98

S U U U U U U U H S O U U U U S U P U H P H H

It is better to look ahead and prepare than to look back and regret.

DR. SHERMAN ASARIAN

---

"When someone knocks a brother,  
Pass around the loving cup;  
Say something good about him,  
If you have to make it up."

WESTERN PHOTO ENGRAVING CO.

---

Things don't turn up in this world until somebody turns them up.

MR. & MRS. HENRY SAHAGIAN

T E N T H A N N I V E R S A R Y C E L E B R A T I O N

99

S U U T U U T B U U K H S O T U U K U S U R U H P H H N

You may stop loving God, but God never stops  
loving you.

#### A FRIEND

---

"There is so much good in the worst of us;  
And so much bad in the best of us;  
That it ill behooves any of us  
To speak ill of the rest of us."

#### MAJESTIC PHOTO-ENGRAVING

---

When men speak evil of you, live so that nobody  
will believe them.

S U U T U U T B U U K H S O T U U K U S U R U H P H H N

Keep a fair-sized cemetery in your back yard in  
which to bury the faults of friends. - Beecher.

#### MR. & MRS. KHATCHIG SIMONIAN'

---

The men whom I have seen succeed best in life  
have always been cheerful and hopeful men, who  
went about their business with a smile on their  
faces, and took the changes and chances of this  
mortal life like men, facing rough and smooth  
alike as it came.

CHARLES KINGSLEY

#### HOLY CROSS SENIORS

---

"It is better to say, 'This one thing I do,' than to  
say, 'These forty things I dabble in.' " - Gladden.

S U U T U U T B U U K H S O U U K U S U R U H P H H N

Our business in life is not to get ahead of others,  
but to get ahead of ourselves.

**BANNER PHOTO-ENGRAVING CORP.**

---

S U U T U U T B U U K H S O U U K U S U R U H P H H N

When it is definitely settled that a thing can't be  
done, watch somebody do it.

**DR. HAIG H. KASABACH**

---

Study the language of gentleness; refuse to use  
words that bite, and tones that crush.

**MR. & MRS. L. E. BOYAJIAN**

---

"I will chide no brother in the world but myself,  
against whom I know most faults."—Shakespeare

There are no elevators in the house of success;  
you must toil up a step at a time.

**HAMPAR BROTHERS**

---

Read, and you will know; know, and you will  
love; love, and you will serve; serve, and you will  
be happy.

S U U T U U R B U H S O T U H U S U R U H P H H T

Patriotism consists not in waving a flag, but in  
striving that our country be righteous as well as  
strong.

**MR. & MRS. A. M. ALTON**

---

The best thing to give to your enemy is for-  
giveness; to an opponent, tolerance; to a friend,  
your heart; to your child, a good example; to a  
father, deference; to your mother, conduct; and  
to all men, charity.

MRS. BALFOUR

**SUBWAY ARCADE FLORIST**

---

Some folks don't look up until they are flat on  
their backs.

S U U T U U R B U H S O T U H U S U R U H P H H T

The man who wakes up and finds himself famous  
hasn't been asleep.

**DR. & MRS. G. B. GOULEZIAN**

---

The pilot who is always dreading a rock or  
a tempest must not complain if he remain a poor  
fisherman. We must at times trust something to  
fortune, for fortune has often some share in what  
happens.

METASTASIO

**FRANK CAPPORIMO**

---

Wisdom is knowing what to do;  
Skill is knowing how to do it;  
Virtue is doing it.

Տ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Յուեղոյնին պատրաստուի՛, բայց լաւագոյնին  
սպասէ:

ՀԻՆ ԱՌԱԾ

### ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ՃԱՆ ԵՌՈՒՎԱՆԵԱՆ

«Երկրորդական խնդիրներու մասին կարծիքի տար-  
բերութիւնը չի կրնար խանգարել միեւնոյն գործին  
նուիրուած հոգիներուն համերաշխութիւնը, երբ անոնք  
համաձայն են էականին, այսինքն բուն սկզբունքին  
շուրջ :»

### ՅԱՐՈՒԹԻՒՆ ՀԱԶԱՐԵԱՆ

Թեւերը ծալլելով համբերելը աւելի վատ է քան  
անհամբերութիւնը :

Վ. ՔՈՒԶԵՆ

### ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ՃՈՐՃ ՊԱՇԵԱՆ

«Մրջիւնին բնակարանին մէջ՝ ջրհեղեղ է ցողը :»

Տ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Կիանքը յարատեւ դաստիարակութիւն մը պէտք է  
ըլլայ :

### ՏՈՔԹ. ԵՐՈՒԱՆԴ ՀԵՐԵԱՆ

Շողոքորթի մը նպատակն է հաճելի ըլլալ, բարե-  
կամի մը նպատակն է օգտակար ըլլալ :

### Ե. ԵՒ Ս. ԴԱԻԻԹԵԱՆ

Ամէն բան իր ատենին,  
Թէ՛ ոչ' լեզուդ քոդ կտրեն.  
Անժամ խօսող աֆլորին  
Գլուխն իրա՛ւ կը կտրեն :

Գ.Ա.ԲՐԻԵԼ. ԱՐՔ. ԱՅՎԱԶՅԱՆ

### ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ԲԻՒԶԱՆԴ ՊՈՅԱԶԵԱՆ

Բռնադատեցէ՛ մարդիկ աշխատութեան եւ պար-  
կեշտ ու պատուանոր պիտի ընէ՛ զանոնք :

### ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ՃԱՆ ՕՀԱՆԵԱՆ

Նախ պէտք է կատարել իւր պարտականութիւնները  
եւ ապա աշխատիլ ձեռք բերել իրաւունքները :

Տ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Folks who never change their minds usually have  
no minds to change.

**MR. & MRS. CARNIG AJEMIAN**

«Աշխատասկը մարդուն համար չկայ աւելի առատ  
քան մը քան ժամանակը :»

**ՏԿՆ. ԱՇԽԱՆ ՖՐԷՆԳԵԱՆ**

Praising yourself to the skies is not going to get  
you there.

**PAPAZIAN BROTHERS**

«Մարդ չի կրնար քարիք ընել ամէնուն, քայց կըր-  
նայ գոճէ միշտ քարիք կամենալ ամէնուն :»

**ՏԿՆ. ԱԳԱՊԻ ԱՐԹԻՆԵԱՆ**

«Ծաղրը յաճախ մտֆին աղքատութիւնը կը յայտ-  
նէ :»

Տ Ա Ս Ն Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Ետ չի դարձող չորս բաներ, միտքդ պահէ, արտա-  
սանուած լսուք, նետուած աղեղ, անցած ժամանակ,  
կորսուած պատեհութիւն :

ՄԱԶՁԻՆԻ

**ՄԿՐՏԻՉ ԹՕՓԱԼԵԱՆ**

«Ով որ քան մը քննադատելու հանյֆէն կը տար-  
նի, գեղեցիկ բաներէ քունն կերպով ազդուելու հա-  
նյֆէն զրկած կ'ըլլայ ինքզինֆը :»

**ՏԿՆ. Վ. ԳԱԼԷՆՏԵՐԵԱՆ ԵՒ ԶԱԻԱԿՈՒՆՔ**

Ծածկուած կամ կեղծուած հաւատքը հեռու չէ ան-  
հաւատութենէ :

**ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՄԻՍԱՔ ՄԻՃԵԱՆ**

Լաւատեսին համար կեանֆի լսոչընդուները փառ-  
ի եւ յառաջդիմութեան սանդուխներն են լոկ :

S U U T U U R b U H S O U U U U S U R U H P H H

The reason lots of people cannot find Opportunity  
is it goes about disguised as Hard Work.

**GABRIEL BROTHERS**

---

Christians are like pianos-grand, square, upright,  
and are no good unless in tune.

**DR. & MRS. M. EXERJIAN**

---

"Be noble, and the nobleness that lies in other  
men, sleeping, but never dead, will rise in majesty  
to meet thine own." — Lowell

**MR. & MRS. MIHRAN SAGHIRIAN**

---

The fellow with the inflated opinion of himself  
is generally a "flat tire."

**ELY BOGHOSSIAN**

---

You can't change the past, but you can ruin a  
perfectly good present by worrying over the  
future.

S U U T U U R b U H S O U U U U S U R U H P H H

When you dig another out of his trouble, you find  
a place to bury your own.

**MR. & MRS. E. ARSLANIAN**

---

It is easier to go down a hill than up, but the  
view is best from the top.

**MR. & MRS. NISHAN SHIMSHIRIAN**

---

Be patient with the faults of others; they have to  
be patient with yours.

**MR. & MRS. ROBERT A. YOHAI**

---

Everyone can do something to make the world  
better. He can at least improve himself.

**DR. P. T. DAGHLIAN**

---

The church is made up of individuals. It can  
do nothing except as its members work, and work  
together.

S U U T U U R b U K h S O T U U K U S U R U K P b h t

The kind of ancestors we have had is not as important as the kind of descendants our ancestors have.

**MR. & MRS. A. KOYOUMJIAN**

---

Don't stay away from church because it is not perfect — how lonely you would feel in a perfect church!

**DR. & MRS. M. HOUSEPIAN**

---

Imaginary troubles become real by telling them too often.

**MR. & MRS. BOGHOS MARKARIAN**

---

Our Church must grow, and glow, and go;  
Won't you help to make it so?

**MR. & MRS. GEORGE SHARIGIAN**

---

The man who has a good opinion of himself is usually a poor judge of human nature.

S U U T U U R b U K h S O T U U K U S U R U K P b h t

Be big enough to admit and admire the abilities of people who are better than you are.

**D. & H. MESHEJIAN**

---

Kindness is the language that the deaf can hear and the dumb can understand.

**VAHE ALGEN**

---

It is better to give a cheap bouquet  
To a living friend, this very day,  
Than a bunch of roses, white and red,  
To lay on his casket when he's dead.

**DR. G. A. YEGHIAIAN**

---

You cannot stop people from thinking. The job is to get some people started.

**GEORGE C. APOSTLE**

---

It is better to say a good thing about a bad fellow, than to say a bad thing about a good fellow.

**MR. & MRS. JOHN CHALIKIAN**

## ՏԱՍՆԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԻՆ

«Խմաստունը համեստ է վառքերու մեջ, եւ իբ-  
պարտ՝ ձախողութեանց ատեն»:

## ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ԵՐՈՒԱՆԴ ԵՌԻՎԱՆԵԱՆ

«Երջանկութեան տաճող ամէնէն ապահով համբան  
առափինութիւնն է»:

## ԱՐԱ-ՃՈՐՃԻԱ-ԱՐԱՔՄԻ

Ոչ վահառական, ոչ ազնուական,  
թայց իմ տնակիս տէր ու տիրական:

## ՏԿՆ. ՄԻՒՇԿԻՒՆԱՋ ԹԱՇՃԵԱՆ

«Ազահ մարդիկ ոչ միայն կը տաճուին դիզելու  
տեսչանիով այլեւ կորսիցնելու վախով»:

## ՏԿՆ. ԱՂԱԻՆԻ ԳԱԼԱՅՃԵԱՆ

«Աստուծոյ ամէն բան տեսներուն հաւատագող  
մարդը ոչ ծածուկ եւ ոչ հրապարակաւ կը մեղանչէ»:  
ի ՅԻՇԱՏԱԿ ԿԱՐՈ ԶԱՏԻԿԵԱՆԻ

## ՏԿՆ. ԱԶՆԻՒ ԶԱՏԻԿԵԱՆ

Անհաւատալի երջանկութիւնն կան անմիտը ար  
կարծուած քշուառութեանց մեջն ալ:

## ՏԵՐ ԵՒ ՏԿՆ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԹԻԿԵԱՆ

«Զեր քշնամիները չափաւոր կերպով ասեցէն,  
վասն զի կարելի է որ հաշուտիք իրարու հետ...»:

## ՏԿՆ. ԱԳԱՊԻ ՏՈՒՐԵԱՆ

Արդարութիւնը ո՞վ որ ուշացնէ, ուրացած կ'ըլլայ  
զայն:

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	էջ
Յառաջաբանի Տեղ	ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ
Օլիմութեան Գիր Առաջնորդ Մրբագանէն	5
Ս. Խաչ Եկեղեցւոյ Գնումէն Առաջ	Մ. Թ.
Ս. Խաչ Եկեղեցւոյ Գնումը	7
Էջ Միածինն ի Հօրէ	Թարգմ. ԳՐ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ
Վախնանեալ Խորէն Կայողիկոսի Կոնդակէն	11
Վեհափառ Սահակ Կարողիկոսի Կոնդակէն	12
Երուսաղէմի Պատրիարք Մեսրոպ Արքեպոս.ի Կանդակը	14
Կոնդակին Թարգմանութիւնը	15
Մեր Եկեղեցին Պատմական Դերը	ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊՈՍ. ՆԱՐՈՅԵԱՆ
Դեւոնդ Արքեպիսկոպոս Դուրեհան	17
Տ. Յարութիւն Ս. Քինյ. Սարգիսեան	18
Ս. Խաչ Եկեղեցին եւ Ժողովութիւնները	20
Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնները	22
Պարտուց Բարձրան Հարցը	23
Ս. Խաչ Եկեղեցւոյ Հանաւակալութիւնները	28
Եկեղեցւոյ Խնամակալութիւնները	30
Պարտուց Բարձրան Հարցը	32
Ս. Խաչ Եկեղեցւոյ Խնամակալութեան Հաշուեկշինը	33
Տիար Հայկ Գավուզնեանի Հաշուեկշինը	35
Տ. Յովսէփ Եսպ. Կարապետեան	36
Ս. Խաչ Եկեղեցւոյ Օծումը	37
Մեր Երեսվախանները	ՆԱՐԵԿԱՑԻ
Եկեղեցին	38
Սուրբ Էջմիածին	ՅՈՎՃԱՆՆԻՍԵԱՆ
Եկեղեցւոյ Ազդեցութիւնները	ՄԱՂԱՔԻՍ. ԱՐՔ. ՕՐՄԱՆԵԱՆ
Խաչը	ԵՂԻՇԵ ԱՐՔ. ԳՈՒՇԱԿԵԱՆ
Մեծ Հոգը	ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ԳՈՒՇԱԿԵԱՆ
Հայաստանայց Եկեղեցին	ՀԵՐՊԸՐԹ Մ. ԱԼԵՆ
Ա. Խաչ Եկեղեցակը Տիկնանց Միութիւն	42
	43

Տ Ա Ա Ա Մ Ե Ա Կ Ի Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ

«Խմաստունը համեստ է վառքերու մէջ, եւ  
պարտ՝ ձախողութեանց ատեն։»

### ՏԷՐ ԵՒ ՏԿՆ. ԵՐՈՒԱՆԴ ԵՌԵՎ՝

«Երջանկութեան տանող ամէ՞՞  
առաքինութիւնն է։»

### ԱՐԱ-ՃՈՐՃ

Ոչ վաճառական,  
Բայց իմ տնակ՝

S'

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

Շնորհաւորական Արտայայտուր։

### Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

“... You cannot buy public esteem, you have  
to earn it.”

ARTIN K. SHALIAN

